

Indulgias

Ա Զ Գ Ա Ս Ե Ր



Ճ Ա Ռ

Ա Ս Ա Ց Ե Ա Լ

Փ թիվ ՅՈՐԴԻՐԱՆԱՑ՝ ՅԵՍԵԼՈՒԹԻՒՆ ՍԵՐՈՅ ԱԶԳԻ
ԵՒ Ի ԶԳՈՒՇՈՒԹԻՒՆ ՆՈՐԻՆ
ԸՆԴԻՌԱԿԱՑԱՑ ԱԽՏԵՅՑ ՀԱԿՈՋՈԿԱՑ

ՀՈՒԱՅԻՆԵԱԼ, ԸՆՏԻՐ ՕՐԵԱԿՈՅ ԱՇԽԱՐՀԱՅՆ

Ա թիվ ՀԱՎԱՐԱԿ ԱԶԳԱՑ. ՈՐՔ ԳՈՐԾ ԻՆՉ ԿԵՆՅԱՂՈԳՈՑ
ԿՈՄ ՇԽԱԲԻՒՆԻՆ ԻՆՉ ՀԱՎԱՐԱԿ ԳՈՐԾԵՐԻՆ
Ի Փ Ա Ռ Ա Ա Զ Գ Ի Ն

Ի ԻՆԴԻՐՈՅ ԵՒ ՅԱՐԴԵԱՆՑ


ՀԱՆԿԵՐՈՒԻՔԵԱՆ ՈՐՇՈՐՈՒԻՆԵԱՑ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՆԵՑԻԿ


Ի ՎԱՆՈ ՍՐԵԱՅՆ ԴԱԶԱՐՈՒ

1902



Ա Զ Գ Ա Ս Ե Ր

391:17%



Ա-23

ԱՄՈՒՆԿԱՆ է 1961 թ.

ՏԸ.

Ճ Ա Ռ

9(47.925)

Ա Ս Ա Ց Ե Ա Լ

Ի ՓՈՅԹ ՅՈՐԴՈՐԱՆԱՅ, ՅԲՆՏԵԼՈՒԹԻՒՆ ԱՄԲՈՅ ԱԶԳԻ
ԵՒ Ի ԶԳՈԽԵՑՈՒԹԻՒՆ ՆՈՐԻՆ
ԸՆԴԴԻՄԱԿԱՅԱՅ ԱԽՏԻՑՆ ՀԱԿԱՋԱԿԱՅ

ՃՈՒԱՑՈՒՅԵԱԼ, ԸՆՏԿՐ ՕՐԻՆԱԿՈՅ ԱՃՎԱՐՀԱՅԵՆ
ՀԿԱԱՅՐԱՅ ՀԱԽԱՋԱՆ ԱՀԳԱՅ, ՈՐՔ ԳՈՐԾ ԻՆՉ ԿԵՆՑԱԳՈԳՈՒՏ
ԿԱՄ ՇԵԽՈՒԹԻՒՆ ԻՆՉ ՀԱՍԱՐԱԿԱՅ ԳՈՐԾԵՑԻՆ
Ի ՓՈՅԹ ԱԶԳԻՆ

Ի ԽԵԴՐՈՅ ԵՒ ՅԱՐԴԵԱՆՅ

ՀԵԿԵՐՈՒԻՔԵԱՆ ԱՐԵԱՐՈՒԻՆԵԱՅ

ԵՐԿՐՈՐԴ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՎԱՆՈ ՍՐԲՈՅՆ Գ. Ա. Զ. Ա. Ր. Ո. Ւ.

1902

զլույս ամենայնի , զի համամիտք իցեւ
համակարիք , եղբայրասերք , ազնուազութ
խոնարձք :

Ա . Պիտ . գ . 8 :

A 11
9604

Բ Ա. Ն

Ա Ռ Վ Ե Ր Մ Ա Ն Ո Ղ Ա

Աշխարհի՝ յորում փոյթ բարելաւութեան մտսին վառեալ արծարծեացի արտաքոյ տղիտութեան սահմանին ելանել մակաղել մտօք, ուսմամբ ոռ զրունա իմաստութեան թեակախելով, ոռաջին հահաւորեալ զիտեմք ուստին որ զՄարդոյ, ճանաչել զիւր պակասութիւն կրից մարդկայնց, և փոյթ տնտեսութեան զնոսին ուղղել:

‘Կախ’ կարեար ի բարեձեսւթիւն վարուց զիհանս անորինել, զառաքինութեանցն հանդիսացուցանելով զարգասիս, և ապա զմիտա զարգացուցանել: ‘Կախ’ ուսումն բարյականին, և երկրորդ՝ այլոց զիտութեանց. վասն զի նախոկին կարեար մարդոյ ճանաչեմք զիսաղաղութիւն և զանդորրութիւն իւր կենաց, որ լինի բառնալով զմուռութիւն, զհակառակազա սեռի հանգստութեան երկրածնացս. և երկրորդ՝ կարեար ընդարձակ ծառալելոյ զկարողութիւն իւր մտաց: Զի թիւրութիւն վարուց՝ մասալուս թիւրիչ է համարէն մտաց, և եղծիչ ամենայն զպրութեանց:

Այսում այսպէս եղելոյ՝ զովութեան արժանի համարեցաց զուսումնասիրացն պարուց նորուծազկեալ քաջազանցն զերտաստ, և առաւել՝ զերկացունց զուարթածազիկ երիտասարդացն՝ զնացունց յաժարամիտ հիմնագրացն զքաջարութիւն, զՅակոր Զէլէպիին, և զՄկրտիչ Զէլէպիին Տիւզեանց: Որոց զեղեցիկ մոլութեամբ ակն զնելով իմաստախնդիր տարփանաց, ուսմանց վատկօք ոռազանել զարգանդ երկիր մտաց, հիմն արկին առ ի յօդուան ստամբելյ տղագրութեան ուսումնական զրեանց:

Բայց յազունց զավասանական հանդիսից արժանի դատեցայց զառի մէնջ պահանջեու նոցա զայժմեան գեղեցիկ խնդիր : Կախ առաջին որ յազազ Ազգասիրութեան խօսել մեջ զայս հառ, և Ազգասիրացն օրինակօք զԱզդին զարթուցանել պլսելիս :

Առ այսորքիւք յայտ արարեալ զառաջին զիւրեանց փափառ զբարոյականին ընտելացուցանելոյ զօրէնս, և ապա զայլոց արտօնքին զիսութեանց : Յայտ արարեալ նուե զիւրեանց խորհրդականութիւն ճանաչողութեան, ուշիմ մասօք խելումուս լեռալ ի վերայ հասեալ՝ արժատ ամենայն պակասութեանց մերոյ ազգին ոչ այլ ինչ լինել՝ քան թէ նուազութիւն սիրոյ առ հայրենին և առ ազգ իւր, յարմէ յառաջազեալ ծառալին ամենայն ախտիցն պղտորութիւնք :

Որոց և արդարախոսորհուրդ խնդիր հրաւիրանացն, որ առ լուսին մեր բաղիւեալ զգրունն կամակատարութեան, չանիւք արութեան փոյթ կալաք ի զործ մտաշել, առաւել ևս յայտ հարկաւորեալք յայժմեան որինակաց եւրոպացւոց մոկացանքն հարստացելոց : Որոց թէպէտ ի ծայրն հասեալ քաղաքականութեան մասին հրահանգաց, և անծախ աղբերացեալ ամենատեսակ ուսումնց՝ զիտութեանցն կտորօք, բայց նուազութիւն սիրոյ նոցա, որ զբարոյականօք թիւս պարեցայ զուամամբ, տապասա էարկ զնոսա հանգերձ աղզոք և թաղաւորք յանդռանդա խռովութեան հանապազածուածու : Որով կարոյս եւրոպիա զցանկալի խաղաղութիւնն, կորոյս և զիարեւորն առողջութիւնն, որ ընդ խաղաղութեան միանդամոյն երկու ականքք են ամենայն կենցաղականաց հանգատութեան :

Անդատին ի քսանամեան ժամանակաց առհասարակ ի պատերազման յարշաւասոյր տարաւըերեալք, կէս մի ի նոյն իսկ մարտի մրցունս տարածամ զմահ համբաւեալք, և կէս մի ի չարախտավար ժամանակաց արկածիս ի կենցա զրաւեալք, զոր պատերազմին աղետք զիտեն ի մէջ բերել :

Այսպէս իմե ինքնասաս ալէկածեալք, կարծանեցին այնու հետեւ ապա զգեղեցիկ զիւրեանց ձեռակերտս բերդութից, քաղաքաց, տանց, ապարանից, եկեղեցեաց : Եղին խոփանեցին զայնչափ զեղեցիկ ձեռազործոց զարուեաւ :

Վատնեալ վարութեցին զայնչափ հարստացեալ հանդիսարան մատենից , հնութեանց , բնապտում զիտութեանց , զառ ի յոգունցն հաւաքեալ բազմաց ողիտոյից զմթերս բարեաց :

Եւ այնպէս նուազութիւն բարոյականին զկիրսն սանձահարելոյ՝ ի ներքս ածեալ բուսոյց փուշո մոլութեանց , վիտակարս եղծիչն նուի այլոց զպրութեանց : Խլեաց յարմատոյ զիտաղաղութիւն սուոյ , և զքաջողջութիւն մարմեոյ , զար քան զամենայն ինչ առաջին խնդրել՝ անկ եր և արժան : Անձամբը յանձինս զժդմեեալք խուճապեալք , բայց անազան ուրեմն , քանզի ուսան զպատերազմ , և եղեն պատերազմասէր քան խողաղասէր :

Այսպէս ահա մեղ բացածանօթացեալ անտեսութիւն բարույն և չարի վիճակացն եւրոպեանց , յորոց ունիմք ուսանել զամենայն իրրե վճիտ հայելեաւ թափանցանց լինելոյ նշուլից , պարտ և արժան է կառավար զմիտս կալեալ ի ձախաղակացն զգուշանալ նոսայն արկածից , զբարեզունին միայն առ մեղ ձգելով զիմի զնմանութիւն :

Եւ , այնպէս նախ՝ զբարոյականին ի մեղ բուլորեալ բերել զնախանձ ուսման , և ապա զայլոց զիտութեանց : Եւ որպէս երբեմն վաղ ուրեմն բարգաւանեալ Յունաստան նախ՝ զԱսկրատ զպատգամատուն բարուց ի ներքս մուծանել , և ապա զՊղատանականան և յԱրիստոսէլեանսն զուսուցիչն արտաքին զիտութեանց :

Արդ՝ թէ ոք ճշզրիտ զիտաղութեամբ իրախայզ ակնարկեալ ի քննին մատիցէ , արգարի՝ զնանազութիւն սիրոյ հայրենեաց և ազդի միայն դացէ պատճառ ամենայն չարեաց , որք ի նմանէ իրը ի չար յարմատոյ շառաւիզեալ բուսանին եղբայրատեցութեանն ըիւրազզի դառնինք , նախանձ , չարակնութիւնն , բամբասանք , և որք ի նոցունց սակի կրիցն զժնդակութիւնք բնաւորեալք ի մերում ազդի : Զորոց և զաղէտ չարին տեսանելով ոզբամք ընդ երեմիոյի , բայց երբ , և ուստի արդեօք արտաքսուս ի ներքս սողոսկեալ այսքանեաց ախտիցն ի մեղ զօրութիւնք , հասաւառութեամբ զիտել ոչ ունիմք :

Փառնդի և պառաջնոց համաստհմեայցն հարողաւութիւններն ու ի սկզբան անց՝ ոչ գտանեմք այսպիսեաք անկղիւոցեալ մատիւք, նու մանաւանց Հայրենասերս տեսանեմք զնոսա սիրով ազգին, և շինողս աշխարհին, որպէս և քերդաղահօրն յայտ առնեն պատմութիւնք:

Եւ այն ինչ յայտնի, զի զոր ինչ զրեցին ներբռղենիւք նախնեացն բանաստեղծից պատգամք, որ յադապս Ասկի զարուն բարեահմասթեանցն զրուագք, յորում Մարգիութեան պար զաւարհանայր ինքնորդն խաղաղութեամբն, արզարսթեամբ, եղբայրսիրսթեամբ, շինութեամբք, այն առնայն ի մերս հայի Հայուստանեաց աշխարհ:

Անդ պերհացեալ բազմացու մարգիութեանս հանգէս, և անդ ակզբնաւորեալ անկեցաւ այն բարեզդեցից արանց զեղեցիկ կենակցութիւն ծայրապատարն սիրոյ, խաղաղութեան, և շինութեան Յորմէ ապա և մերաց համապետացն շարք՝ և թաղաւորացն Հայկազունեաց պայազաւութիւնք՝ նոյնպէս շինողք զաւան աշխարհի, սիրովք համայն և հայրենեաց և ազգի ընդ թաղաւորացն թագաւորեալ միահազյ և բարեձեռաթեան մասին, սիրոյ և խաղաղութեան: Մինչ և քերթաղահօրն լ. 21. յայտնի բարբառել զիւրապիւնս յայնեամ զաւանելոյ յաշխարհի: «Սիրելի է ինչ յայնեամ զալ փոկին և զիս զնել, և առ նոքաք զիմ յաշխարհ զմաւան լինել. և նոցա (Հայկազունեացն) ահշութեամբ խրախնանաց ։»

Զարց և զբորեաց պարտ քաջալուսութեանց ինչ ինչ զնշաւորեալ մացորդս առեկաւին իբրեւ ի վերայ աւերակաց ապաւորեալ տեսանեմք յազգի մերում ընարար ըերելով զնանդարտութիւն, զղեղութիւն, զչտփաւորութիւն, զժաւժելութիւն, զշինութիւն, զտունին անտեսութիւն, զհաւատարմասթիւն:

Այսորիկ ողպառա այնպէս իմն ինձ թաւեցեալ կարծիք, եթէ յետ կարծանման Հայկազունեաց թագաւորսթեան, անկարդ և անյայտ սիրովաց ի ներքս սպրդեալ մինչև յաւուր վաղարշակաց, յայնմ ժամանակի առաջին բարեկարպսթեանցն խրթնացեալ, ի բռնաւորաց անտի մռածու այս մենայն ստորամուստ անկարգութիւն: Յորում ժամա-

նուի և ըստ ասից Խորենացւոյն Ա. 50: « Եփոթ իմ ամ բախից լեռ, այս զարամբք ելանէին տիրել ոշխարհիս »:

Ի սաղրելոյ այսր շփոթութեան՝ և նախանձու, որ ի վերայ միմեանց տիրելոյ՝ բղխեցին հորդեցան ի մեզ այն ամենայն չարեացն գառնութիւնք, և կրիցն վատթարութիւնք, որք հարկաւորեալ ծնունդք են այնր բազմազլուին դաշտնին նախանձու :

Պեղ և զարման այսմ անտեղութեան մասուցանել, նորսպատուր շնորհաց լեզուի կարօտ, և հզօր և հարուստ ասացուածոց: Բայց այն ինչ ի մերաց իմաստանեմ խնդրողաց առ այս հարկաւորեալք, և ի յօդութիւն ազդիս եեթ օժանդակ զաջս կառուցեալք, մեզ պատահեաց զալ առաջին հանդիսանալ, և զյառաջասացեալս ի բերան առ նուլ ճառ :

Յորում և անդանօր յաճախութեամբ հայրենասիրացն օրինակաց այլաց ազդաց նկրտեալ ընդուսուցանել զլաելիս, քան թէ ի թուել զանկարդութիւնս մերաց զառածելացն ի հակառակասիրութիւնս, թէպէտ և բազում էին մեզ յասպարիզիս տաիթք ոզբոց առաջարկութեանց :

Օգտակարազոյն համօրէն զատեալ օրինակօք առաքինեացն ընդելակրթել զլսելիս ի մասունս բարւոյն, քան թէ հարուստ զեղանիլ ի խրատականսն և յաղբականսն չարացն օրինակօք :

Սուսպս այս շարահիւսեալ արձանազրութիւն յիշատակարանաց այսդունակ պատմութեանց, օրպէս թէ ասել Հաւաքումն և Գանձարան պատմութեան առաքինութեանց, կամ Ազդասիրութեան, կամ Մեծազործութեանն, և կամ այլոյ ուրումն ի բազմաց առաքինութեանց՝ անմահ արդարէ արձանացուցանէ զարդիւնս առաքինեաց, և խորին ապացուցանէ ի տախտակս սրտի և մտաց ընթերցողաց՝ Որով և առաւել շահաւէտ է տեսանել մարդոյ՝ քան զժամանագրականն զայն սոսկ պատմութիւն անյարիր անցից զիալուածոց՝ տարորոշ զործոց մարդոյ:

Սորին վասն և առ նախնիս Պլինիոս Բ. 9. զիալազրութեամբ իմն աւաղելով զառ ի նախնեացն առ այսոքիւք

զանցառութիւն, ուսպերախտութիւն իմ համարի ընդ լուս
թեան քաղաք արկանել զբարեգործացն զարդիւնս: Եւ ա-
պականութիւն ոգոյ փոխանակ բարեգործութեանցն ալ-
տուարանելոյ, միայն զպատերազմաւնս պատմելով՝ չորս-
պորձութեան և մարզասպանութեան լրսվր բանդադռչանց
լուս զտարեզրութիւնս, որք միայն մարզեային կրից մո-
լութեանց և յանցանաց են ծանօթացուցիչ:

Ասկ շահեկանազոյն յիրաւի ի մերում լինէին լսողու-
թեան, թէ զէալ լինէր բանասիրաց ժողովել զանձել զտա-
րեզրութիւն միայ միոյ յառաքինութեանցն և ի բարեգոր-
ծութեանցն:

Այլ որդ մերս այս ուսումնասիրացս այժմեան զեղե-
ցիկ խնդիր, և աշխատասիրութիւն իմաստնոց նեմարանին,
որք ըստ առաջարկութեան նոցայն փափառանաց հետզնե-
տէ ի լոյս հանցեն զայս զործ, առհմականօքն զողցես որ-
դիւնացուացեն զարգասիս այնր առաքինութեան, որ եղ-
բայրասիրութեան մասին են բարետահմութիւնք:

Համարէն յարզարելով զայս զործ պիտառցեալ իբրի
Տարեզրութիւն իմ կամ ձառնտիր Ազգասիրաց արանց,
կենցազոււա զործոց շինութեանց, և յանզիման ամենե-
ցուն աչաց արձանագրելով զօրինակ Եղբայրասիրացն բո-
վանդակալուալէ:

Ճ Ա Ռ

ՅԱՂԱԳՍ ԱԶԳԱՍԻՐՈՒԹԵԱՆ

Մարդու երբոր կը ծնանի, կը ծնանի ընկերութեան մէջ, կը մնայ ընկերութեան մէջ, անկէց իրեն վրայ պարտք մը կու գայ իր ընկերները սիրելու, այս պարտքիս տակը կը ձգէ բնական, քաղաքական, նաև աստուածային օրէնքը։ Բայց սէրը կարգ ունի, պէտք է որ մարդս առաջ իր ծնողքը, իր մօտիկը սիրէ, ետքը հեռաւինները։ և ինչպէս որ պարտական է նախ և առաջ ամէնէն աւելի իր ծնողքը սիրելու, անկէց կու գայ իրեն պարտք մը իր ազգը կամ իր հայրենիքը ամէնէն առաջ և ամէնէն աւելի սիրելու, վասն զի իր մեծ ծնողքը իր ազգն է։

Աս զուրցածս այնչափ յայտնի է որ, ամէն ազգի գրողները ասանկ գրեցին, ամէն ազգ ասանկ կ'ընդունին և ամէն մարդ ալ ասանկ է կ'ըսէ որտին մէջէն։ Բայց մարդկային բարքը որ միշտ ամենուն քով մէկ կերպ չէ, փոփոխական է զանազան պարագաներու համար, անկէց կ'ըլլայ որ՝ գործով զանազան կ'ըլլան կը տարբերին. մէկ մարդ մը ծնողքը կը սիրէ, մէկալը չսիրեր,

թէսպէտ և երկուքն ալ կ'ընդունին որ պէտք է
սիրել Աստինկ ալ կան զանազան խռանուածներ՝
որ իրենց ազգը իրենց հայրենիքը կը սիրեն,
և կան ալ որ՝ չեն սիրեր:

Տայց ով որ կը սիրէ իր ազգը իր հայրենիքը, այն սիրելովը ամեն կանոն տեղը կ'երթոյ, ինչ որ դրուած է մեր որտին մէջը, վասն զի բան մը չի կայ այնչափ վայելու մարդկութեան, այնչափ օգտակար մարդկային ընկերութեան, ինչպէս որտցաւութիւն, քաղցրութիւն, և բարերարել ուրիշներուն: Այս է որ՝ Կիլկերունին զորցընել տուաւ, « Զիկայ ըստ ա անշափ ճշմարխ խօսք, ինչպէս ոյտ խօսքս Պզաւ ա տնիք որ կ'ըսէ. Մինք չենք ծնած մինակ մեզի և համար, հապա ծնած ենք նուն մեր հայրենինեցը և մեր բարեկամոցը համար: Եւ ինչ ա պէս որ կ'ըսէն սուցիկեան փիլիսոփաները, ա թու որ զետոնին բարեկը մարդիկներու համար են եղեր, մարդիկն ալ մէկը մէկալին համար են եղած: Բայց է որ՝ մէկմէկու օդնելու մէկմէկու աղէկութիւն ընկըր համար: Եթէ ա մէտնկ է պէտք է մեզի որ՝ ընութեան դրած կ'արգը բանենք, և ինչու համար որ եղեր ենք՝ այն բանին հետեւյով հոգ անենամեր նայինք համարակաց օգուտ մը ընկըր, իրարու ծառացութիւն՝ իրարու աղէկութիւն ընկըր, իրարու ալ աղէկութիւն տեսներով: Եւ առ բանիս համար մարդկան զանազան բարարութիւնը, հապա ինչուան մեր ինչըրը, մարդկային ընկերութեան կազըր աղէկ պաշ:

Արդարութիւն և բարութիւն են առաքի-
նութիւններ որ մարդիկ իրարու հետ կը կապին,
և մարդկային ընկերութիւնը հաստատն խո-
ղագ ընել կու տան ու կը ծաղկեցընեն : Այս
գրածնիս պէս՝ պէտք է որ ազգասիրութիւնը
ամէն բանէն առաջ լու բանենք, որոն մէջն
են արդարութիւն և բարութիւն, և որով կա-
տարող կ'ըլլանք աստուածային կամացը ընդ հա-
նուր հիմնական ընկերութեան վրայ, ինչպէս է
ընկերութիւն հայրենեաց կամ ազգին . վասն
զի Աստուած որ ամէն բան զրեր է իր վախ-
ճանին համար, մեզ ալ զրեր է մէկմէկու համար,
մենք ալ մէկմէկու կապին հետեւելով՝ կատարող
կ'ըլլանք այն աստուածային կամացը :

Ամէն իմաստուններուն խօսքն է որ, ամէն
մարդ իր հայրենեացը պարարկան է տարու այս
իրեն բանը, այսինքն իր կհանըը, իր ճարտա-
րութիւնը, և եղանակը զանոնք բանեցըներու :
Ասոնք մէկիկ մէկիկ եթէ քննենք, որչափ կը շատ-
նայ մարդու պարարկանութիւնը իր հայրե-
նեացը կամ իր ազգին վրայ, բայց հերիք է
մեզի որ քո ճարտարութիւնդ բանեցընես հայ-
րենեացդ և ազգիդ օգնելու համար :

Դուն մեծ ցեր ես, եղեր ես մէկ մարդ մը քու
ազգիդ մէջ, թէ որ զուն մէկ ազէկութիւն մը
ըրած չունիս մէկի մը մանաւանդ ազգիդ, պա-
րապ տեղը մեծ ցեր ես, մէկը քենէ ազէկութիւն
մը չէ տեսած . Հապա զուն ուրիշներէն, ազգէն,
ազէկութիւն տեսած վայելած կ'ըլլաս : Եթէ ոյս-
պէս է ազգիդ կողմանէ նայելով՝ զուն անոր քե-
մըն ես եղեր, պարապ տեղը ազգին անդամն ես
եղեր, եկար պարապ, կը մեռնիս պարապ, ե-

տեսէդ մէկը շիկայ որ՝ քենէ աղէկութիւն մը
տեսած ըլլալով քեզ յիշէ. ազգդ այլ բնաւ մէկ
աղէկութիւն մը տեսած չըլլալով. շունի մէկ ա-
ռիթ մը քեզ յիշելու:

Ինչ մեծ պատուիրան էր Քրիստոսի, որ
Խաքի կտակին մէջը ապսպրեց: « Այս է պա-
ռաւէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որպէս և
« ևս զձեզ սիրեցի»: Յոհ. ժե. 12: **Ասիկայ շատ**
հեղ կը կրկնէ, բայց ամէնէն աւելի զօրաւոր
խօսքերով ապսպրելը այն է՝ որ կ'ըսէ: « Յայսմ
« դիտացեն ամեներին եթէ իմ՝ աշակերտք էք,
« և նթէ սիրիցէք զմիմեանս»: Յոհ. ժՓ. 35: **Բաել**
ուզեց որ՝ ես ձեզի գլուխ եղայ. ամէն փիլիսո-
փաներուն զլուխները մէյմէկ բան ապսպրեցին.
Պիւթագորաս փիլիսոփան իր աշկերտներուն
լուս կենալ ապսպրեց. Զենոն փիլիսոփան իր
աշկերտներուն որ սոսյիկեան կ'ըսուէին՝ խիստ
վարք ապսպրեց. այն լուս կենալէն, այն խիստ
վարքէն կը ճանչնացին՝ որ սոսյիկայ Պիւթագո-
րեան է, անիկայ սոսյիկեան է, ես ալ ըսաւ
Քրիստոս՝ հիմա ուրը կ'ապսպրեմ. սէրը ըլլայ
ձեզի նշան (սպայրախ), անով ճանչնան ձեզ ա-
մէնն ալ, որ քրիստոնեայ էք, Քրիստոսի աշա-
կերտ էք:

Առջի փիլիսոփաներէն մէկը կարծեց՝ որ
լութիւնն է հիմն ուրիշ առաքինութիւններու,
մէկալը կարծեց՝ որ խիստ վարքն է և այն. այն
բաները ապսպրեցին աւելի իրենց աշկերտնե-
րուն, որ ուրիշ ամէն առաքինութիւններ վաս-
տրկած ըլլան, բայց իրենց մաքին չի հասան,
վասն զի անոնք չէին հիմն ուրիշ առաքինու-

թիւններու։ Բայց Քրիստոս տէրն մեր գիտէր՝ որ առաքինութիւնն է հիմն ուրիշ առաքինութիւններու։ գիտէր՝ որ մարդս ընկերութեամբ կը գառնայ, վասն զի ընկերութեան համար ստեղծուած էր. մարդուն պակսութիւններուն շատը ընկերութեան մէջ կ'ըլլայ, առաքինութիւններուն շատն ալ ընկերութեան վրայ կը նայի։ Դուք հիմա ըստ աշկերտներուն, ոոր ընկերութիւն մը պիտոր ըլլաք. ընկերութիւն մը չի կենար ոտքի վրայ, ինչուան որ սէր չունենայ. սէրը պիտոր ըլլայ կազ ձեր ընկերութեան, անով ընկերութիւնը միշտ կը մնայ, անով քրիստոնեաները իբր մէկ ազգ մը կը ձեռնան, մանաւանդ թէ բոլոր մարդկութիւնը մէկ ազգ մը կ'ըլլայ ինչպէս որ Աստուած ստեղծեր էր, թէ որ այս սէրը ամէն մարդիկ իրարու հետ պահէին։

Եթէ այդպէս է չի կրնար ըլլալ մէկ ընկերութիւն մը՝ մէկ ազգ մը, թէ հոգեոր ընկերութիւն, և թէ քաղաքական ընկերութիւն, ինչուան որ մէջերնին սէր չըլլայ։ Տես հիմա պարտաւորութիւնը ամէն մէկ անդամներու այն ընկերութեան՝ մէկզմէկ սիրելու համար. վասն զի անդամները ինչուան որ մէկզմէկ չսիրեն, չի կրնար ոտքի վրայ կենալ այն ընկերութիւնը։ Թէ որ ամէն պղտիկ ընկերութիւն ասանկ սէրը կ'ուզէ իրեն հիմն ըլլալու, քանի աւելի մեծ ընկերութիւն մը՝ ինչպէս որ է մէկ ամբողջ ազգ մը։ Արդ՝ թէ որ ազգի մը պէտք է սէր իբրհ կազ մը, ահա պարտականութիւնը մէկզմէկ ալ սիրելու ամէն մէկին՝ որ ան ազգին մէջն է. վասն զի իր ազգը ամէնէն մեծ ընկերութիւն է, ամէնէն ընական ընկերութիւն է, ա-

նոր համար ով որ այն ազգէն է՝ պարտական է իր ազգը ամէն ուրիշ ընկերութենէն առաջ սիրել, ահա ասով կ'ըլլայ այն ազգասիրութիւնը՝ որուն վրայ կը խօսինք:

Այնչափ յայտնի են այս զուրցածներս որ՝ պէտք չէր այցափի խօսքերով երկնցընել, այնչափ ալ յայտնի կը տեսնանք աչքովնիս ասոր փորձերը որ մինակ նայելովնիս այն ազգաց վրայ որ մեկզմէկ կը սիրեն, և այն ազգաց վրայ որ մեկզմէկ չեն սիրեր, յայտնի կը տեսնանք ի՞նչ աղեկութիւններ կ'ըլլան ազգասէր եղողներուն մէջ, և ի՞նչ անկարգութիւններ չեղողներուն մէջ:

Ամէն կերք ըլլար ամէն աեզ, ամէն ատեն, և ամէն ազգի մէջ, երկու կիրքն են միայն որ ասանկ կ'ըլլան, մէկը փառասիրութիւն է, մէկը հայրենասիրութիւն: Աս երկու կիրքս թէ միապետութեանց մէջը կան և թէ համարկապետութեանց մէջ, թէ պատերազմի ատենը կան և թէ խաղաղութեան, թէ անհատից մէջ և թէ բոլոր ազգի մը կամ ժողովրդեան մէջ: Փառասիրութիւնը շատ հեղ պատճառ կ'ըլլայ անկարգութեանց, ազգասիրութիւնը պատճառ կ'ըլլայ բարեկարգութեանց և ուրիշ առաքինութեանց թէ որ սուտ չըլլայ:

Ի՞նչ էին բակեցեմնեացիր և աթենացիր, և ի՞նչ եղան իրենց ազգասիրութեամբ: Հռամայեցւոց ազգասիրութիւնը ուր հասուց զիրենք, ուրնց վրայ եռքենք քիչ մը պատմենք, քանի մը օրինակ իրենց ազգասիրութեան վրայ բերելով: Քանի որ ազգասիրութիւնը շատ էր մէջիրնին՝ օրէ օր առաջ եկան բարձրացան, երբոր ազգա-

սիրութիւնը պազեցաւ մէջերնին՝ իրենք ալ օ-
րէ օր վար ընկան, այն վերցուածին պէս իրենք
այլ վերցուեցան:

Մեր առջի քրիստոնեաները որ մէկմէկու
վրայ այնչափ սէր ունէին որ՝ իբրև մէկ ազդ
եղան ու մէկ հայրենիք ունեցող, այն ատանը
ի՞նչպէս առաջացան, ի՞նչ աղեկութիւնները ըրին։
Այնչափ էր իրենց մէջի սէրը՝ որ ունեորները
իրենց ապրանքը չէին զտաներ իրարմէ, ուտել-
նին ալ մէկ աեզ կ'ուզէին ուտել։ Տեսան որ ի-
րենց մէջի աղքատները ժամէն ելլալէն ետե
աներնին պիտօր երթան, ունանիք բան պիտօր
չունենան ուտելու, ունանիք հազիւ մէկ հաց մը
զտնան պիտօր, մենիք այս բանս չենիք ուզեր բախն,
մենիք կուշտ ուտենիք ինչ որ ուզենիք, մեր ըն-
կերները բան չուտեն, կամ՝ խիստ խեզձ ուտեն։
Ասանի ընկերութիւն հաւասարութիւն ըրլլար
բակագի, ունեորները եկան բախն որ, ժամէն ել-
լալէն ետե մէկտեղ ամենիք նստինիք, մէկտեղ
հաց ուտենիք, մեծ ու պղտիկ ըրլլաց մէջերնիս,
հազար կատարեալ հաւասարութիւն ըրլլայ. ա-
մենիք ալ Քրիստոսի եղբօր պէս ըլլանիք բակագի,
անանիկ իրենց բատըկէն խարճելով, հասարակաց
համար սեղան կը դնէին, որուն անունը բառե-
ցաւ Ազագ, այսինին Աէր, և հաւասար կ'ու-
տէին աղքատն ալ հարուստն ալ մէկտեղ։ Անով
մեծ սէր, մեծ ուրախութիւն կ'ըլլար մէջեր-
նին, անանիկ որ՝ ուրբին Յոհան սակերերան զո-
վելով կ'ըսէ. Այս հասարակաց կերակութը եղաւ
պատճառ սիրոյ, աղքատներու միմիթարութիւն,
ունեորներուն չափաւորութիւն, խոնարհութեան
կրթութիւն։

Քանի որ այս սէրս կար մէջերնին, և ասանկ սիրոյ սովորութիւններ, մէկ յատուկ զատ ազգ մըն էին եղեր քրիստոնեաները. ամէն առաքինութիւն մէջերնին կը փայլէր. Երբոր վերցուեցաւ անկարգութեանց համար, վերցուեցաւ այն հաւասարութիւնը, այն ընկերութիւնը՝ որ զանազան ազգերէն իրը մէկ ազգ մը ըրեր էր զանոնք.

Մարդկային կացութեանց մէջ անանկ նշաններ կը տեսնանք, կ'ըսէ Սոկրատ Փիլիսոփան, որ յայտնի կ'երեցնեն թէ մարդիկ ըստեղծուեր են մէկզմէկ սիրելու, մէկմէկու հետ բարեկամութիւն կապելու. Նշանները ասոնք են որ՝ ամէնն ալ մէկմէկու պիտանաւորութիւն ունին, մէկմէկու վրայ սրտցաւութիւն մը ունին, և մէկ ուրախութիւն մը կ'իմանան մէկմէկու հետ տեսնուելով նստելով: Իրաւի որ՝ ընկերութեան պէս ուրախ բան, աղէկ բան չի կայ, մէկ անգամ մը եթէ աղէկ մէկի մը հետ տեսնուիս, սիրադ կը քաշէ, չես ուզիր բաժնուիլ: Ծնկերութեամբ անհատ մարդ մը կը մոռնայ իր հոգը, իր ցաւերը. մարդս չոնի աշխարհիս վրայ այնչափ աղէկ բան, ինչպէս որ տեսնուիլ վարուիլ իր տեսակին այսինքն իր նմանին հետ: Ո՞էկ աղէկ եղբայրասէր ընկեր մը աւելի կ'արժէ, քան բոլոր աշխարհիս ադամանդները, վասն զի ադամանդը մարդուն դրսի գին կը զարդարէ, բայց եղբայրասէր ընկերութիւնը մարդուն ներսի գին կը փոխէ, կ'ուրախացընէ. ամէն իր որբամութիւնը կը փարատէ.

Թէ որ մէկ պղտիկ ընկերութիւն մը ասանկ

է, հապա ի՞նչ գերազանց կը ըլլայ աղեկ ընկերութիւն մը բոլոր աղգի: Այս էր որ կը գըրգուէր բոլոր յունաստանի մէջ անանկ սէր մը իրենց աղգին վրայ, որ ուրիշ ամէն օտար աղգերը բարեարս կը կոչէին: Այս էր որ՝ բոլոր հոգմայեցւոց մէջը Հայրենիք ըսածին պէօ՝ իրենք զիրենք կը մոռնային, իրենք զիրենք ամէն նեղութեան մէջ կը ձգէին իրենց հայրենեացը համար: Վասն զի թէ որ մէկ պղտիկ ընկերութիւն մը բարեկամներու այնչափ աղեկ այնչափ անուշ կու գայ մարդուն, որչափ աւելի բոլոր աղգի մը ընկերութիւնը: Թէ որ քանի մը ընկերներու եղբայրսիրութիւն ցուցընելլ մեծ է, որչափ աւելի մեծ է բոլոր աղգի մը վրայ ցուցընել: Թէ որ օտարները սիրելլ աղեկ է, որչափ աւելի աղեկ է իր աղգը սիրել:

Ուր է աղգասիրութիւն, հոն է այն ամէն առաքինութիւն, այն ամէն աղեկութիւն, որ ընկերութեան մը պէտք են: Շատ աղեկ բան է խաղաղութիւնը, թէ որ ճշմարիտ աղգասիրութիւն կայ, այն աղգը այն ժողովուրդը խաղաղ կը ֆնայ: Շատ աղեկ է արդարութիւնը, թէ որ աեղ մը աղգասիրութիւն կայ, հոն արդարութիւն ալ կայ: Աղեկ բան է սրացաւութիւնը, աղգասէրը ամէնուն վրայ սրացաւ կ'ըլլայ: Շատ պիտուական բան է աղքատութիւնը, աղգասիրութեան մէջն է անիկայ: Շատ պիտուական է՝ մեծագործութիւնը, աղգասէր պիտութ ըլլայ ով որ մեծագործ բան մը կ'ընէ իր աղգին համար: Ասանկ իմացիր ամէն աղեկութեան վրայ՝ որ ընկերութիւնը կը շնչցընեն:

Որովհետեւ հայրենասէր ազգն է որ՝ շատ
առաջ կու դայ, անոր համար մէկ հայրենասէր
անհատ անձ մը աւելի մեծ բան պիտոր սեպուի
քան թէ մէկ զանձ մը. վասն զի այն հայրե-
նասէր կամ ազգասէր անձը թէ որ մեծ է՝
տկարներուն կ'օգնէ, առաջ կը բերէ: Թէ որ ողջ
է՝ հիւանդներուն կը հասնի: Թէ որ ունեոր է՝
չոններներուն կ'ողորմի: Թէ որ մէկին մէկ
փորձանք մը հասեր է, որտցաւ կ'ըլլայ կը մխի-
թարէ: Թէ որ մէկին մէկ վասա մը հասեր է,
ձեռքէն եկածին չափ կ'աշխատի, այն վասաէն
կը խալսցընէ:

Այս, ի՞նչ ազէկութիւն ունի ազգասիրու-
թիւնը, որուն մէջն է եղբայրսիրութիւնը, եղ-
բայրսիրութեան մէջն է աստուածսիրութիւնը,
աստուածսիրութեան մէջն է յաւիտենական
կեանքը ու աբբայութիւնը, որ է մեր վերջին
վախճանը:

Մեծ խրատ էր Քրիստոսի՝ որ տուաւ օ-
րինականին, դուկ. Ժ: Կ'ուզե՞ս մի, ըստ, ար-
քայութիւնը մոնալ, մէլմը Աստուած սիրէ՝
մէյթիալ ընկերդ սիրէ, տարկայ հերիք է, ար-
քայութիւնը կը վաստըկիս. բայց օրինականը
չի գիտնալ ցուցուց, ովք է իմ՝ ընկերս որ սիրեմ
ըստ, այն ասենը Քրիստոս մէկ ազուոր տու-
կով մը ասանկ հասկըցուց:

Մարդ մը երտօազեմէն ելեր կ'երթար ըստ
Երիքով քաղաքը. Ճամբան աւազակներու ձեռք
ընկաւ. ասոնք ամէն բանը վրայէն թալլելէն
եակ՝ շատ տեղէն խոցելով խեղճը կիսամահ թո-
ղուցին, փախան. Մէկ քահանայ մը անցաւ
անելէց տեսաւ տառը խեղճութիւնը, իր ճամբան
գնաց, բան մը չըրաւ. Ղետացի մըն ալ եկաւ

տեսաւ, այն ալ բան մը չըրաւ, թողուց գնաց: Մէկ սամարացի մարդ մը՝ որ ըսել է օտար, այս օտար մարդը տեսածին պէս՝ անանկ խղճաց վրան՝ որ իր ճամբան թողուց, անոր խոցերը պատեց, իր ձիուն վրայ վերցուց, տարաւ տեղ մը յանձնեց որ հոգան. վարձն ալ ինքը տեսաւ: Դուն ալ ասանկ ըրէ, ասանկ ողորմէ ըսաւ, որ արքայութիւնը մտնաս:

Քրիստոս տէրն մեր այս առակով շատ կը յանդիմանէ անոնք որ ազգասիրութիւն չունէին. շատ պարտըկան կը ձգէ այն քահանան՝ այն դետացին որ ազգէն էին, ու իրենց ազգէն եղողի վրայ չողորմեցան, մանաւանդ որ անանկ մարդիկներ էին՝ որոնց պարտքն էր իրենց ազգին վրայ հոգ ունենաւ: Առջի պարտքն է ըսել ողեց իր ազգին վրայ ողորմիլ, երկրորդ պարտքն է իր ազգէն դուրս եղողին վրայ ողորմիլ. այս սամարացին առով շատ դովիճու եղաւ, որ իր երկրորդ պարտքը առջի պարտականութեան պէս՝ օտարը առաւ հոգաց:

Իրաւ է՝ որ՝ ուր ազգասիրութիւն չի կայ, հոն շատ պակսութիւն կայ, շատ չարիք կը մտնայ, անշափ աւելի որ՝ ամէն ախտ ամէն մոլութիւն գէշ են, բայց անհատ անձինք միայն իրենք զիրենք կ'աւրեն, իսկ ուր որ ուր ազգի չըլլայ, անոր գէմ ազգի ատելութիւն ըլլայ, բոլոր ազգ մը կ'աւրէ. բոլոր ազգի մը վնաս կը հասցընէ, բոլոր ազգի մը ազէկութիւն կը խափանէ: Ծնողքը սիրել կամ չսիրել մեծ բան է, բայց քիչ փոփոխութիւն կ'ըլլայ, մինակ տան մը մէջ կ'ըլլայ. իսկ ազգը սիրել չսիրել՝ մեծ

փոփոխութիւն կը բերէ այնշափ աւելի, որչափ որ ազգը մեծ է քան զմէկ ծնողք մը: Անոր համար ինչպէս այն ազգերը՝ որ իրենց ազգը սիրեցին՝ շատ առաջ եկան, անանկ ալ իրենց ազգը չսիրող ազգերը միշտ վար ընկան:

Օրինակ մը տալու համար՝ ի՞նչ զարմանալի բան կը տեսնաս՝ թէ որ ազէկ մամալով նայիս: Ագրիական ծովոն մէկ դին կը տեսնաս իտալական ազգը, մէկ ալ դին խրուաթ կամ Աքլատոն ազգը. իտալացւոյն երկիրը բաց երկիր մըն է, դժուար թշնամիի ձեռքէն պաշտպանելու, ազգն ալ մարմնով տկար է. անանկ ուժով մը շեն մէջինները: Խոկ խրուաթներուն երկիրը որ Տալմացիա կ'ըսուի՝ քարոտ բարձր լեռներ են, պաշտպանելը Հեշտ (խօլոյ) թշնամւոյ դէմ: մէջինները որ խրուաթ են բարձրահասակ են, ուժով, սրտոտ, կտրիճ մարդիկներ, որ մէյմը եթէ կատղին՝ մէկ հոդին տասը հոդիի դէմ կը դնէ. պղտիկուց ալ միշտ զէնք բանեցընելու հետ են: Հիմա զարմանալին այս է որ՝ ասանկ կտրիճ ազգը՝ որ պէտք է ը մէկ զատ թագաւորութիւն մը ունենալ, միշտ ուրիշ տէրութեանց տակը մնացեր է, ուրիշ տկար թագաւորներու ծառայեր է. տկար ազգը վրանին իշխանը է: Ասոր դէմ այն տկար ըստած իտալական ազգը միշտ զատ թագաւորութիւն ունեցեր է. որչափ իրենց վրայ կրիւներ ու պատերազմական փոփոխութիւններ եղեր են, վերջապէս ամէնէն ալ խալսցուցեր են զիրենք. ու զատ զատ տէրութիւններ եղեր են իրենց մէջ: Մէջերնին այնշափ պղտիկ տէրութիւն մը կայ Լուքա բառուած, որ իր սահմանին մեծութիւնը՝ դրեթէ Զէքմէճէն ինչուան սկ ծովին բերանը

կը հասնի, և սակայն միշտ աղաս են եղեր,
աէր են եղեր։

Երբոր ասոր պատճառը կը մոտածենք, կը
դանանք որ՝ խտալացին իր ազգը կը սիրէ. ի՞նչ
բանի դնես հասարակաց օդտին համար՝ կը
միաբանի կ'ընէ. իր ազգին բարիքն իր անձին
բարիքէն աւելի կ'ընտրէ. իսկ խրուաթը մէկ
պակսութիւն մը ունի որ՝ թող չի տար միաբա-
ներու. այս պակսութիւնն է՝ ոգի վրէժինդրու-
թեան. անով բոլոր ազգը մէկմէկու հետ միշտ
թշնամի են. մինակ մարդ մինակ մարդու հետ,
քաղաք քաղաքի հետ, դաւառ դաւառի հետ
միշտ քէն ունին. Երբոր մէկը մէջերնէն կը
մեսցընեն իրենց թշնամիները, այն մեռած մար-
դուն արիւնոտ շապիկը դրան ետի կը կախին,
չեն վերցըներ անելէց, ինչուան որ մեսցընողը
գտնան սպաննեն, երբոր չեն կրնար զանի
սպաննել, կը նային որ՝ անօր եղրայրը կամ
անօր ազգականը մեսցընեն. երբոր այն ալ չեն
կրնար ձեռք ձգել մեսցընել, կը նային որ այն
քաղքէն կամ այն գեղէն մէկը մեսցընեն. երբ-
որ այն ալ չի կրնան, կը նային որ այն դաւա-
ռէն մէկը մեսցընեն։

Ասկէց՝ գեղ գեղի հետ՝ դաւառ դաւառի հետ
միշտ թշնամութիւն ունին, իրարմէ զատուածի
պէս են, իրարմէ կ'ուզեն վրէժ խնդրել. մէ-
ջերնին այնչափ հետցմէ քէն պահուած կ'ըսէին
մեղի՝ երբոր 1766ին հօն դացինք, որ հարիւր
տարիէն աւելի է իրարմէ կ'ուզեն վրէժ առնել,
և իրարու միշտ կ'ապըսպիրեն. Հայր մը եթէ
մեռնելու ըլլայ՝ իրեն զաւկըներուն կտակ կ'ընէ
որ, տղաքներ այս արիւնոտ շապիկը գեռ կախ-
ուած կեցած է, քանի՛ մէկ պիտոր մնայ ասանի,

նայեցէք որ վերցընէք։ Բաել է որ՝ այն գեղէն այն գաւառէն մարդ մը մեռցուցէք որ, արիւնին տեղը արխւն գայ։

Ի՞նչ բարբարութիւն, ի՞նչ ժանառութիւն, ասկէց է որ՝ միշտ զինեալ կը քաղեն իրարմէ վախ ունենալով, և իրարու սպասելով. ասկէց է որ՝ իրենց լեռները միշտ իրենց հրացաններուն ձաներով կը խօսին. ասկէց է որ՝ իրենց հարուստներուն զարդը փարթամութիւնը եղեր է ամեն սենեակ ծուխ զնելու տեղունենալ պատին վրայ. հոն ծխափողերու տեղ հրացաններ շարուած գրած են. որովհետեւ մէջերնին կոխւր անգակաս է, երբոր յանկարծ կոխւ սկսի, որին տունը հիւր զանուին, եթէ 40, 50 հոզի ալ ըլլան այն հիւրերը կարօտ շրլլան իրենց տները վաղելու, երթանք հրացաննիս առնենք ըսելով։

Այս սխակալութեան և վրէժխնդ բութեան կիրքը այնչափ իշխած է վրանին, որ ոչ գատաւորներուն ահը՝ և ոչ քարոզաց խօսքը մէկ շահ մը շըներ իրենց։ Տես հիմա ուր հասուց ազգատեցութիւնը այս խրուաթ ազգը. և ուր բարձրացուց ազգասիրութիւնը խաղական ազգը, նոյն բաժնի տակ ըլլալով, և իրարու գէմնստած ըլլալով երկու ազգն ալ։

Բայց « Աւագ թշուառական սկատմութեանս, « որպէս զախսոս հանդուրժեցից բերել. զիարդ և զմիսոս իմ և զլեզուս պինդեցից»։ Խոր. յողբան։ Այս ազգատեցութիւնը մեր հայաստանին մէջ ալ ի՞նչ մեծաւոր մարդիկներու դլուխներ կերեր է. քանի՛ զօրապետներ սպաններ է, քանի՛

թագաւորներ մեռուցեր է . ի՞նչ խելացիներ խաւարեցացեր է . քանի Ներսէսներ , քանի վարդաններ . ի՞նչ բարիքներ՝ հասարակաց աղեկութիւններ խափաններ է , թող տանք խորենացիին որ ողբայ . Դարեր անցան , տեղէ տեղ փոխուցան , բայց այս կիրքը չի փոխուեցաւ , իր ազգը առելը չի մնացաւ , իր ազգը առելովը՝ եղբայրացութեան մէջ ալ կ'իյնայ , չիմանար :

Երկու բանի վրայ խխատ զարմացեր եմ . մէյմը՝ երբոր խօսիս խրատ տաս մէկի մը ազգասիրութեան կամ եղբայրախրութեան վրայ , թէ մէկզմէկ սիրելով ի՞նչ աղեկութիւններ կրնայ ըլլալ , անանկ մտիկ կը գնէ , որ կարծես թէ բոլորովին միտքը պառկեցաւ , (խանմիշ եղաւ) , ալ առջի ըրածները պիտոր ըլնէ կ'ըսես . մէյմալ կը նայիս որ՝ վազուան օրը այն ըրածներէն ալ աւելին կ'ընէ . Մէկալ զարմանալին այս է որ՝ ինքը խրատ կու տայ ազգասէր ըլլալու համար , մէկզմէկ սիրելու համար . և թէ ի՞նչ գէշ բան է ազգի կամ եղբօր առեցող ըլլալ , անանկ որ՝ գուն առջին չես կրնար խօսիլ , քեզի բան մը չի թողուր ուրիշ բան մը ըսելու այն բանին վրայ . վասն զի քենէ աղեկը ինքը զուրցեց . Մտքովդ կ'ըսես որ՝ ի՞նչ աղեկ ազգասէր եղբայրասէր է ոս մարդս . մէյմալ վազուան օրը կը տեսնաս որ՝ ինքը իր ըսածին գէմը կ'ընէ . իր զուրցածը բան մը չերենար իր աշքին . մէկ հասարակաց աղեկութիւն մը պիտոր ըլլայ իր ազգին վրայ , թող չի տար որ ըլլայ , խափաննելու կը յոդնի . Այն մարդն ալ որ խղճմտանկաւոր է , ամէն բանը խղճմտանք կ'ընէ , իր ազգը վար զարնելը կամ հակասակութիւն ցուցընելը խղճմտանք չըներ :

Այս պակասութիւննիւ է ահա, որ թող չի
տար ազգին առաջ գալու, որչափ առաջ պիտոր
գային ամեն մեծ քաղքին մէջինները ուր որ
են, թէ որ մէջերնին քիչ մը միտթիւն ըլ-
լար . բայց առաջ թէ որ մէկ քաղքի մը մէջ
զանազան քաղքեն մարդ զանութին, անոնք մէկ-
մէկու հետ մէկ չեն կընար ըլլալ . քանի քաղ-
քեն են՝ այնչափ ալ մէջերնին բաժնուած են,
Երկրորդ՝ մի և նոյն քաղքըցիի մէջ ալ մէկմէկէ
բաժնուած են . կէս մը առանկէ կէս մը անանկէ,
այն կէսէրուն մէջն ալ դարձեալ բաժնուած կայ,
Ասանկով բաժնուած բաժնուածի մէջ են, կը
միան մէշմէկ անհատ մարդ՝ որ հաստրակաց
աղեկութիւն ընէ . անսմի ալ միշտ վար կը զար-
նուին . Շատ օտար ազգեր կը զարմանեան մեր
ազգին վրայ ու կը դովին, և իրանի՝ վասն զի
մեր ազգը ուրիշ չատ կատարելութիւններ ունի
դովիլու . այն կատարելութեանց վրայ ալ մէկ
յարիլ մը ունի օտար ազգի . որչափ որ իր ազգը
չիրեր, այնչափ ալ օտար ազգը կը սիրէ . օտար
ազգի աղեկ ծառացութիւն կ'ընէ . անով դովիլի
կ'ըլլայ . Բայց պէտք էր որ՝ տուր ներհակը
բաներ սիրոյ կարդը . վասն զի ինչպէս որ վերը
ըսեր ենք, ուրը պէտք է նախ և առաջ իր ազգին
վրայ բանեցընել, որ է իր մեծ ծնողքը, եսքը
իր մատիկներուն, եսքը օտարներուն . Ասանկ-
ները եղբայրսիրութիւնը զիտեն կը ճանչնան,
բայց չեն զիտեր որ՝ եղբայրսիրութիւն չի կըր-
նար ըլլալ առանց ազգատիրութեան . Ասանկ-
ներուն նոր խօսք, նոր քարոզ է ըսելը՝ որ ազ-
գատէր եղիք :

Բայց զարմանքը այս է որ՝ ամենքը մեծ
ու պղտիկ վերէն վար այս կը զուրցեն, այս կը
վարդապետեն. ետքը գործի մէջ առջի աղքա-
տեցութիւն ընողը՝ այն խրատ տուողը կ'ըլլայ:
Ասոր պատճառը այն է որ՝ ամեն զուրցողը
զուրցելու ատենը զուրիշը կ'ուզէ խրատել, զին-
քը չի խրատեր, անոր մէկ շահ մը չըներ.

Ինչպէս որ երկու հոգի կ'երթան քարող
մտիկ կը դնեն, իր մեղքին վրայ կեցող մեղա-
ւորն ալ, ու բարեպաշտ մարդն ալ. կը տեսնաս
որ մեղաւորը չի շահիր ան քարողէն, բարե-
պաշտը կը շահի: Պատճառը այս է որ՝ մեղաւո-
րը քարողչին խօսքը մտիկ դնելու ատենը՝ ու-
րիշին վրայ կը դարձընէ բանը. մոփովը կ'ըսէ
որ՝ այս խրատս այս անուն: մարդու վրայ է լման,
անանկով իր վրայ չառներ, բան մը չի շահիր.
իսկ բարեպաշտը մտիկ դնելու ատենը՝ իր վրայ
կը դարձնէ. կը մոմուայ որ ևս զիս ինչպէս շըտ-
շկեմ: ասանկով առջինը չի շահիր քարողէն, եր-
շկուրդը կը շահի:

Ասանկ իմացի՞ր ահա այս մեծ քարողիս
վրայ. հաղար, երկու հաղար տարիէն վեր է՝
ամենքն ալ մեծ ու պղտիկ մեր աղքէն քարող
կու տան աղքասիրութեան վրայ, բայց ամենքն
ալ գէմը կ'ընեն: Ծնդհանուր քարող, ընդհա-
նուր գէմ ընողներ քարողին: Աղքովին չի հաւ-
նող, աղքովին ալ հետեւող: ի՞նչ խաղ, ի՞նչ զար-
մանալի բան:

Պէտք էր մէկ նոր քարողասաց մը, նոր
ճարտասան մը ելլար մէկ նոր կերպով մը ա-
տենաբանէր որ, իրենց խրատը իրենց բոնել
տար: Պէտք էր մէկ նոր օրէնտգիր մը ելլար,

Նոր Սովոն մը, Նոր Լիգուրկոս մը, անանկ յարմար օրէնք մը զներ որ՝ այս պակսութիւնը մեր ազգէն վերնար, շտկուեր. ինչպէս որ աթենացւոց ու լակեդեմնացւոց անանկ օրէնք տուին որ, իրենց յարմար ըլլալով՝ իրենք զիրենք շտկեցին:

Որչափ մեծ կ'ըլլար հիմա ազգերնիս, որշափ համարելի կ'ըլլար օատրաց առջին, թէ որ մենք մէկըզմէկ չի կոտրեինք, մէկմէկու վեաս չի տայինք: Ի՞նչ խելացիներ կան, խելուընին չեն կրնար բանեցընել ազգատեացներուն պատճառով. քանի ճարտարներ կան, ճարտարութիւննին չեն կրնար անցընել հակառակութեան համար. քանի հասարակաց կենցազօպուտ դորժքեր կան, չեն կրնար ըլլուիլ. այնչափ որ օտար ազգաց առջին կը մեղադրուինք:

Այս ազգատեցութեան պատճառները փրնասելու որ ըլլանք, մէյմը կը գտնանք նախանձը ու հպարտութիւնը: Որպէս զի ես վեր երենամ, իմ ընկերու ինձմէ վեր չերենայ կը նախանձի. որպէս զի իմ բաածս ըլլայ, անոր ըսածը շըլլայ՝ անոր բրածը առաջ չեթիւայ կը հակառակի. արուեստաւորը իր արուեստակցին գէմ, մեծը մեծին գէմ, մէկ պաշտօնի մէջ եղողը մէկ ալ պաշտօնակցի գէմ, « Ուր հեռ և նաև խանձ, անդ է անկարգութիւն և ամենայն և իրք շարք և Յան. զ., 46.

Այս ախտը պիտոր ըսես որ՝ ամէն ազգին մէջը կայ, յունաց ալ ֆռանկաց մէջն ալ կայ, ի՞նչ է տարբերութիւնը՝ որ անոնք միշտ ազգաւեր կը մնան, ազգատեց չեն ըլլար, Ասոր տարբերութիւնը այս կը գտնամ՝ որ՝ մեր ազգին

Հպարտութիւնը ու նախանձը՝ տղայական նախանձը՝ մեծցած մարդու նախանձ է։ Տղայական է՝ վասն զի խիստ պղտիկ բաներու մէջ ալ կը նախանձի. Խիստ պղտըտիկ ընկերութեան մէջ ալ չի կրնար քաշել ուրիշին բարձրանալը, Տղայական է՝ վասն զի տղի պէս քիչ մտածելէն առաջի կու գայ, քիչ բան ճանչնալէն։ Ինչպէս տղայ մը երրոր տեսնայ որ մէկ ալ տղան իր եղբայրը քիչ մը սիրուի, կամ գովուի, կարծէ որ ինքը վար կը զարնուի, անոր համար նախանձէն դէմ կը դնէ կու լայ. չուզեր որ սիրեն կամ գովին։ Բայց մեծցած մարդ մը երր տեսնայ որ՝ իր եղբայրները իր ընկերները քիչ մը գովուին մէկ բանի մը վրայ, անանկ նախանձ չի վար իրեն. վասն զի գիտէ որ՝ եթէ այս բանիս մէջ զանիկայ գովին, մէկալ բանի մէջ զինքը կը գովին. Հիմա եթէ զընկերը գովին, ուրիշ ատեն մը զինքը կը գովին։

Ասանկ ալ մեր ազգին հպարտութիւնը ու նախանձը՝ տղայական նախանձ կ'երեայ որ, իր մօտիկներուն վրայ կը նախանձի, իր մօտիկին գովուիլը ու փառաւորուիլը՝ իրեն քամահրուիլ մը կը կարծէ։ Եւ այս՝ մանր ու մնւնը բաներու մէջ, և այն աստիճան՝ որ կը սկսի անոր վնաս հասցընել. ինչպէս որ տղան որուն վրայ որ նախանձի՝ կը սկսի զարնել, չի մեղքընար. թէ և ալ գիտնայ որ՝ անոր վնասելովը իրեն ալ վնաս պիտոր գայ՝ այն ատենն ալ կ'ընէ. վասն զի չի մտմար ամէն կողմէն։

Բայց ուրիշ ազգին նախանձին կամ հպարտութեան մէջը՝ մէկ բան մը մէկ չափ մը կը գտնանք որ՝ անկէց մեծցած մարդու նախանձ է ըսել կու գայ. գիտէ մտածել գիտէ մտմտալ

որ՝ այս բանիս մէջ իմ ընկերներս եթէ գովեն՝
պղտիկ բան է կ'ըսէ, կամ արժանի է կ'ըսէ,
իսկ անոր վնաս հասցընելլը՝ ամօթ կը սեպէ,
Ռւրիշ ազգի առջին վար չի զարներ, կը մըտ-
մայ որ՝ այն վար զարնելովը՝ զինքն ալ վար
զարկած կ'ըլլայ, Ռւրիշ ազգի ձեռքով անոր
վնաս հասցընել չի տար, կը մամայ որ՝ այն
վնասը իրեն ալ կու դայ, Ասանկով զինքը մհծի
պէս շատ տեղ կը բռնէ.

Երկրորդ՝ մէկ առնուիլ (խաչըլանմիշ ըլ-
լալ) մը ունի մեր ազգը նաեւ խիստ պղտիկ
բաններու վրայ, այս ալ կու դայ նոյն ազգիւրէն
ինչ որ վերը զուրցեցինք, այսինքն մէկ տղայա-
կան հպարտութենէ մը:

Մ'եր ազգին դրսի կաղմուածը եթէ նայիս,
մեծահոգի մեծասիրու կը կարծես, բոյց մէկ
փոքրոգիւթիւն մը կայ իր սրտին մէջը որ մարդ
չի կարծեր, Աս փոքրոգիւթիւնն է որ՝ մէկմէկէ
շուտ մը առնուիլ կու տայ, մէկ ոչինչ բանի մը
վրայ՝ մէկ ոչինչ խօսքի մը վրայ գժարը կու
դայ, կը նեղի, (կը թիթիզնայ), կը սրդողի,
անկեց կու դայ մէկմէկու վրայ պաղ նայիլ,
մէկզմէկ առել, ինչուան նաև մէկմէկէ զատուիլ:

Ի՞նչ գժարիլ (խաչըլանմիշ ըլլալ) է որ, մէկ
մարդ մը առչափ աղէկութիւն կ'ընէ, մէկ ան-
դամ մը միայն եթէ մէկ պակսութիւն մը ընէ,
կ'աւրուխ կ'ատես անիկայ, մէյմնալ ամենին
շես յիշեր անոր ըրած աղէկութիւնները, Մէկը
քեզ կտօր մը ծաղը ընէ, սկսած գործքդ կը
ձգես, թէպէտ և այն գործը շատ աղէկ է՝ շա-
հաւոր է ազգիդ կամ քաղաքիդ,

Այս բանս կու գայ մէկ հպարտութենէ մէկ նախանձէ մը՝ որ ազայտական է, որ պղտիկ որրտի մըն է: Եւ այս կերպ հպարտութիւնը ու նախանձը կու գայ բուն արենէն. այնշափ որ՝ թէ պէտ մեր ազդը հպաստանէն գուրս երած է, չորս դին ցրուած է, բայց ուր որ չորս հայ ըլլան աս բնութիւնս ունին, չեն փոխուիր:

Շատ կը բազձայի որ՝ մեր ազդը քիչ մը զուարթութիւն ունենար, անով իր մազձային խառնուածը բարեխառնէր: Եւրոպացւոց մէկ քանի ազդը խիստ զուարթ ըլլալնուն համար՝ մէջէրնին այն մեղքերը շատ են, որ զուարթութենէ առաջ կու գան: Մ'եր ազդին բնութիւնը մազձային ըլլալով՝ այն մեղքերը շատ կ'ըլլան մէջէրնիս՝ որ մազձէն ու տրտմութենէն առաջ կու գան: Բայց այս է գէշը՝ որ ուրիշ ազդերուն մեղքերը կամ մոլութիւնները ինքնիրեն անհատներու՝ մինակ մարդիկներու վնաս կու տան, մեր ազդին մեղքը մազձուաթենէ առաջ եկած՝ մէկ հասարակութեան մը, բոլոր ազդի մը վնաս կու տայ:

Երբորդ՝ այս առնուիլէն կու գայ կը հետեւի բամբասանիք, ասիկայ այնշափ ընդհանուր եղաւ մեր օրերը՝ որ քանի զնաց հասարակ խօսակցութիւն մը դարձաւ. վասն զի չի կընար ըլլալ մէկ խօսակցութիւն մը որ՝ մէջը բամբասանիք չըլլայ: Այն ալ քու մօտիկէդ, քեզ ճանչցողէն. և անանկ բամբասել որ՝ անունդ կ'աւրէ կը կոտրէ. ինչ ծածուկ պակսութիւն տեսաւ դուրս կը հանէ. ինչ խօսք լսեց հոս՝ կ'երթայ այն դին կը պատմէ: Բայց որ աւելի շար

Ե՛ քու խօսրդ ալ՝ քու ըրածներդ ալ գէշի տանելով մը կը պատմէ. մէկ կերպ մը՝ մէկ եղանակ մը կը խոթէ որ, այն խօսրդ այն զործքդ որ ողպտիկ անտարբեր անորոշ բան էր, տակէն մէկ մեծ բան մը հանելով կը պատմէ, բայց միշտ գէշի տանելով, վայնառուն մը հանելով։ Այսկէց կը հետեւի երկու տուն երկու հոգի մէկմէկու հետ բռնկիլ, կուուիլ, ինչուան զատուիլ, կամ թէ որ չէ մէկմէկու վրայ պաղիլ։

Չի կայ մէկ տուն մը, չի կայ մէկ հոգի մը, որ այս բանիս վրայ չի գանգտի, որտանց խոցուած շըլլայ. Այն կացութիւն հասեր է որ՝ մարդ կը շվոթի չդիտեր ի՞նչպէս շարժի, ի՞նչպէս խօսի, որ վրան չի զուրցեն, վասն զի ի՞նչ որ ընէ՝ պէտք է որ խօսին, և միշտ գէշի տանելով՝ գէշ մեկնելով կը խօսին։

Այս է զարմանալին՝ որ խօսիլ չի գիտցողը՝ բամբասանքի եկածին պէս՝ բերանը կը բացուի. խօսիլ չի կը ցողը՝ բամբասանքի եկածին պէս՝ անուշ լեզու մը կ'ունենայ, ամէնն ալ մոտիկ գնել կու տայ. իսկ անոնք՝ որ իրենց խելքը իրենց ճարտասանութիւնը կը բանեցընեն յատուկ տար համար որ՝ մարդ բամբասեն, ու վարպետ կերպով մը բամբասեն, անանկ որ լսողները զարմացընեն, ասոնց վրայ խօսք չի բանանք, վասն զի խօսքերնիս կ'երկըննայ, հապա իմաստունին խօսքովը գոցենք. « Լաւ է տղիտի որ գնայ միամստութեամբ իւրով, քան անզգաւ մին որ շաղաւաշուրթն իցէ ու Առակ ժթ. 4: Եւ թէ ա Այլը անզգամ. . . ի վերայ շըթանց ու իւրոց գանձէ հուր»։ ԺԶ. 27.

Այս լեզուագարութենէ ինչե՞ր կը հետեւի, ի՞նչ անկարգութիւն, ի՞նչ վնաս, չիմ ուզեր

հոս մէկիկ մէկիկ յիշել. թէ որ ծառաց ունիտ՝ ծառագր կ'ուզեն հանել (այարտմիշ ընել). թէ որ տանուտէր ես՝ տունիդ անունը կը կոտրեն. թէ որ վարձուոր ես՝ տանուտիրոջ քեզ կը բամբ բասեն. թէ որ գուն քեզի նստած առանձին կ'աշխատիս՝ գէշ կ'ընես կ'ըսեն. թէ որ հասարակաց մէկ աղէկութիւն մը ընես՝ գէշ կ'ընես կ'ըսեն.

Եատ մարդու վրայ կը զարմանանք որ՝ ի՞նչ չու հայու աղգը թօղեր են բոլորովին ելեր՝ օտար աղգի հետ խառնուեր են. ոմանց այս լեզուագարութիւնն է պատճառ. Եատ բամբառուեր է այն մարդը իր քավիններէն. շատ ապերախստութիւն (նամքեօռութիւն) տեսեր է իր մօտիկներէն. անկէց գժարը գալէն (խահը ընելէն) դլուխս քաշեմ. տանց սբառդողը չիմանամ ըսելով հեռացեր մէկդի է գացէր.

Ասանկով այս բամբառանքն է պատճառ՝ որ մեր աղգին մէջէն շատ խելացինները գուրո հանել կամ մէկդի քաշուիլ կու տայ. թէ որ ասանկ երթայ. բամբառելը՝ ուրիշի վրայ շար խօսիլը քշէ, շատ մարդ մէկդի պիտոր քաշուին, շատ մարդ պիտոր զատուին. առեն պիտոր գայ որ՝ անապատի ոլէս զատ զատ պիտոր նստին, որ լեզուագարներէն շար խօսողներէն խալլսին. « Լաւ է ընակել առ անկեան ի ներքոյ օդոյ, « քան ի բռեալս անիրաւութեամբ, և ի տան « խառնակութեան»: Առակ. ԽԱ. 9: Զի « Լաւ և է կոչոնք բանջարեղէնք սիրով և չնորհիւ, « քան զուարակ ի մարոյ թշնամութեամբ»: ԺԵ. 17: Նոյնպէս « Լաւ է պատառ մի համով խա. « զաղութեամբ, քան զտունս լի զենլեզ և բա. « բեզք թշնամութեամբ»: ԺԷ. 4: Նայէ հիմա

ինչ կացութիւն հասաւ ազգը. Ազգ մը շենքալու համար կ'ուզուի ընկերութիւն, ընկերութենով կ'ըլլայ հաստրակաց բարիներ, կենցազօդուռ գործեր, այս չար լեզուները պատճառ կ'ըլլան որ մեր ազգը ընկերութենէ կը զատեն, խելացիներէն կը զրկեն. «Երանի թէ մօտակտուր և խել լինէին՝ որ զձեզն խռովեցուցանեն», գաղ. Ե., 42.

Մէկ կարդ մը մարդու չի կայ որ՝ այս չարեզուներէն խալբախ, մեծերը վար կը զարնեն, պղտիկները վար կը զարնեն, գուրս ելողը վար կը զարնեն, ներսը նստազը վար կը զարնեն, մէկ սուտ սօֆիութիւն մը ձեռվրնին են առեր, անով իրենք իրենց խղճմտանքը կը շտկեն, իրը թէ բարի նախանձէն կը զուրցեն: Բայց եղբայրներ, խղճմտանքաւոր եղբայրներ, մեռնելու տառննիդ կարծեմ թէ շատ որիշ կերպով մտածել ունիք. կարծեմ թէ փրկութեան չեք կրնար հանիլ:

Այդ քու սօֆիութեանդ վրայ է, որ իմաստունը Առակ. ԺԴ. 42. զոզացընելով կը զուրցէ: և Են ճանապարհք որ թուին մարդկան թէ ու ողիզ իցեն, բայց կառարած նոցա երթայ յատակս զժոխոց և գուն որիշ չարութիւն ունիս քու սրտիդ մէջը ձածուկ, սօֆիութիւնը դրօշակ բացեր ձեռք բոներ ես, անով քուներսի չարութիւնդ բարիի անդ երեցընել կ'ուզես: Վասն զի առաջ ազգը քեզ զլուխ վերակացու չի զրաւ որ, ազգին մէջի եզած անկարգութիւնները վերցընես, որիշին պակտութիւնները շտկես: Քեզի ազգը ըստ առածին

կըսէ : Այս զուրցեր ան բանը որ յիշես իմ
վրայ : Զուրցէ այն բանը որ զիտես քու վրայ ,
քենէ աղգը այս կը սպասէ որ՝ քուկին ձեռքէդ
եկած աղեկութիւնը ընես աղգին . չէ թէ ուրիշ
մարդ ի՞նչ պակսութիւն կ'ընէ տոն շինելուն
վրայ , Հարսնիք ընելուն վրայ , մէկէնիմեկ
հարսնալուն վրայ , իր վարձներին իր ելլալու
նոտելուն վրայ , մէկիկ մէկիկ խօսիս , ասոր ա-
նոր մեղագրես :

Երկրորդ՝ այդ բարի նախանձը՝ սօֆիու-
թիւնը՝ այն ատենը աղեկ կ'ըլլայ՝ երրոր ճշմա-
րիտ եղբայրութիրութենէ գայ . որ է զուտ ուր-
տանց ուզել եղբօրդ բարիքը՝ եղբօրդ օգոտոր .
քու առ կերպ ատանկ մարդիկներու՝ ատանկ
պարագաներով զուրցելդ եղբօրդ պակսութեան
վրայ , մեղագրելդ , մեծցընելդ՝ յայտնի պիտոր
ցուցընէ աստուծոյ գատաստանին առջին որ չի
գար ճշմարիտ եղբայրութիրութենէ , հազար մո-
նաւոնիդ որտիդ մէջը մէկ ծածուկ նախանձ մը՝
մէկ չի քաշել մը՝ անկէց մէկ հակառակութիւն
մը ունիս անոր վրայ , բայց անանկ ծածուկ որ
զուն ալ չես իմանեար . խղճմտանիրդ քննելու ա-
տենն ալ չես կրնար իմանալ , վասն զի փոխուած
(թէպտիլ եղած) վրան սօֆիութեան շուրջառը
առած անանկ կ'երենայ քեզի , սատանային գոր-
ծը հրեշտակի զործ կ'երենայ , ստութիւնը ճըշ-
մարտութիւն կ'երենայ , անմտութիւնը իմաս-
տութիւն կ'երենայ : Այն ծածուկ նախանձէն՝
որտիդ մէջի հակառակութիւնէդ կու գայ , ինչ
որ զուն միաբդ գրեր ես որ՝ ճշմարտութեան
համար կը զուրցես :

« Ապա եթէ նախանձ , և գատնութիւն , և
« հակառակութիւն ունիցիք ի սիրոս ձեր , մի՛

ո պարծիք սուտ տանել զծմարտովթիւնն . ոչ է
ո իմաստովթիւնս այս իջեալ ի վերտաստ , այլ
ո երկրաւոր , չնչաւոր , և գիւտկան ու Յակ . Գ.
14. Զի խարէ ձեզ ձեր ազօթասիրովթիւնը ,
ձեր ջերմեռանդովթիւնը , ձեր ծամակացովթիւ-
նը՝ որբ են սուտ . վասն զի ինչուան որ եղբօրդ
վրայ ճշմարիտ սէր ըլլայ սրտիդ մէջը , առ-
տուածասիրովթիւն չ/ կրնար ըլլալ , Աստուծոյ
սէրն ալ եթէ չըլլայ՝ ամէն բանը պարտապ է
կը կանչէ Պօղոս տառքեալը Ա. Կորն . Ժ. Կար-
դա բոլոր զլուխը . Անար Համար այդ բարի նա-
խանձը , այդ սօֆիտովթիւնը քու վրադ գարձր-
նէիր , քու լեզուխոդ վրայ պահէիր , խիստ ազէկ
Կ'ըլլար :

Չորբորդ՝ այս չար խօսիլը՝ լեզուազարո-
վթիւնը մեր ազգին՝ կու զայ մէկ ուրիշ պակ-
սութենէ մը , որ է Բերանարացովթիւն . և է
մէկ պակսութիւն մը ընդհանուր , չես կրնար
զանալ մէկ մարդ մը զոց բերան նաև հազա-
րաւոր մարդկանց մէջ . Մէկ պակսութիւն մը
անանեկ ընդհանուր՝ որ չի կարծած մարդիկնե-
րուն վրայ ալ կայ . նաև այն մարդիկներուն վր-
այ՝ որոնց պարագ էր որ՝ զոց բերան ըլլային .
ի՞նչ կը տեսնան՝ կը զուրցեն . ի՞նչ կը լսեն՝
կը զուրցեն . խկոյն զուրցենք կ'ըսեն , ազա թէ
ոչ մարդի կու զայ վրանին . սրտերնուն մէջը իրը
թէ որդ մը կ'իմանան , որ եթէ զուրցելու ըլլան ,
պիտօր ուտէ զիբերք . կը նեղին կը սխմուին ,
պէտք է զուրցեն որ հանգչին :

Ասանեկներուն այս է զէշը՝ որ ամենեին
խղճմանը չեն ըներ իրենց բերանարացովթեան

զրայ. ինչու որ՝ մեր միտքը շար չէ կըսեն. մենք վար զարնելու համար չենք խօսիր կ'ըսեն. հապա տեսածնիս լսածնիս կը պատմենք. մեր զուրցելը՝ պատմել է, պատմելով ի՞նչ կ'ըլլայ կ'ըսեն:

Բայց չեն մոմուար որ՝ ասոր անոր պատմելով մէկ բան մը՝ որ իրենց վար զարնել չերենար, քանի տեղ մեծ մեծ մեղքերու պատճառ կ'ըլլայ: Մ'էկ տան մը մէջ բան մը տեսար, անանկ մարդու կը զուրցես այն բանը՝ որ անեկից բոլորովին ծածուկ պահուեիլ կ'ուզէին. վասն զի մեծ կոխւ կ'ելլայ անկէց: Գուն կը գովես մէկին շինած տունը՝ մէկալին վարթամութիւնը՝ անանկ մարդիկներու տովին՝ որ անկէց վնաս կու գայ տէրերուն. աես հիմա ուր մնաց խղճմուանք շընելզ:

Միրտդ աղէկ է, մանաւանդ թէ ոէր ունէիր, բարեկամութիւն ունէիր, սիրելէն գովելու համար ըսիր պատմեցիր անոր վարթամութիւնը՝ բայց անիկայ մեծ փորձանիքի եկաւ քու բերանարացութեանդ համար, ի՞նչ բարեկամութիւն եղաւ ասիկայ. ասանկներուն Անխելք բարեկամ բոելու է:

Գուն հսս բան մը տեսար, դացիր անոր աղգականին տունը տեղնիտեղը պատմեցիր, վասն զի անտարբեր բան մըն էր, ի՞նչ կ'ելլայ այս պատմելովս բախր. բայց այս ելաւ որ՝ աղգական աղգականի հետ՝ տուն տունի հետ մէկմէկու ձգեցիր. մէկմէկու հետ սրդողեցան, իբրամէ պաղեցան: Տեսար հիմա քու բերանարացութեանդ պատուզը:

ԱՌՀԱՓԻ կոխւ կ'ըլլայ մնտիկներու մէջ՝ աղգականներու մէջ՝ զրեթէ ամէնն ալ բերանա-

բացութենէ կու գան. վերցու բերանաբացները՝
որ ի՞նչ տեսան, ի՞նչ լսեցին՝ չի զուրցեն մէ-
կալին տունը, կը վերնան ամէն կոխւները։
« Եեզու փոքր ինչ անդամ է՝ և մեծամեծո բար-
և բառի... լեզու հուր՝ զարդ անիբաւութեան,
և լեզու հաստատեալ է յանդամն մեր՝ որ զա-
և մենային մարմինն ապականէ... Ամենայն բնու-
և թիւն գաղանաց և թոշնոց և սողնոց՝ և որ
և ի ծովու են, հնազանդեալ է և հնազանդի
և մարդկեղէն բնութեան, բայց զեզու մարդկան
և ոչ ոք կարէ հնազանդել, զշարն և զանկարդ,
և և զի թունօք մահարերին »։ Յակ. Գ.

Զի մտածելով պատմեցի կ'ըսես. կոխւնին
տեսնալէն ետև ցաւեցար զուրցելուդ վրայ. ես
եթէ զիտնոցի՝ չէի զուրցեր կ'ըսես։ Բայց ի՞նչ
օգուտ, առաջ ընել ետքը ցաւիլ. պէտքը չէր
որ առաջ մտմտայիր՝ թէ հազար բան կրնայ
ըլլալ, ես ամէն բանը չեմ զիտեր, իմ տեսածո
ուրիշի մը տուն եթէ զուրցեմ, թերես խօսք
կը ծնանի, կոխւ կը հանէ, անուն կը կոտրէ.
Հիմա ըրածիդ կը ցաւիս, խօսածդ ետ չես
կրնար դարձնել, դնաց ամէնուն բերանը ծա-
ւալեցաւ։ Քուկին ըրածդ կը նմանի մէկ մար-
դու որ տուլրակով յարդը (սամանը) մինարէին
գլուխը հանէ, անկէց պարսէ վար թափէ,
հովը կ'առնէ հազար տեղ կը տանի. ի՞նչ հեշտ
(խօսայ) բան ի՞նչ ալ ազուոր տեսնելու բան, բայց
ետքը ուզենայ նորէն ժողինել, տուլրակի մէջ առ-
նել, ի՞նչ դժարին բան, երկու իրեք հատը հազիւ
կրնաց ժողինել. դնաց տարածուեցաւ ամէն տեղ,
ճար չի կայ ժողինելու։

Այս ի՞նչ ընելու է այս բերանաբացներուն
ձեռքէն խալըսելու համար. վասն զի մէկ մարդ

մը չի խալըսիր, մէկ դիպուած մը շազատիր։ Այս է զարմանալին որ՝ Ստանագոլ քաղաքը շատ մեծ քաղաք է, ամառը մանաւանդ իրը թէ աւելի կը մեծնայ աւելի կը տարածուի՝ գեղերը ցըուելուն պատճառաւ, այնչափ որ կրնայ ըսուիլ թէ, Ստանագոլին ամբուան մեծութիւնը՝ միայն երկանութիւնը առնելով՝ ուր տեղուանք որ կը ցըուին ամառը մեր ազգէն, իրեք ժամնւան ճամբայ կը քշէ։ Հիմա այսչափ մեծ երկայն քաղքի մէջ մէկ դիպուած մը իմացընելու՝ գոնէ իրեք օրուան կարօտ պիտոր ըլլայ կ'ըսես. բայց լոէ զարմացի՛ր, թէ որ դիպուածը այս իրիկուն եղաւ, վաղը քաղքին մէկալ ծայրը ամէնը իմացած կ'ըլլան այս բերանաբացներուն ձեռքովը, մանաւանդ թէ որ դիպուածը վայնասունի բան ըլլայ, ձախորդութեան կամ վնասու բան ըլլայ. վասն զի յաջողութեան դիպուածը այնչափ չեն յօժարիր պատմելու։

Պէտք էր պիւթագորեանց լուութիւնը ասանկներուն պատուիրել. պէտք էր պահք բըռնելէն աւելի՝ լեզունին բանէին, չի զուրցէին։ Այս մի՛ զուրցեր, այն մի՛ խօսիր, հապա ի՞նչ խօսիմ կ'ըսես. ասոր անոր բանը զուրցելով խօսք կը գտնամ կ'ըսես։ Բայց շատ աղէկ է որ՝ թէ որ խօսիլ չես դիտեր, լուռ կենաս մոտիկ դնող ըլլաս. վասն զի քու ասանկ խօսիլսիներէն մեծ կռիւներ՝ չի կարծած չարկիներ վորձանքներ կ'ըլլան։

Հինգերորդ՝ այս բերանաբացութիւնն ալ կու գայ մէկ ուրիշ պակսութենէ մը՝ որ է չետաքրքրութիւն (վուխուֆճի ըլլալ)։ « Երջողք

« տանեկ ի տուն, և ոչ միայն դասարկք և Հե-
« տաքրրիքք. և (յայնմանէ) խօսին, որ ինչ ոչ
« է պիտոյ » : Ա. Ցիմ: Ե. 43: Հետաքրքրութիւնը
դասարկութեան հետ մէկ տեղ պատճառ դրաւ
առաքեալը բերանաբացութեան, որ կը խօսի
այն բաները՝ որուն վրայ պէտքը չէր խօսիլ. և
ուսկից մէկ օդուտ մը շելլար:

Այս հետաքրքրութիւնը բերանաբացներուն
կըլլայ նիւթ (սերմայէ) մը իրենց բերանաբա-
ցութեան, անէ ի տուն ասոր անոր քով քա-
լելով կը հարցընեն կ'իմանան ի՞նչ է եղեր, ի՞նչ
կ'ըլլայ, ասով իրը թէ իրենց (սերմայէ) նիւթ
մը կը ժողվեն. և անկից կը հետեւ խօսիլ այն
բաները՝ որ պէտքը չէր խօսիլ:

Սանկով մէկ կծիկ մըն է, որուն ծայրը
կը բացուի հետաքրքրութիւն. հետաքրքրու-
թենէ կու գայ բերանաբացութիւն. բերանա-
բացութենէ կու գայ բամբասանք. վասն զի մեծ
մասը բերանաբացներուն՝ ուրիշին պակու-
թիւնները խօսիլ է. բամբասանքէն կու գայ
պաղութիւնն կամ ատելութիւն մէկին մէկալին
վրայ. եաքը անկէց ազգին մէջը կ'ըլլայ այն
պաղութիւնները այն ատելութիւնները որ վե-
րը զուրցեցինք. մասնաւորէն կ'ըլլայ ընդհա-
նուր ազգային: Ուր կը մնայ հիմա ազգասի-
րութիւնը կամ՝ հայրենասիրութիւնը:

Ասոնք ամէնն ալ փոքրոգիի պակսութիւն-
ներ են, որ շեմ գիտեր ուսկից են մտեր մեր
ազգին մէջ. գուցէ (պէլքիմ) շատ գերութեան
տակ մնալէն: Վասն զի շատ պակսութիւններ
կան: որ իրաւ զէշ են, բայց մէկ վեհանձնու-

թենէ մը մէկ քաջութենէ մը կու դայ, իսկ
այս հետաքրքրութիւնը, ուրիշի վրայ բամբա-
սելը՝ մէկ պղտիկ սրտի մը պակառութիւններ
են, որուն մէջը մէկ աղէկ բան մը չի կայ, և
մարդու պէտք էր ինքնիրեն մեծ ամօթ սեպել:

Վեցերորդ՝ վերոգրեալ անկարգութիւն-
ներէն կը հետեւի Բանասրկութիւն, որ է մէկին
խօսքը մէկալին տանելով իրարու հետ ձգել եր-
կու հոգի կամ երկու տուն։ Թէ ի՞նչ չարկիններ,
առաջ կու դան ասկէց՝ ի՞նչ դատողութիւններ,
կարծիքներ, ատելութիւններ, երկայն կ'ըլլայ
մէկիկ մէկիկ հոս զուրցելը՝ հերիք ըլլայ ի՞նչ
որ վերը քիչ մը յիշեցինք։ « Նենդութիւն կայ
« ի սրտի չարանիւթի »։ Առակ. ԺԲ. 20. Բայց
« Որ գրդուէ զբանո՝ ոչ ապրեսցի, մանաւանդ
որ վարէ զբանս որ ոչ իւր իցէ... որ բորբոքէ
զարութիւն ընկերաց, և որ յուզէ զարու-
թիւն կորիցէ »։ ԺԲ. 7. 9.

Եօլժներորդ՝ կը հետեւի Երեսպաշտու-
թիւն, առջենէն մէկ կերպ մը խօսիլ, ետեւէն մէկ
ուրիշ կերպ մը։ Մէկ երեսպաշտութիւն մը կայ
որ՝ կը բոնադատի (զօսի կ'իյնայ), անանկ ամչնա-
լէն երեսպաշտութեամը մը կը խօսի. այս չարը
թեթև չար սեպենք, բայն այն է մեր աղգին
մէջ մնած երեսպաշտութիւնը՝ որ պատճառ մը
չեղած ինքիրեն երեսիդ կերպ մը կը խօսի,
ետեւէզ մէկ ուրիշ կերպ մը. երեսիդ կը գովէ
բարեկամ կը ցուցընէ, ետեւէզ կ'երթայ ուրի-
շն վար կը զարնէ։

դառն անիկոյ սրտանց բարեկամ՝ կարծելով, քուկին սրտանց կը բանաս, անիկոյ ուրիշին առներ կ'երթոյ մեկիկ մեկիկ կը զուրցէ, ու վար զարնելով կոսրելով կը զուրցէ, անով անտարբեր բաները անմեղ զործերը մեծ հետեւթիւններ կը բերեն, մեծ չարիք կը ծընանին:

Այս ի՞նչ կացութիւն (հալ) հասանք, այս ի՞նչ ցած ու անտրդ անկարգութեանց մէջ ընկանք, որ ինչուան մեր քովի ազգերնիս մեր վրայ կ'աւրուին զարմանալով մեղադրելով կորսնցուցինք ուրիմն եզրայրափառթիւննիս, կորսնցուցինք ուրիմն քրիստոնէութիւննիս մասն զի քրիստոնէութիւնը կեցրնողը եզրայրափառթիւնն եր, քրիստոնէութիւնը վզցընողը մերջացընողը ոլիսոր բլոյ եզրայրատեցութիւնը, մենք ուրիմն ամեննէն առաջ կորսընցուցինք.

Այս ի՞րինք Արտրատեան, լերինը Բիւրակնեան (Պինկելոլին), ձեր զլիսէն մէկ անուշ հով մը կը փչէ՝ որ զրախոտին հովերն են, ձեր վրայէն անանկ անուշ ջուրեր կը բխեն՝ որ զրախոտին ջուրերն են, ձեր բոլորախըր նասան բնակեցան այն առջի մարդիկները՝ որ ուրիշ բան չէին զիսեր բայց եթէ անուշ կենակցութիւն, ուր, միարանութիւն, մեկմէկու հասնիլ, մեկմէկու բարիք ընել, այն մարդիկները որ չէին զիսեր նախանձ, տարաձայնութիւն, ատելութիւն, մեկմէկու սիրտ կոսրել, հապա բոլորովին հանդարտութեան բոլորովին հանդառութեան խաղաղութեան մէջ կը վայելէին:

Հիմա ի՞նչ ժանո հով փչեց ձեր վրայէն որ այս ամեն ազէկութիւնը բոլորովին մերցուց

առարտւ մեր մէջէն՝ որ անսնց հարազատ որդիքն էնք, մեր մէջէն՝ որ անսնց մօտիկ արիւն էնք, մէր առեն, որ օտար մարդիկներ մեր մէջը խառնուելով այս ցած անկարգութիւնները մը- տացին, մեր առջիններուն բնութեանը բոլորո- վին ներհակ բաներ խոժեցին ու արմատացու- ցին, որոնք չենք կրնար վերցրնել ոչ քարոզաց բաներով, և ոչ առար Գրոց խօսքերով։ Յաճախ կենակցութիւնը որ այն առենք պատճառ կ'ըլ- լար մէկզմեկ սիրելու, հիմա նոյն յաճախ տես- նուիր պատճառ կ'ըլլայ տաելութիւն թշնամու- թիւն ձգելու։

Այս երր պիտի ելլեն այն դպրատանեւ- րը, այն ճարտար վարպետները, որ պղտիկուց ազարը միշտ կրթելով, միշտ խօսելով, շակեն վերցրնեն անսնց արիւնէն այս անկարգութիւն- ները։

Ուժերորդ՝ այն նախանձէն որ վերը յի- շեցինք, կու զայ անդ թութիւն մը, որ իր բանը լինցնելու համար՝ ամեննեին շինայիր, որ ընկերին ի՞նչ վասո կ'ըլլայ, մանաւանդ թէ ինքը ընկերին վասոր կը վնասէ. չի կրնար քաշել իր ազգին մեծի մը վրայ փարթամութիւն տես- նել. կը նայի որ լեզուագարելով այնչափ խօսի որ՝ որոնց պէտքը չէ՝ անոնց ակաճն ալ հաս- ցրնէ, անոր վասո մը բերէ, վար իյնայ, ինքը տեսնէ. հանգչի, թէկ իրեն մէկ շահ մ'ալ ըլլարց։

Այս կերպ նախանձ, այս կերպ տանուիլ, բամբասել, անդ թութիւն ցուցընել՝ իրաւի որ ազայտկան կերպ է, և ոչ մեծցած մասուն մար-

դու . վասն զի չի մոմուալէն կու գայ . և այն տղայական կերպը իր մօտիկներուն իր աղգին վրայ կը բանեցընէ . ուրիշ աղգի առջեւ իր աղգը կը կոտրէ վար կը դարնէ . Այս կերպս իրաւի չի կայ ուրիշ աղգաց մէջ : « Ամենայն օրէնքի և մի բան կատարին , ի սիրեացեան զընկերս քո և իրու զանձն քո . ապա եթէ զմիմեանս խա . և ծատիցէք և ուտիցէք , զգոյշ լերուք , դուցէ և ի միմեանց սատակիցիք » . Գաղ . Ե . 44 . Ամէնուն բերնէն կը լսուի որ՝ սրտցու մարդ չի կայ հիմա . և իրաւ է , վասն զի խիստ սրտցաւ կարծած մարդդ ալ երբ տեղը կու գայ , իր բանը նայելու համար քու վրադ ամենեին չի խղճար :

Ասոնք ամէնը եզրայրսիրութեան դէմ են , բայց կայ ուրիշ պարագայ մ'ալ որ՝ շխտակ աղգասիրութեան ու հայրենասիրութեան դէմ կ'ըլլայ , վասն զի շատ հեղ անգթութիւնը՝ իր աղգէն եղողներուն վրայ կը ցուցընէ . սրտցաւութիւնը՝ օտար աղգէն եղողներուն վրայ կը ցուցընէ .

Խններորդ՝ նախանձէն ու զիրար չի քաշելէն՝ կը հետեի ուրիշ անկարգութիւն մը՝ որ է մեծ ու պղտիկ չի ճանչնալ . թէ որ հաւասար իր հաւասարը չի կրնար քաշել , ալ տւելի չի կրնար քաշել իրմէ մեծը . Տես հիմա տոկեց ի՞նչ ուրիշ անկարգութիւն ալ կը հետեի , որ է Անհնաղանգութիւն , մեծի մոտիկ չի դնել . անկարգութիւն մը՝ որ ուրիշ աղգաց մէջ թէ որ դիպուածով կ'ըլլայ , մեր աղգին մէջ ընդհանուր սովորութեան պէս է :

Այս անհնաղանգութիւնէ կը հետեի որ՝ այն

ամէն հասարակաց աղէկութիւն որ՝ ընկերութեամբ շատուոր մէկ տեղ աշխատելով պիտի ըլլար, չի կրնար ըլլալ մեր ազգին մէջ, անոր համար զրկեալ կը մնայ մեր ազգը հասարակաց աղէկութենէ, կենցազօդուտ դործերէ. ինչու որ ընկերութեամբ դործք մը չի կրնար ըլլալ, և չի կրնալովը՝ այն կենցազօդուտ դործքերն ալ չեն կրնար ըլլալ, որ ընկերութեան կարօտ են:

Ասկէց է որ՝ պղտիկ ժողովներ ալ տասը, տասուերկու հոգիի հասարակաց պիտոցքը հոգալու՝ շատ դժուարութիւն կը քաշէ մեր ազգին մէջը դիմանալու. (որ ուրիշ քովի եղած ազգերու մէջ բան մը չի սեպուիր). չի կրնար ալ այն դործը հանգիստ հոգալու՝ որուն համար որ ժողովուած են. ինչու որ՝ նոյն ժողովականաց մէջն ալ կը մտնեն այն պատճառները՝ որ վերը յէշեցինք, զիրար չի քաշելը, իրարմէ դժարիլը (խահրլանմիշ ըլլալը):

Ասանկ մեծ ու պղտիկ չի ճանչնալու անկարգութիւնը խիստ վնասակար բան մը կ'ըլլայ. վասն զի իր վնասը մէկ հոգիի չէ՝ շատ հոգիի է, կ'աւրէ ամէն միաբանութիւնը. Բայց եթէ հարցընես՝ այս պակսութիւնը մեր ազգին մէջ՝ մեծին վրայ է աւելի, թէ պղտիկին վրայ, պատճութիւնը կը ցուցընէ՝ որ աւելի մեծին վրայ է:

Վասն զի մեր ազգին մէջ մէկը մեծ եղածին պէս, կամ իշխան, կամ հրամայող, գոռոզութիւն մը կ'ունենայ. կ'ուզէ իր հպատակողներուն պղտիկներուն վրայ դատաւորի պէս իշխել, գերիի պէս զանոնք դործածել. (ասոր վրայ շատ օրինակներ կրնայի բերել մեր ազգին պատճութենէն): Բայց իշխան եղողը ասոր ներհակը

պիտի ըներ . անոսը համար խորհնացին իր ողբին մէջ՝ ամէն վիճակի մարդիկն յիշելով , իրենց գործերէն՝ իրենց անուններ կու տայ , երբոր մեր իշխանները կը յիշէ՝ աշխարհաւէր կը կոչէ զանոնք : Վասն զի պէտք է իշխանի ու մեծի՝ հօր պէս հոգալ նայիլ , իրմէ պղտիկին ազէկութիւն ընել , և ոչ թէ հրամել , իշխել , յափրշտակել . ուսկից պղտիկին ալ կու գայ յանդգնիլ , ու անիկայ մեծի տեղ չի դնել . անկէց կը հետի աշխարհին աւրիլը :

Մէկ պատճառն ալ՝ որ մեր ազգը օտար ազգին աղեկ հնազանդութիւն կ'ընէ , այս է որ՝ օտար ազգին իշխաններուն մէջ աւելի անուշ կառավարութիւն մը կը տեսնէ , որ մեր ազգի մեծերուն մէջ չի կայ :

Այսափ գրելէս կ'իմացուի որ՝ մեր ազգը չունենալով հայրենասիրութիւն կամ ազգասիրութիւն , զրկուած է այս աղեկութիւններէն , այս առաքինութիւններէն , որք են խազազութիւն , հանգատութիւն , արդարութիւն , բարութիւն , հեղութիւն , խոնարհութիւն , եղբայրութիւն , բարեկամութիւն , մեծագործութիւն , և այլն : Ի՞նչ խեղճութիւն , ի՞նչ թշուառութիւն ամրող ազգի մը . վասն զի ասոնք հիմն ու արմատ (թէմէլ ու քեզ) են մարդուս կեանքին հանդասութեան , մարդուս կենակցութեան ու վերին խմասութեան : « Խսկ վերին խմասութիւնն նախ զի սուրբ է , ապա խազազարար , և հեղ , գիւրահաւան , լի ողորմութեամք և պաղսպք բարեաց , անխիղճ , առանց կեղծաւութեան , պառզ արդարութեան խազա-

« զութեամբ սերմանի այնոցիկ՝ որ առնեն զխա-
« զազութիւն » : Յակ. Գ. 47: Ի՞նչ գեղ ասոր,
որիշ չի կայ՝ բայց եթէ մէկ անհատ անձ մը
չի նայի պիտի ամենեին ուրիշի վրայ. մինակ
իր վրայ նայելով պէտք է զինքը շտկէ . ի-
րեն եղբայրսիրութիւնը ու ազգասիրութիւնը
պիտի ցուցընէ միայն Աստուծոյ համար. վասն
զի մարդու համար եթէ ընէ՝ պարագ կ'ելլէ ,
զովասանք չի լսէր՝ քամահրանք կը լսէ : Ու-
րեմն իր միաքը զուտ Աստուծոյ համար պիտի
ըլլայ, և այնպէս նայի որ ի՞նչ անկարգութիւն-
ներ, որ դըինք վերը՝ անոնց մէջ զինքը շտկէ .
և անոնց ներհակը ընել նայի :

Պինտ առաջ՝ հոս գրած խրառու իր վրայ
տանի, ուրիշին վրայ չի տանի :

Երկրորդ՝ վերցընէ իրմէ այն փոքրոցիու-
թիւնը լսեմ՝ այն փափկասրտութիւնը, որ է
պղտիկ սիրտ ունենալը, մէկ պղտիկ խօսքէ մը՝
մանտրտիկ մանտրտիկ գիտուածներէ մը սիրտը
չաւրէ, եղբօրը վրայ չի տոսոի . ամէն բանէն
չառնուի, սրտնեղութիւն չի բերէ իրեն, որ է
պատճառ ամէն անկարգութեանց, որ վերը յի-
շեցինք . հապա անոր տեղը վեհանձնութիւն
մը ունենայ :

Երրորդ՝ իրեն միաքը խօթէ (խանտրմիշ
ընէ), որ իրաւ տղայական նախանձ մ'է ,
մարդու անվայել, իր ազգէն մէկի մը մեծնելը
առաջ գալը չի քաշել . մէկի մը փարթամանա-
լուն վրայ սրտնեղիկ՝ չտես՝ մարդոց պէս, մէկի
մը վրայ զովասանք լսածին պէս դժարիկ . հապա
մանտաւնդ մեծ սիրտ ըլլալ՝ ուրախանալ ընկե-
րոջը աղեկութեան հարստանալուն ու առաջ գա-
լուն վրայ, որուն վրայ կեցած է բոլոր բնական

և առողջապահին օրէնքը, և սրան վրայ այստափ խրառներ լսեր ես և կը լսեմ հին և նոր կտակարանին մէջ, և Մի՛ լիցուք անապարձք, միւ և մհանց ձոյն տալոյ, և ընդ միմեանս նախան և ձերց»։ Գագ. Ե. 26։

Չորրորդ՝ լիզուիդ վրայ մեծ կուզանք մը զի՞ր, որ ամեններն զէշ չի խօսիս ընկերոջդ վրայ, անոր պակառթեան վրայ չի խօսիս, ալ աւելի տունի մը պակառթեան վրայ, բազմութեան մը վրայ, բազմարի մը վրայ, պինտեալ բար բանմ ազգիդ ու հոյրենեացդ վրայ։ Ե՛ելյան ուխտ կ'ընեն հետո ժամեր երթառու, բուզիկ երթառու, որ Աստուած սրաիդ խնդիրը կատարէ, բայց ասոր տեղը ուխտ ընէիր, որ ամեններն ուրիշին պակառթեան վրայ չի խօսիս զոնէ տարի մը, զոնէ չորս ամիս մը, չոտ աւելի ընդունելի կ'ըլլոր Աստուածոյ։ Գիտցի՞ր որ թէ որ լիզուզ չես բանած, ուրիշ մէկ պակառթինդ ոլ չես զազած, անոս ամեն բրած ազէկութիւններդ պարագին, զոն զքեզ կը խորիս խոկ թէ որ լիզուզ։ Որ է բաել խօսքդ բանեա՛ ամեն մարմինդ բանած կ'ըլլոս, անոս կատարեալ կ'ըլլոս։ Ես չեմ բաեր տօնիոյ, Յակորսո առարեալը կ'ըսէ, Գ. Յ. «Եթէ և որ բանիս (խօսքով) ոչ յանցանիցէ, Դա է և մարդ կատարեալ, որ կարողն է սանձահարել և (բանել, զազել) զամենացն մարմին խըր»։ Կարգան բոլոր գլուխը, ու մասմէ քո վրադ տանելով։

Հինգերորդ՝ զոն ուրիշներուն բամբառանքէն խոպրութու համար, նայէ որ՝ առիթները (ու ավելովները) վերցընես վարձուոր ունենալ տանը մէջ, երկու իրեր անուոր մէկ տեղ նասիկ,

մեծ պատճառ կ'ըլլան բամբասանքի, Գրացիի
հետ միջնորդուոն ունենալ, շատ պատճառ կ'ըլլ-
աց բամբասանքի, Շառաց ունենալ, կոմի ձա-
ռաները շուտ շուտ փոխել, պատճառ են բամ-
բասանքի, վասն զի բամբասանքին շատը ձա-
ռայներէն կ'ըլլաց, Ճառ ահանուիլ ասոր անօր
հետ ու խօսակցիլ՝ նոյնովէս բամբասուերու պատ-
ճառ կ'ըլլաց:

Վեցերորդ՝ որովհետեւ վերագրեալ շատ պակ-
ստթիւնները առաջ կու զան մազձէ, տրամա-
թենէ, զառնութենէ, նայէ որ՝ զուարթու-
թիւն մը ունենաս. իրաւ որ արածութի աշխարհ
մ'է եղեր, բայց զիտելով, որ ամէն բան Աս-
տուծոյ կամբովը կ'ըլլաց, քու կամքդ Աս-
տուծոյ կամբին համաձայնելով Աստուծոյ ձգէ
ամէն բանոց: Քեզի օրինակ ըլլաց քովի ազգդ.
Նայէ որ թե ովէտ քրիստոնեաց չէ, բայց ամէն
բանը Աստուծմէ կու զայ բանով, ի նշագէս զինքը
միսիթարեալ կը պահէ ամէն իր նեղութեան
մէջ, իր աղքատութեան մէջ, և հանգիստ
կեանք մը կը վարէ: Արշափ աւելի քեզի պէտք
է ասիկաց, որ քրիստոնեաց ես, Քրիստոսի տէրն
մերոց ապօպրածները պէտք է որ պահես:

Եօթներորդ՝ ձեռքէդ եկած աղեկութիւնը
ըրէ եղրորդ, եղրուցը իրաւթեան զործ է քա-
ղաքական բանի մէջ, երբոր կը ահանես որ
աղքատութիւնը տիրեր է ազգին վրայ. այս աղ-
քատութիւնը իրաւ առենիս ձախորդութենէն
է, բայց կայ ալ, որ միայն ձախութենէ է,
կը ահանես մարդ մը, աղայ մը՝ որ աշխա-
տանքը ձեռք շառնէր, խելքը չի բանեցընէր,
բանի մը ձեռք չի զարնէր, ինչագէս ձարանը-
ները կ'ընեն, անկէց կը մեաց աղքատ: Բայց

ասանկներուն ոմանց եթէ տէր կայնող մը ըլլայ կը ճարտարուորի. ուրեմն եթէ ձեռքէդ կու գայ մի՛ զանց ըներ տէր կայնիլ, ճամբայ ցուցընել, որ աշխատի, պարապ չի կենայ, իր ապրուստը գտնէ : Եզրայըսիրութեան և ազգասիրութեան դործ է, երբոր բան մ' ըլլայ հասարակաց ժողովրդեան կամ՝ ազգին ազէկութեան համար՝ այն մարդը առաջ քաշել, այն մարդը բանեցընել, որ նոր յարմարութիւն և ընդունակութիւն ունի այն բանին մէջ:

Ասանկ ալ թէ որ կենցազօտուտ դործ մը ընես ազգիդ, որ է ընդհանուր ծնօղք, անով ամէն եղբօրներուդ ըրած կ' ըլլաս, վասն զի ազգիդ մէջն են ամէն եղբայրներդ: թէ որ ազգիդ վրայ ոէր ցուցընես, ամէնուն ալ ոէր ցուցած կ' ըլլաս:

Բայց ես ի՞նչ պարապ կը յոգնիմ, պարապ կը զուցեմ. թէ որ ինչուան հիմն չի մտաւ ազգասիրութիւն, չի լսուեցաւ հայրենասիրութիւն, ի՞նչ պառապ պիտի ընեն իմ խօսքերս: Ուր է նոր լեզու մը, նոր ճարտասանութիւն մը, մէկ գեղ մը՝ որ ազգատեցութիւնը վերցընէ, ազգասիրութիւն խօֆթէ: Ուր է այն գիւտը՝ որ իր ազգը չսիրոզը ազգատէր ընել տայ, մեծ պարզե, մեծ փարձ տալու է այս գըտնողին:

Ո՞վ Ազգատէրներ ի՞նչ կեցեր էք, ելէք, արթընցիք, ձեր պատկերը ցըցուցէք ասանկներուն, որ Ազգատէր ըլլան. ձեր ըրածները ազգին վրայ պատմեցէք ամէնուն, որ ամչնան օրի-

նակ առնեն։ Ելիք մեր նախնիներ, տեսէք քանի՛
որդիքնիդ պառկեր են ազգատեցութեան սրով։
Մէկ հոգիով աշխարհ տակն ու վրայ եղեր է։
մէկ վասակով Հայաստան արեան մէջ թաթ-
խուեր է։ Նայեցէք վերէն երկնքէն մեծն Ներ-
սէս և սուրբդ Սահակ, դուք վերցուցէք այս
բան, վասն զի մարդ մը չի կրնար շտկել։ Մեր
ազգին մէջ եղբայրոիրութիւն ու ազգասիրու-
թիւն խօթել՝ միայն հրաշքով կրնայ ըլլալ։



Օ Ր Ե Ն Ա Ա

Ազգասիրութեան կամ Հայրենասիրութեան ի
պատմութեան Հռովմայեցոց :

Այս ազգին պատմոթիւնը կրնանքը ըսել՝
որ բոլորը ազգասիրութիւն կը սորվեցընէ :
Հռովմայեցիք կրնան ըստիլ, որ այս աշխարհիս
վրայ ուրիշ սիրական բան չունէին՝ որ իրենց
ազգը, կամ Հայրենիքը : Որատիս բանաստեղ-
ծին այս խօսքը՝ « Քաղցր և գեղեցիկ է վասն
և Հայրենեաց մեռանիլ », զիտես թէ՝ ամէն Հռո-
մայեցոց սրտին մէջ պղտիկոց տպաւորուած
էր. զիտես թէ՝ իրենց ծնանելէն առաջ այս
խրաստ ունէին : Բնական է գրեթէ ամէն մար-
դու իր ազգը իր ծնած տեղը սիրել, բայց Հռո-
մայեցոց սրտին մէջը կ'երեի՛ որ այս սէրը
ուրիշ կերպով մը տպաւորուած էր : Այնչափ
կենդանի էր անսնց մէջ ազգասիրութիւնը՝ որ
իրենց հաւատքին հետ կուգեր էին, հաւատքի
տեղ կը զնէին . ազգի համար պատրաստ էին
ամէն նոր բանի ձեռք զարնել ու ընել. ամէն
դժար բան քաշելու անձերնին վրայ առնել :

Անանկ գրեր էին մասց մէջ՝ որ իրենց
ասլրանքը՝ Հանդսուոյթիւնը՝ կհանքը՝ փառքը՝
իրենց բարեկամները՝ իրենց զաւակները ամէնն
ալ պէտք է ազգին համար առլ, ազգին համար
ոչնչացուցանել (թէլէֆ ընել) : Կիկերոն որ Հռո-
մայեցոց պինտ երեկի ճարտասանն է՝ իրու

յայտնի գիտցուած բանի մը պէս կ'ըսէ այս
խօսքս : « Պէտք է մեզի հայրենեաց համար մեռ-
անիլ, հայրենեաց համար զմեզ բոլորովին տալ,
« հայրենեաց համար մեր ամէն բանը դնել,
« ու իրը թէ զոհել » :

Պղտփկուց այս սկիզբը մտաց մէջ կը խօժէին՝
որ մէկ քաղքըցիի մը պարտքն է իր հայրե-
նեացը իր ազգին ծառայել, թէ և իր հայրե-
նիքը իր ազգը այն քաղքըցին այն մարդուն
ազերախութիւն (քէմիկ) ըրած ըլլայ . այս
բանիս համար կազ մը՝ միութիւն մը կար ա-
մէն բանի մէջ, արուեստաւորաց (էսնաֆներու)
մէջ ալ, պաշտօններու մէջ ալ :

Արչափ աղեկութիւն ըլլար իրենց անձանց,
այն աղեկութիւնները մէկդի կը նետէին, իրենց
հայրենեաց ու ազգին աղեկութիւնը վեր կը
դնէին :

Ֆապրիչիոս Գայոս Լուսիոս ըսուած մարդը՝
Հռոմայու քօնսուլ եղաւ, որ մենք բգեշխ կ'ըսենք
282 տարի Քրիստոսէ առաջ, ասիկայ շատ յաղ-
թութիւններ ըրաւ ծեծի մէջ . Բիրրոս՝ որ
թագաւոր էր Երիտրի, շատ ընծայներ շատ
պատիւններ խոստացաւ ասոր՝ որ իրեն զին
դարձընէ . բայց անիկայ ամէն անոր ընծան
մէկդի ձգեց, որպէս զի անհաւատարիմ շըլլայ,
խարդախութիւն շընէ իր ազգին : Ասանկ ալ
Սամենիդ բառւած տէրութիւն մը կար Հռոմայեց-
ոց մօտիկ՝ բայց թշնամի անոնց . ծեծի ատեն
շատ ընծայններ խրկեցին այս ֆապրիչիոսի՝ որ
իրենց զին դարձըննեն, ծեծին մէջը խարդա-
խութիւն ընել տան : Բայց ֆապրիչիոս այնչափ

կը սիրէր իր հայրենիքը իր ազգը, որ երբոր
ընծայները տեսաւ, իրենց դեսպաններուն (Ել-
չիներուն) առջին՝ ձեռքը տարաւ իր ականձ-
ներուն վրայ, աշուշներուն վրայ, ու իր բեր-
նին վրայ, այս խօսքս ըսերով։ Քանի որ ես
կ'իշխամ' այս իմ զգայարանքներուս վրայ, ձեր
ամէն ընծայնիդ պարապ են իմ առջիս. իմ
հայրենիքս՝ իմ ազգս է միայն՝ որ աչքիս կ'ե-
րեի։

Այնչափ կը սիրէին Հռոմայեցիք իրենց
հայրենիքը իրենց ազգը, որ երկու հոգի քանի՛
ատելութիւն, քանի՛ թշնամութիւն ունենային,
երբոր իրենց հայրենեացը իրենց ազգին վրայ
բան (մատոէ) մը կ'ըլլար, այն ատենը իրենց
թշնամութիւնը մէկդի կը ձգէին, կը միարա-
նէին, սիրով մէկ տեղ կ'երթային, իրենց ազգին
հասարակաց բանը հոգալու համար։

Իիվիսս Սալինագոռ Հռոմայեցի՝ խիստ կ'ա-
տէր մէկ ուրիշ Հռոմայեցի մը Ներոն անունով.
վասն զի ատենաք քշուեր էր Հռոմայէն. ու իր
քշուելուն մեծ պատճառը այս Ներոնին գրգռե-
լովը շատը եղեր էր. Երբար Հռոմայեցիք զԻիվիսս
Սալինագոռը քօնսուլ կամ բգեշի ընտրեցին,
Ներոնն ալ հետը մէկ տեղ ընտրեցին։ Վասն
զի ատեն մը Հռոմայեցւոց զլուխ երկու հոգի
կ'ըլլար քօնսուլ անունով։ Հիմա Իիվիսս Սալի-
նագոռ անանեկ միարանեցաւ մէկ սիրու եղաւ
Ներոնին հետ՝ որ չէր երեիր թէ ատենաք
թշնամութիւն մը անցեր է մէջերնին. մոռցաւ
անիրաւութիւնը, որ Ներոն ըրեր էր իրեն,
մոռցաւ իր կարողութիւնն ալ՝ որ կընար այն

տոտենը Նելսոնին հատուցում՝ ընել վրէժը առնել. վասն զի իր հայրենեաց իր ազգին աղէ-կութիւնը օգուտը շատ վեր կը դնէր իրենին։ Ասանկ բան մը չյիշելով, երկուքը մէկ տեղ սիրով հոգալով իրենց ազգը, անանկ աղէկ կառավարութիւն ըրին, որ՝ Բենի ըսուած ի-րենց թշնամիներուն վրայ ելան, յաղթութիւն ըրին։

Ասանկ ալ Սէմբրոնիոս կրաքքոս հռոմայեցի թշնամութիւն ունէր ուրիշ մեծ հռոմայեցիի հետ՝ որ Շիպիոն ափրիկեցի կ'ըսուէր։ Այս Սէմբրոնիոս Հռոմայեցւոց դատաւոր եղաւ՝ որ Դրիպոնուս կ'ըսէին։ ասոր օրը երկու հոգի Բէդիլլի ըսուած՝ դատաստան կանչեցին զՇիպիոնը։ Հիմա ամենը կը սպասէին՝ որ Սէմբրոնիոս դատաւոր ըլլարով ատենը դատաւ, իր վրէժը կ'առնէ Շիպիոնէն։ բայց Սէմբրոնիոս իր հայրենասէր ազգասէր ըլլալը ցուցուց։ Գիտէր կը տեսնէր, որ Շիպիոն շատ կ'աշխատէր իրենց տէրութեանը համար, անոր համար իր ազգին վառաւորուիլը մեծ սեպելով՝ քան իրեն առանձին քամահրիլլ կամ վրէժ առնելով վառաւորուիլը՝ այս խօսքս ըստ։ Շիպիոն քանի որ հոսչէ, հեռուէ, ես չեմ ուզեր անոր վրայ ամբաստանութիւն լսել. եթէ հոս ալ գայ՝ թող չեմ տար որ դատաստանի կանչուի։ Այս ըսելով՝ սկսաւ Շիպիոնին վրայ գովասանկը տալ, ի՞նչ աղէկութիւններ ըրեր է ազգին վրայ պատմելով։ Այս կերպս՝ այս խօսքերս՝ մեծ զարմանկը բերին ուրիշ դատաւորներուն վրայ. նաև ամբաստանողներուն սիրտն ալ անանկ շարժեցին, որ ետ կեցան դա-

տաստան կանչելէն . ամէնն ալ գովեցին Աէմ-
քրոնիոսը :

Ուր է հիմա այն մեր ազգասէրը՝ կանչենք
հոս որ թող դայ տեսնէ . այն ազգասէրը՝ որ
առջի բերանը սիրով փափագով մէկ քանի հո-
գիի հետ մէկ ընկեր կ'ըլլայ , հասարակաց ազ-
գին ազէկութեան գործ մը մէկ տեղ կը սկսի .
Քիչ մը անցնելէն ետև՝ ընկերներուն մէկին հետ
աւրուածին պէս , այն ընկերէն վրէժ առնելու
համար՝ բոլոր հասարակաց գործը կ'աւրէ , հա-
սարակութեան ազէկութիւնը ոտքի տակ կ'առնէ .
այն մէկ մարդը ոտքի տակ առնելու համար .
Ասանկ ազգասէրը մէկ Աէմքրոնիոս մը ամօթ
կ'ընէ . մէկ հոռմայեցի կռապաշտ մարդ մը
կ'ամչցընէ :

Այս պատմածներս զարմանալի նոր բան
մը կ'երևին մեր ազգին մէջ , բայց ասկէց ա-
ւելի անոր վրայ զարմացի՞ր որ , հայրենեաց
համար՝ իրենց ազգին օրէնքը տեղը երթալու
համար՝ ոչ եթէ իրենց առանձին թշնամութիւնը
կը ձգէին , հապա նաև զաւակնին բանի տեղ
չին սեպեր . իրենց կամքովը զաւակնին վար
կը սեպէին քան իրենց հայրենիքը :

Պրուդոս (ըստ մեզ Բրուտոս) Յունիոս առջի
քօնասովը կամ՝ բդեշխը եղաւ Հոռմայու մէջ իրը
509 տարի Պրիստոսէ առաջ , դուրս հանելով
դժաբքուինիոս , որ եղաւ վերջին թագաւոր
Հոռմայու . բայց քիչ մը անցնելէն ետև՝ Պրո-
դոսին երկու զաւակները Տիտոս ու Տիբերոս՝
ուրիշ տղաց հետ մէկ եղան , խօսք դրին որ՝ նո-
րէն ներս առնեն դժաբքուինիոս ծածուկ դի-

շերանց։ Այս բանս իրենց ծառաներէն մէկը իմանալով, հասկըցուց Պրուդոսին. իրենց գրած թղթերն ալ բռնուեցան՝ որ Դաքքուինիոսի կը դրէին։

Շուտ մը այս ապստամբները (զօռողաները) բռնեցին, բանաը դրին, ետքը դատապարտեցին որ մեռնին։ Հիմա ամէնէն աւելի դատապարտողը Պրուդոսն էր. սիրով կը խշխըշար կը ճղմատէր իր զաւակներուն վրայ, բայց իր ազգին ազատութիւնը մեծ սեպելով քան իր զաւակներուն սէրը՝ յօժար կամքով դատապարտեց. ու եկաւ նստաւ մեռցնելու տեղը՝ ինչպէս որ պէտք էր դատաւորի մը։ Այն ատենը եղաւ դատաւոր մը՝ չէ թէ հայր։ Անանկով իրեն առջին հանուեցուցին իր զաւակները. առաջ ծեծեցին, ետքը գլխընին կտրեցին։

Յաղթեց հայրենեաց սէրը կը կանչէ վիրդիլիոս բանաստեղծ. իր զաւակներուն սէրը պղտիկցաւ, կոյր եղաւ, և իրը թէ չի տեսնելու եղաւ, միայն թէ արդարութիւնը տեղը երթայ, հայրենիքը խալլսի, իր ազգին ազէկութիւն ըլլայ։

Պրուդոս մեծ ազգասիրութեան գործ ցըցուց իր զաւակները մեռցընելով, իր ազգին ազատութիւնը հաստատելու համար. Բայց հիմա քեզի ուրիշ օրինակ մը բերեմ՝ որ ոչ եթէ իր զաւակները, հապա զինքը մահ մատնեց ազգին ազէկութեան համար։

Ուկուլոս, ըստ մեզ Հոէգուլոս Մարկոս Առախղիոս, Հռոմայեցւոց քօնսուլ կամ բդեշին եղաւ 267 տարի Քրիստոսէ առաջ։ Ասիկայ շատ ծե-

ծեր, շատ քաջութիւններ ընելէն ետև՝ ինքն ալ գերի ընկաւ կարթագինէ՝ որ է թունուղ. իրեն հետ ալ 15 հազար Հռոմայեցի գերի ընկան, կարթագինեցիք որ Հռոմայեցւոցմէ վախսունէն, կ'ուզէին անոնց հետ հաշտուիլ. մոտածեցին ով խրկեն դեսպան (էլլի), որ խօսքերնին անցընէ, զիտէին որ Ուշկուլուր Հռոմայեցւոց մէջ մեծ մարդ էր, անիկայ խրկեցին Հռոմ դեսպան (էլլի) որ հաշտութիւն ընել տայ, և իրենց գերիները փոխէ:

Բայց առաջ իր բերնէն երգում տոխն որ, երթայ խօսի Հռոմ այս բանիս համար, եսքը գառնայ նորէն գայ կարթագինէ. Եւ որպէս զի սրտանց ամէն ուժովը հաշտութիւն ընելու ջանք ընէ, զուրցեցին Ուշկուլուի՝ թէ որ հաշտութիւնը շիյաջողուի, գիտնաս որ դառնալէդ ետև՝ մեծ տանջանքներով զքեզ պիտոր սպաննենք:

Ուշկուլու երգումը ընելով Հռոմ եկաւ, բայց դիտելով որ իր ազգին այսինքն Հռոմայեցւոց հաշտութիւն չընելը աղէկ էր, չէ ընելը յորդորեց զՀռոմայեցիս, որ ամեններն չի հաշտուին կարթագինեցւոց հետ Հոն եղած մեր գերիները իրաւ շատ հն ըստաւ, բայց հասարակ զինուորներէն են: Ներհակ տոոր՝ կարթագինեցւոց զերիները մեր քովը եղած՝ երելի մարդիկներէն են, շատ վեր կ'ըլլայ մեր յաջողմնակը՝ թէ որ հաշտութիւն չընենք:

Հռոմայեցիք իրեն բոածները ընդունեցին, վասն զի մեծ համարում ունէին վրան, և իրեն բոածներն ալ խմացան որ խելացի կը զուրցէ, բայց մեղքնալով կը խղճային իր վրայ, գիտելով որ պիտի դառնար կարթագինէ՝ շարա-

շար տանջանկով մենէր, անոր համար ոմանկը Հռոմայեցւոց մէջէն շատ յորդորել սկսան որ չի դառնայ:

Ոէկուլոս ինչպէս որ միշտ խելացի էր ու ազգասէր, հիմա ալ խելացի շարժելով՝ նորէն յորդորեց զհռոմայեցիս, որ հաշտութիւն չընեն, և ինքն ալ իր խօսքը երգումը կատարելու համար դարձաւ:

Երբոր կարթագինեցիք ասիկայ տեսան, ու իմացան ի՞նչ խօսեր է Հռոմ, կատղեցան վրան. Նոր տանջանկը ուղեցին հետարել. պինտ առաջ իրեն արտեանունքները (քիվրիքները), ու ընքուները քերթեցին հանեցին, անանկ արեւուն մէջ կեցուցին շատ օր. ետքը մէկ տակառի մը մէջ ձգեցին՝ որ չորս դին առեղներ գամուած էին. Հոն անանկ մեռաւ 251 տարի Քրիստոսէ առաջ:

Հիմա լսէ ուրիշ օրինակ մը, որ ոչ թէ ուրիներուն թող կու տայ զինքը տանջելու, հապա զինքը կը տանջէ իր ազգին բարիք գըտնելու համար :

Բորսէնա անունով Դոսքանի թագաւոր մը կար՝ որ մնտիկ էր Հռոմայու, ասիկայ սրդողած ըլլալով թէ ինչու Հռոմայեցիք թագաւորութենէ ձգեցին զԴարբուինիս, նորէն անիկայ թագաւոր նստեցընելու համար եկաւ Հռոմը պաշարեց, շատ նեղութիւն տուաւ Հռոմայեցւոց: Այն աւանը Մուցիսս Քորտոս անունով կտրիճ մը մեծ տունէ՝ ինքիրեն մտածեց մինակ երթայ՝ Բորսէնան մեռցընէ, անանկ իր հայրենիքը, որ էր Հռոմ՝ խալսցընէ:

Ասանկ հայրենեաց սիրոյն համար իրեն
Ազգասէր

կեանքը բանի տեղ չի սեպելով, հրաման առաւ
իր դատաւորներէն դուրս ելլելու՝ բայց առանց
հաօկըցընելու իր միտքը, իր զէնքը (սիլահը)
վրայէն ձգեց, իր Հոռմացեցի հագուստն ալ փո-
խեց, թշնամիներուն հագուստին պէս հագաւ,
լեզուն ալ փոխեց՝ անոնց լեզուին պէս սկսաւ
խօսիլ, պատիկուց քիչ մը սորփած ըլլալով։ Եւ
անանկ խարեց թշնամիներուն պահապանները,
որ իրենցմէ մէկը կարծելով թողուցին որ ներս
մնել անոնց բանակին (օռուուին) մէջ։

Ասիկայ շիտակ գնաց մտաւ ինչուան թա-
գաւորին վրանը (չատըրը), որ այն ատենը իր
գիւանագպրին (որոքեաթիպիին) հետ մէկ տեղ
թոշակ (էօլէֆէ) կը բաժնէր իր զօրացը։ Բայց
ասոնց երկուքին հագուստն ալ մէկմէկէ շատ
տարբեր չըլլալով, կասկած մ'ալ չի առալու հա-
մար վախցաւ հարցընելու թէ որն է թագաւո-
րը, տեսաւ ալ որ զօրքին շատը դիւանագըպ-
րին քովը կերթային, այս է ըսելով թագաւ-
որը, ծածուկ պահուած սուրը մէկէն հանեց,
անոր սիրտը խօժելով մեռուց։

Շուտ մը հնի եղողները վրան վազեցին,
բոնեցին զասիկայ, ատենը բերին. ի՞նչ ըրիր,
ով ես զո՞ն հարցուցին, որ իմանան պատճառը
ասանկ յանկարծ դիպուածին։ Ասիկայ վախնա-
լուն տեղը՝ աշուըները անկած՝ ինքը ամէն նա-
յօղներուն վախ տալով, հոռմացեցի եմ ըստ.
Մուցիս է իմ անունս . քեզ թագաւորդ մեր
թշնամիկ ուզեցի սպաննել, իմ մեանիլու բանի
տեղ չեմ սեպեր. միեակ ես չեմ, իմ եանէս
խիստ շատուոր կան զքեզ մեսցնելու համար
պըտըտողներ, ամէն ատեն մահը դուն քու քովդ
պիտի ունենաու դիացիր։

Ամէն հոն կեցողները՝ ամէն նայողները՝ այս
կտրիծին զուրցուածին վրայ զարմացան մնա-
ցին, հրամեց թագաւորը կրակ վառել հոն ա-
սիկայ վախցընելու համար, որ վախնայ աւելի
յայտնի զուրցէ: Մուցիս վախնալուն տեղը
վազեց, իր ձեռքը կրակին մէջը խօթելով ա-
նանկ բռնեց կեցաւ. պատճել ուղելով այն ձեռ-
քը՝ որ սխալեցաւ. Ու Բորսէնային վրայ ա-
չուըները տնկած նայելով, տես ահա իմացի՞ր
ըստ, ի՞նչպէս ոչինչ կր սեպենք այն մարմինը
մենք հռոմայեցիք, որ մեծ վառաւորութեանց
կը սպասենք:

Ամէնքն ալ՝ թագաւորն ալ սոսկալով այս
մարդուս քաջասրտութեանը վրայ, իր աթոռէն
ցաթկեց, կրակէն հեռացընել տուաւ. իրեն
դարձուց իր սուրը՝ հրամանն տալով որ՝ ազատ
երթայ իր քաղաքը: Մուցիս կրցաւ առնել
իր սուրը՝ միայն ձախ ձեռքովը. վասն զի իրեն
աջ ձեռքը բոլոր երուեր էր: Անոր համար մա-
կանուն տուաւ՝ Քաշէվօլա կոչուեցաւ, յունական
անունէս Բոզէոս, որ նշանակէ ձախ:

Մուցիս ալ թագաւորին ասանկ ազէկու-
թիւն ընելուն համար, յայտնի զուրցեց որ՝
իրեք հարիւր հռոմայեցի կարիծներ են, որ
ասանկ երդում ըրին մէջերնին: Ամէնքս ալ
մեռնինք հայրենեաց համար, միայն թէ նայինք
որ՝ քեզ Բօրսէնադ մեսցընենք: Ես ասոնց առ-
ջինը եղայ ըստ, ետեւն ալ մէկալնոնք մէկիկ
մէկիկ պիտի գան: Այս խօսքս լսածին պէս
Բօրսէնա, վախնալով ետ կեցաւ ծեծկուելէն.
հաշտութիւն ըրտ հռոմայեցւոց հետ:

Աւել ուրիշ օրինակ մը՝ որ զինքը մեռնելու կու տայ, իր ազգին աղէկութեան համար։ Տէշիս ըստ մեզ դեկոս ու Մանլիսոն՝ երկուքն ալ Հառնայեցւոց քօնսու էին, որ ըսելէ այն ատենը Հառնայեցւոց զլուխ, որ մենք բդեշիս կը բոենք, ինչպէս որ վերը զուրցեցինք։ Ասոնք պատերազմելու զացին լատին ըսուած ժողովրդեան դէմ։ Հոն երկուքն ալ երազ մը տեսան։ Մարդ մը ասոնց երեցաւ ըստու որ, սյս ծեծիս մէջ մէկդիի զօրագլուխը պէտք է կուռքերուն զոհուի, մէկ ալ դիին ալ զօրքը պիտի զոհուի. յաղթութիւնը այն կողմինին պիտի ըլլայ՝ որ դիին որ զօրագլուխը զոհուի։

Այս երազս երկուքն ալ իրարու պատմեցին, երկուքն ալ յանձն առին որ մէջերնէն մէկը մեռնի. բայց որպէս զի վիճակ ձգելու պէս ըլլայ՝ մէջերնին անանկ խօսք դրին որ, այն զօրագլուխը մեռնի՝ որուն զօրքն որ ետ քաշուիլ փախչիլ սկսուի։

Մանլիսոն աջ թեի զօրքին կը հրամէր, Գեկոս ձախս թեի զօրքին։ Առջի բերանը երկու զօրքն ալ քաջութեամբ պատերազմեցան, բայց եռքը ձախս թեին զօրքը, որ էր Գեկոսին՝ չի կրնալով լատինացւոց զօրքին դէմ դնել, սկսան ետ քաշուիլ։

Այս խռովութեան ատենը Գեկոս բդեշիսը յիշերով իրեն խօսք տուածը, յօժարութեամբ մահը յանձն առնելով, ամենուն առջին զինքը դոհելու խօսքերը զուրցելով, ձիուն վրայ զինեալ թշնամիներուն մէջը փաղեց, իր հայրենիացը պատութիւն՝ ու իրեն մահ խնդրելով։ Ուր որ թշնամիներուն բանակին (օռտուին) մէջ

կը հասնէր, հոն առէնուն վախ մը կը ձգէր։
Ասանկ յարձըկելով՝ պինտ ետքը թշնամիներուն
նետերովը խոցուեցաւ մեռաւ։

Ինքը մեռաւ, բայց իր թշնամիները լատի-
նացիք փախան, ու իր կամաւոր մեռնելովը իր
ազգը որք էին Հռոմայեցիք յաղթութիւնը վաս-
տակեցան 340 տարի Քրիստոսէ առաջ։

Տես ուրիշ աղեկութիւն մ'ալ որ ըրտ,
իր կամաւոր մեռնելովը իր զաւկին ալ օրինակ
թողուց որ՝ այն ալ որ կը բառուէր Գեկոս Մուս,
չորրորդ անգամ՝ բգեշխ ըլլալուն առենը հօրը
օրինակին հետեւելով, կամաւոր մահ զոհուելու
յանձն առաւ, և անանկ ազատեց Հռոմայեցի-
ները Գաղղիացւոց ձեռքէն։ Այս երկրորդ Գե-
կոսին օրինակին ալ մէկ ուրիշ երրորդ Գեկոս
մ'ալ հանեց որ, այն ալ երրոր Յիրըսոսին դէմ
պատերազմելու գնաց, կամաւոր մահ յանձն
առնելով՝ Հռոմայեցիքը խալցուց։

Այս իրեք Գեկոսներուն ըրտծէն ալ աւե-
լի դարմանալի երեւի բան է, որ ըրտ Քուր-
ցիս (ըստ մեզ Գորդիոս) Մարկոս, որ էր աս-
պետ Հռոմայեցւոց մեծերէն մէկը։ Ասոր օրը
Հռոմ շարժ մը եղաւ որ՝ գետինը պատռե-
լով խորունկ հոր մը՝ վիճ անգունդ մը բացուե-
ցաւ, ամէնքն ալ կը վախէին, որ բոլոր քաղա-
քը կուլ պիտի առյ Գնացին առոր վրայ իրենց
կուռքին հարցընելու . կուռքը պատասխա-
նեց որ՝ այս վիճը հորը՝ չի լեցուիր, այս պա-
տիժէն չէք խալըսիր, բայց եթէ մէջը ձգելով
այն մարդը՝ որ ժողովուրդը խիստ կը սիրէ,
խիստ կը պատռէ։

Այս Արքեպիսկոպոսը ըլլովով կուրիճ
Տը քաջատիրու, կրօնաւելք, ու աղջուելք, երբոր
իմացաւ որ քաղքին աղտոտութեանը համար
մարդ Տը կ'աւզուի զոհուեկու։ Ես ըստ ահա
կը զոհուիմ, ես զիս այն հորին մէջը կը ձգեմ
իմ աղջիս աղտոտութեանը համար։

Այս ըսկրով բոլոր իր ամեն զէնքը (սիլահ-
ները) հաղուեցաւ, ձիու վրայ հեծած՝ գնաց
այն զորհութելի խորունկ հորին բերանը կեցաւ.
բոլոր ժողովութերը Հռոմայու չորս դին շարուած՝
առոր քաջութենը՝ առոր աղջասիրութենը
առեսելու։ կեցեր էին։

Եկաւ Քուրցիոս հորին այնքանը՝ գլուխը
մեր նոյնելով, ձեռուըները երբեմն գէպ ի եր-
կինքը՝ երբեմն դէպ ի խորունկ հորը շարժելով,
իբր թէ ինքզինքը զո՞ւ ընելով ազդիս համար
կը մեռնիմ բոկով, զինքը ձիուլը զէնքերովը
վերէն ի վար ձգեց 362 տարի քրիստոնէ ա-
ռաջ։

Որ մէկը պատճեմ, որ մէկը օրինակ բե-
րեմ, որովհետեւ այս Հռոմայեցւոց ազգին պատ-
ճութենը՝ բոլոր կրնայ ըստիլ որ հայրենասի-
րութեան պատճութեն մ'է։

Օ Ռ Ե Կ Ա Կ

Ազգասիրութեան ի պատմութեան Արենացոց :

Ներակլեանք ըստած թշնամիները շատ նեղութիւն կու տային կ'աւրըշտըկէին Աթենացոց երկիրը՝ կոդրոս՝ որ ետքի թագաւորը եղաւ Աթինայի՝ տեսնելով իրեններուն անկարըլլալը թշնամիններուն վրայ յազիթելու, հարցընել տուաւ Գեղփեան ըստած Ապոլոնի կռատունը՝ ինչ ընէ որ թշնամիններուն յազիթէ: Վասն զի այն ատենք կռապաշտ ըլլալով, անանկ կը սեպէին մէջերնին որ, ով որ բան մը հարցընէ այն կռատունը՝ կռոռքէն պատասխանը կ'առնէ:

Կռոռքը ասոր ասանկ պատասխան տուաւ Աթենացիք այն ատենք կը յազիթեն երբոր իրենց թագաւորը թշնամիններուն ձեռքը իյնայ, մեանի: Այս բանս թշնամինները լածնին ոլէս՝ ամէնուն ալ ապսպիցին որ՝ մէկը կարօղ չըլրայ պատերազմին մէջ ձեռք վերցընել մեռցընել կոդրոսը:

Բայց կոդրոս այնչափ կը սիրէր իր ազգը, որ ես մեռնիմ՝ միայն թէ իմ՝ ազգու հանգիստ մնայ ըսելով, իր թագաւորական հագուստը փոխեց, ցած զինուորի մը հագուստ հագաւ որ չի ճանչցուի. այն հագուստով մտաւ յարձրկեցաւ կռուին վտանգաւոր տեղը. և անանկ զինուորին մէկը չի ճանչնալով՝ զարկաւ մեռցուց.

երբոր թշնամիները խնացոն, ու պատերազմ չըրին, թողոցին զացին:

Ասանկ իր ազգին համար իր կեանքը տուաւ կողը 1095 տարի Քրիստոսէ առաջ:

Փոկիսն երեելի քաջ զօրագլուխ էր Աթենացոց, որոն վրայ շատ համարում ուներ մեծն Ազերանդը, բայց շատ ետքը իր քաղքըցիները՝ որը էին աթենացիք՝ ամբաստանեցին ասիկայ պատերազմի մէջ զաւաճանութիւն ըրաւ ըսելով ու ազիտութեամբ նախանձով վար ձգեցին զօրագլուխութենէ. ետքը մէկ բերան զաւապարտեցին, որ մեռնելու արժանի է:

Երբոր բանար կը տանեին, փոկիսն անանկ երեսով անանկ ուրախ կ'երթար, իրրի թէ պատերազմէն կոմ՛ յազթութենէ գառնալու ըլլար: Երբոր բանար հասաւ, Խմբիլէզ անունով մէկը՝ որ խիստ բարեկամ էր իրեն, լալով զուրցեց իրեն: Այս ի՞նչ անիրաւութիւնն էր որ քեզի ըրին փոկիսն, ի՞նչպէս կը քաշես: Պատասխանեց փոկիսն, իրաւ է՝ բայց ես զիտեօր կը մասմէմ, որ Աթենքի ամեն երեելի քաղքըցիները ասանկ են քաշեր:

Հոն ժողվեցան իր թշնամիները, սկսան քամահրել ու ծաղր բնել, մէջերնին լիրը մը այնշափ յանդդնեցու որ՝ ինչուան երեսը թքաւ: Այն ասենը փոկիսն դարձաւ դատաւորներուն ըստու: Մէջերնիդ մէկն ալ չի կայ, որ այս մարդուս թուղ չի տայ ասանկ անարժան բան ընելու:

Երբոր ասանկ անիրաւ նախատինքներ կը տեսներ կը լսեր իր հայրենակիցներէն, իր քաղքըցիներէն, երբոր զիտեր որ անիրաւ կը

մեոցընեն, հարցուց այն ատենը իր բարեկամին մէկը՝ որ մեռնելէդ առաջ զուրցելիք մը, պատուէք մը ունիս ապսպրելու քու զաւկը-ներուդ։ Ունիմ ըստ Փոկիսն. այս է զուրցելիքս, շրլլայ որ իմ զաւկըներս յիշեն կամ վրէժխնդրութիւն մը ընեն անիբառութեանը, որ աթենացիք իմ քաղքըցիքս ինծի գէմ ըրին։ ի՞նչ տարբեր է ազգասէք մարդուն սիրալ։

Այս ըսելէն ետև Փոկիսն տուաւ մոլախինդը դահիճին ձեռքէն, որ է թունաւոր խոտի մը ջուր։ անանկով մեռաւ 319 տարի Քրիստոսէ առաջ։ Փոկիսնին ազգը իրեն երախտեացը ու ազէկութեանը գէմ շարիք հատուց, Փոկիսն մեռնելու ատեննե ալ ազէկութիւն ուզեց իր ազ-գին։ և ոչ թէ վրէժխնդրութիւն։ Ուզեց որ՝ իր զաւակը աւելի գութ ունենաց իր ազգին վրայ, քան թէ իր հօրը վրայ։

Թէմիստոկլէս խիստ քաջ, խիստ երեկոի զօրապետ եղաւ Աթենացւոց, Պարսից գէմ՝ ծեծկուելով շատ մեծ յաղթութիւն ըրտ, ու բոլոր Յունաստան խալսցւոց, բայց իր քաղքըցիք նախանձելէն զուրս քչեցին։ Այն ատենը այս մեծ երեկի մարդս ողորմելի մնալով երկրէ երկիր թափառական եղաւ, տեղ մը չի գտաւ ապահով նստելու, մնածեց ի՞նչ ընէ, գնաց ընկու իր թշնամիներուն կողմը Պարսից թա-գաւորին քով։

Պարսից թագաւորը՝ որուն անունն էր Ար-տաշէս, շատ մեծարեց շատ պատիւ տուաւ ա-սոր։ Երբոր նարէն պատերազմ բացաւ Աթե-նացւոց գէմ, իր բոլոր բանակին զօրապլուխ

կեցուց, թէմիստոկղէսի յանձնեց. մտածելով
որ՝ թէմիստոկղէսի սիրաը այրած է իր քաղ-
քացիներէն, աղէկ կը կոսորէ զանոնք իր վրէժը
հանելու համար:

Խելքով մտածեց Արտաշէս, առկէց աղէկ
զօրագլուխ չեր կրնար ընարել իր շահուն հա-
մար. քաջ կտրիճ մը այստափ քամոհրած բլ-
լաց իր քաղքացիներէն, իր բրած աղէկու-
թեան զէմ ուորս քշուի, իրաւունք ուներ Պար-
սից զօրքով վրանին երթայ, զինքը ցուցընե,
հասուցում ընէ:

Բայց նոյնէ, քանի հեռու է ազգասիրին
մտածմանըքը: թէմիստոկղէսին սիրաը իրա-
խոցուած էր, իրաւ լեցուած էր Ալթենացւոց
վրայ, բայց սիրաը չի քաշեց իր ազգը եր
թշնամիներուն առկը ձգել առալ. ձեռքը առաջ
չի զնաց ուոր վերցընել իր ազգին վրայ: Ախ,
ինչ ընեմ, աւելի զէշ վիճակի մը մէջ ընկաց
րասու. թէ որ Պարսից զօրագլուխ ըլլամ՝ պէտք
է աղէկ ծեծկուիմ. քաջութիւնու ցուցընեմ.
բայց անոնիկ ծեծկուերդու իմ՝ ազգակցաց ու-
րիւնները պիսոր թափիւմ. այս բանու անարժան
է կտրիճ մարդու մը՝ քաղքացիի մը: իր աղ-
զին զէմ ուոր վերցընելը՝ իր հօրը զէմ ուոր
վերցընել բաել է. իմ՝ սիրսու չի կրնար այս
բանու քաշել:

Զօրագրուխ չըլլամ: Արտաշէսին խօսքը
կոտրեմ բասու, անոր մաքին մէջը կտակած պի-
տի ձգել առմ, զիս անհանգիստ պիտի ընէ: Ասոր աղէկը շապրիխն է բասու. ինձի մեռնիլը
աղէկ է: բան թէ իմ՝ ազգիս զէմ ուոր վեր-
ցընելն բաելով, ցուլի արխւն խմեց, որ հինե-
րուն մէջ թղթի աեղ կը բանեցընեն. և անանկ
զինքը մեռցուց 464 տարի Քրիստոսէ առաջ:

ԹՖԵ որ Արծրունեաց գաղիկ թագաւորը առնիք կարդար, թֆեմիստոկղեաէ մը օրինակ առներ, թշնամիները ներս չեր կանչեր, Հայաստան չեր աւրբաշթիկեր Յոհաննես կոմիտողիկոսին պատմածին համեմատ մինակ տուր համար որ՝ իր վրեժը Ամրատ թագաւորէն հանէ, որ իրեն չի տուաւ Նախճանան քաղաքը Երկուքն ալ կորիծ, գաղիկ ալ թֆեմիստոկղեա ալ, բայց որչափ հեռու է յոնաստանցիկ մը սիրուր հայուսանցիկ մը որտե :

Արիազիաէս շատ մեծ ազէկութիւններ ըրտ Աթենացւոց, բայց Աթենացիք նախանձերվ գուրս քշեցին Ասիկայ հայրենեացը վրբոց այնշափ սէր՝ այնշափ գութ ուներ որ, կուտպաշտ բլլուլով իր կուռքերուն ազաշնիք կ'ըներ որ՝ Աթենացւոց յաջողութիւն ու ազէկութիւն տան, և ոչ թէ վրեժինդ բութիւն ընեն Ետքն ալ երրոր Քուրուէս պարսից թագաւորը Յունաց վրայ պատերազմի եկաւ, Արիազիաէս թէ սկառ պատրատած էր, բայց առաջ խորհուրդ տալով ետքն ալ օգներով վերոյիշեալ թֆեմիստոկղեայ զօրապետին, լմիցուց առաջ տարաւ այն մեծ յաղթութիւնը Պարսից վրայ, որ Ապամինեան յաղթութիւն կ'ըստի պատմազ բաց մէջ :

Օ Շ Խ Ա Ս Ա

Ազգասիրութեան յայլոց պատմութեանց
Յունաց :

Եպամբնանդաս Յունաստոնի Բէնվոխու եր-
կրին մեջ թագաւորական ցեղէ երեսլի մարդ-
էր, աղէկ փիլիսոփայութիւն զիտէր, բայց չի-
զիտցօղի ողէս կը վարուէր ամենուն հետ : Ասոր
ամեն աղէկութիւնը եթէ հսու զրելու ըլլանիք,
շատ երկայն կ'րլլաց, ինչ որ մեր բանին յար-
մոր է՝ այն միայն պատմենիք՝ որ խօսքերնէս
դուրս շելլենիք :

Ասանկ ասոր աղէկ բնութիւնը իմանալով
ժաղովուրդը՝ իրենց վրայ կառավար զրին զա-
սիկայ, թէ աղէտ ինքը չէր ուզեր, և անանկ եզան-
քաջ զօրավար միանդամայն և քաջ կառավար,
Բայց նոյն առենքը իրեն ողէս ուրիշ քաջ զօ-
րավար մ'ալ անեցան թէքեցիք Պելոպիդաս
բառած՝ որուն հետ խիստ բարեկամ էր Եպա-
մբնանդաս :

Հիմու այս է զարմանալին որ՝ այս երկու զօ-
րավարները շատ քաջութիւններ ըրբն զանա-
զան տեղ, բայց որչոփ որ քաջագործութիւն
ըրբն, ամեննեն մէկմէկու վրայ չի նախանձե-
ցան, իրենց ներգին բարեկամութեան կազը
միշտ պահեցին, ու մէջերնին եղած մէկ տեղ
միաբանութիւննին ինչուան եաբը մէկ կերպ
քշել ուսին իրենց ազգը բանաւորներուն ձեռ-
քէն խալոցընելու համար :

Աւելի զարմոնալին այս է որ՝ երկուքին
ընտթիւնն ալ յօժարութիւնին ալ տարրեր էր
մէկմէկէ . առանկ ալ բլլարով ամենելին չի փո-
խուեցան ոչ պատերազմի մէջ , և ոչ կառավա-
րութեան մէջ , երկուքն ալ փոխախակի կը հրա-
մայէին քիչ մը մէկը՝ քիչ մը մէկողը . մէջէր-
նին ամենելին տարածայնութիւն մը չելու . ԱՌ-
շափ հեռու մեր այն գորավարներէն , մեր այն
կառավարներէն որ իրարու տէր կենալու տեղը՝
զիրար կը մասնէին . Եսպամինոնդ ասին քաջու-
թիւնը ամեն բանէն ամեն առելի երեցու ,
երբոր 374 տարին Քրիստոսէ առաջ՝ Ավգուստ
բառած աեղը մեծ պատերազմ ընելով կոտրեց
Լակեդեմոնացիները , ու ազատեց իր ազգը՝ Եր-
բոր ամենքը կու զային ուրախանալու ու զովե-
լու զեպամինոնդաս , ինքը վեհանձնութեամբը
մը այս խօսքս կ'ըսէր . Ես չեմ ուրախանար իմ
ըրած յաղթութեանս վրայ , հապա կ'ուրախա-
նամ , որ իմ հայրենիքս իմ ազգս ուրախա-
ցոցի . Այս ըսելով առելի տեղեր առաւ Լակե-
դեմոնացոց ձեռքէն որ իր հայրենիքը մեծցր-
նէ , ու հայրենեաց մեծութիւնը երկար զիմո-
ցընէ .

Երբոր առանկ յաղթութիւններով դար-
ձու մասս իր հայրենիքը , ամենուն կարծեացը
համեմատ կը կարծուի որ , թէ զեցիք՝ որ էր իր
հայրենիքը իր ազգը՝ առիկայ շատ պատկներով
պատկեն , մինչեւ իրենց վրայ թագաւոր զնեն :
Բայց լու զարմացիր ինչ եղաւ . Եսպամինոնդաս
ներս մասածին պէս՝ պատկերուն վարձք տարուն
տեղը՝ վճռեցին որ մահապարտ է . ինչու որ

իրենց թէպեցոց հին օրէնքը կ'ապըսպըրէր
որ, ով որ ամսէ մը աւելի զօրավար ըլլայ զօր-
քերու վրայ, մեռնի՝ այն զօրավարը:

Զմանածեցին շըսին որ՝ այս օրէնքը հասա-
րակ զօրավարներուն վրայ է, բայց այս մարդու
ամսէ մը աւելի զօրավարութիւն ըրաւ ոչ թէ
իշխելու համելու համար ըրաւ. հապա մինակ
իր հայրենիքը զիրենք խալսցընելու համար:
Այնչափ չի մտածեցին, այնչափ բանի տեղ չի
սեղեցին այս մարդուս ըրած աղէկութիւնները,
որ իրենց գատաւորներն ալ երբոր ետքի ժո-
ղովը ըրին, վճիռը կարեցին որ մեռնի. Այն
բարերարը, այն ազատողը, այն երախտաւորը
այս պատկան այս հատուցումը առաւ իր ժողո-
վը ըրդենէ:

Լուռ կեցաւ հնապանդեցաւ Եպամինոնդաս,
մինակ այս բանս ձենէ կը խնդրեմ ըստաւ, զիս
մեոցընելէն ետե՛ գերեզմանիս վրայ այս բանս
գրեցէք: Հոս թագուողը մեռաւ, իր կեանքը
կորսնցուց, իր հասարակապետութեան իր հայ-
րեննեաց կեանքը զտնելու ազատելու համար:

Այս խօսքս այնչափ մոտաւ որ՝ արթնցուց
թէպեցինները. իրենք իրենց եկան, վճիռնին
ետ դարձուցին, ու մեծութիւն տուին Եպամի-
նոնդասին: Հիմա ասոր վրայ աւելի զարմացի՛ր
որ՝ Եպամինոնդաս ասանկ մեծութիւն ձեռք
ձգելէն ետե՛ կրնար մէկիկ մէկիկ այն դատա-
ւորներէն վրէժը տանել, զանոնք մեռցընել:
Բայց այնչափ հայրենասէր էր ու ազգասէր որ՝
մէկ վրէժխնդրութեան միտք մ'ալ շունեցաւ,
ուրիշ բան չի մտածեց որ՝ նորէն իր հայրե-
նիքը մեծցընե՛ Անանկով շատ պատերազմներ
ընելով իր ազգին օդտին համար, պատերազ-

մի մը մէջ ալ շատ քաջութիւններ ընելէն ետեւ կուրծքին խոց մը առաւ, հոն մեռաւ 48 տարուան. 363 տարի Քրիստոնէ առաջ:

Պէտք էր որ այս կարգային Արեհրուժան, վասակ, և այլն Ո՛քչափ հեռու էր ասոր սիրտը անհօնց սրտէն, որ իրենց հայրենիքը մեծն Հայաստան տակնու վրայ ըրին:

Ասանկ Յոցնք չունէին իրենց աւելի սիրական բան բայց միայն իրենց ազդը, ազդին համար աշխատիլ իրենց վառք ու պարծանք կը սեղէին, վերոգրեալ մարդ իկներէն զատ՝ ասանկ եղան Լիզուրկոս, Սողոն, Միլդիատէս, և այլն, աշխարհիս ամէն բանէն վեր հայրենիքնին կը դնէին:

Անգամ մը ժողով եղաւ. իրենց հասարակութեան բարւոյն համար պիտի մոածէին խօսէին: Արէջերնին խօսքը այնչափ տաքցաւ, որ մէկը ձեռքի բանած եղէզը վերցուց մէկալին զարնելու, ասիկայ տափնալուն սրդողելուն տեղը՝ հանգարտ սրտով զուրցեց: Զարկ, բայց մոխկ ըրէ: Բաել ուզեց որ՝ իմ զարնուիլս հոգս չէ, միայն իմէ հասարակութեան ազէկութիւնը առաջ երթայ. այն է որ կը խօսիմ, այն է որ մոխկ դնելնիդ կ'ուզեմ:

Այնչափ տպաւորուած էր ամէնուն սրտին մէջը ազդի սէրը, որ տես լոէ ի՞նչ կը զուրցէին Լակեղեմնացւոց մայրերը՝ երբոր իրենց զաւակնին ծեծի կը խրկէին: Գնա տղաս ծեծկուէ հայրենիքդ պաշտպանելու համար. մի՛ դառնար տունդ, բայց եթէ կամ վահանովդ (զալխանովդ) դարձի՛ր, կամ վահանիդ վրայ դարձի՛ր: Բաել

ուզեց որ՝ կամ՝ յաղթէ, անանկ վահանովդ եւ կուր, կամ՝ մեռիր հայրենեաց համար, որ մեռելդ վահանին վրայ գրուած դառնայ հոս, (ինչպէս էր իրենց սովորութիւնը), ես ալ տեսնեմ որ աղաս մեր աղդին համար մեռեր է՝ ուրախանամ:

Ասանկ ալ հեղ մը լակեդեմօնացւոցմէ մէկը իր սովը կորսնցուցեր էր պատերազմի մէջ. ասոր մայրը սիրո կու ասոր ըսելով: Միսիթարէ քեզ որդեակ, վասն զի ամէն մէկ սով առնելդ՝ վկայութիւն կու տայ կը յիշեցընէ որ, քու հայրենիքդ պաշտպաներ ես զուն:

Օ Ռ Ե Կ Ա Ս Ա

Ազգասիրութեան ի պատմութեան. աշխալեան
ազգաց :

Մէջն Պետրոս բազարոր Մոսկովաց :

Ինչուան հիմա պատմեցինք ազգին աղե-
կոթեան համար երկու հոգի իրենց մէջի ե-
ղած թշնամութիւննին մէկդի ձգողներ. ազգին
համար ազգին ըրած ապերախտութիւնը (քէմ-
լիկը) մօռցողներ, անոր տեղը երախտիք (էլլիկ)՝
ընողներ. ազգին համար իրենց կեանիքը տուող-
ներ. Հիմա պատմենք մէկ ուրիշ ազգասիրու-
թեան գործք մը, որ է ազգը, հայրենիքը չեն-
ցընել. Հայրենիաց կամ ազգին պակառութիւն-
ները վերցընել շոկել, անոր տեղը աղեկ կըր-
թութիւն խօթել, հասարակաց կենցազօդուտ
գործեր ընել:

Ասանկ եղաւ ահա մեծն Պետրոս Մոսկով-
ներուն թագաւորը, որ նոր ատեններուս մէջ
երեելի օրինակ մը եղաւ ազգասիրութեան,
վասն զի իր բոլոր վարքն ալ եղաւ գործողու-
թիւն մը ազգասիրութեան. ինչ որ իր ազգին
համար աղեկութիւններ կար ընելու, ամենն ալ
թէ մտածեց, թէ ըրաւ. իր ջանիքը իր բաղդը
մէկ աեղ միանալով, իր ազգը բարբարոսութե-
նէ հանեց. Մեռոր համար այս մարդուս բոլոր
վարքը մինակ խելքի բան չէ, բաղդով ալ է,

թիւտան իր թագաւոր նոսիին ու բազգով մը
եղաւ :

Առար Հայրը կ'ըստ Եր Ալեքսի Միքիելովին,
որ առջի կնիքեն ունեցաւ երկու մանու զատկ
թէ ազօրու ու Յահաննես, և մեց ազջիկ, որնց
մէջը երեխի եղաւ Խօփիս, իսկ երկրորդ կնի-
կեն ունեցաւ այս մեծն Պիտրոսը, ու ազջիկ մը :

Ալեքսին հան թագաւոր նոսան թէ ազօրուս,
որ առանց զատկի մեռաւ, և իրեն յաջորդ դրա
ուր մեծն Պիտրոսը՝ առար տարուան յամին
1672, թէ այդ կարգին նոյերով Յահաննեսին
կ'իշխար թագաւորութիւնը, բայց ակար Եր թէ
ազջութեան կողմէ, և թէ մարի մասեն։ Ամենը
ու բնուանեցան զմեծն Պիտրոս, բայց Խօփիս
քոյրը ազիրով աւելի իշխանութիւն մը իրեն
քաշել, ու կառավարութիւնն մէջ խառնուի,
ոյնչափ ըրաւ որ՝ Պիտրոսին հետ Յահաննեսն
ու երկու եղբայր մէկ անգ թագաւորեցրնել
տառա, ու կառավարութիւնը յանձնուեցաւ Խօ-
փիոյի։ Բայց Խօփիոյին վաստավրութիւնը ու-
նաւ ու շրանականցաւ, ոյնչափ եղաւ որ՝ իր
պահանի իշխանութիւնն վրաց զոհ շրթուրով, ձա-
ճակ ենեւ բնկա իր եղբայրները մեսցրնել,
առավ իրեն անցրնել թագաւորութիւնը։ Տեսա-
որ այս անցուածու, քիչ մը անցրնելն հան խոր-
հարդ ըրաւ ազաններու զմեծն Պիտրոս ու ի-
րեն մասը իր կնկաներ ձեռքուժը, ազաննազն աղ-
պիսի շրթար Ըստրելից բառած զարքին զրտ իր։

Բայց խորհուրդ բնազներէն երկու հազի ցա-
ւերով եկան բացին զորցեցին մեծին Պիտրոսի,
որ շտամ մը ազանամյները բանել տառա, բազ-
րելիցներուն զլխառոր ազաննել տառա, իսկ
Խօփիսն վանդ մը խորել տառա որ՝ բնար շի-
ներ Եր Մասկու քաղցրին մասիկ,

Այն առենք բոլոր կառավարութեան տեր եղան մեծն Պետրոս, և տեր եղածին ունո՞ցաւ մը ոկտոս բարեկարգութիւն բնել իր ազգին մէջ, պատիկ զանգ մը շինեց զօրոց 50 հոգին, որնց սիրո առար համար ինքն ուր մէջէրնին մաս, բոլոր վարի կարգէն ինչուան վերի կարգը մէկիկ մէկիկ անցնելով սորմեցաւ, առաջ թժուոկ զարնող բլլուզ, եադր տունապետ, և այլն :

Երբոր կր մնածեր ձամբաց ելլել՝ բոլոր լուսու քայիլ խելք սորմելու համար, մէկ նոր ապօստոլյան թիւն մ'ուր երա Խօֆիոցի կողման կիցներէն, բոլց երկու հոգի իմանուով ուր բանս զնացին զորցեցին Պետրոս թագաւորին՝ որ այն ուր զամենքը պատեցեց :

Այս բանես վեց տարի անցնելէն հուն Խօֆիոն մեռու, տարի մ'ուր առաջ իր Յահաննես եղրուցը մեռեր էր, ու վախ չոներ ապօստոլութիւն, անոր համար միուր զրու տար երկիր քայիլու, ծաղկեալ թագաւորութիւնց օրէնքին սովորութիւննին՝ ու արուեստնին սորմելու, որպէս զի եադր իր ազգին սորմեցընէ, իր ազգին մէջն ուր տեսած բարեկարգութիւնները մոցընէ :

Բոլց Պետրոս ի՞նչ մարի վրայ էր, իր ազգը որպէս հետո էր այն առենք ոց մայերէն։ Ճամբորգութիւնը պարագ բան սեպելէն հուն այնամբ գէմ էր ոյս բանս Խոսկովիերու, որ մահապարտ կը սեպէին այն իշխաննը՝ ով որ իր երկրէն զորու կ'ելլեր, նու հաւատի գէմ է կ'ըսէին։ Ասոր համար շատ շփոթութիւն հա-

նեցին ժողովրդ հան մէջ, այս ի՞նչ պիտի ըլլայ ըսելով, առջի թագաւորներէն մէկը գուրսը չէ քաղած, այս թագաւորս նոր բաներ կը հանէ գուրս ելլելով, և որպէս զի ուրիշ իշխաններն ալ զրգուեն՝ կ'ըսէին կը հաշակէին, որ Պետրոս ամէն իշխաններուն նու շինել պիտի տայ իրենց ստակով, որ իրենց ազարը խրկեն այս զիս այն զին, առանկ խօսքերով խոռվութիւն կը հանելին ժողովրդ հան մէջ:

Բայց Պետրոսին խոհեմութիւնը առանկ բաներու մէջ մեծ էր, ի՞նչպէս հասկցընէ իրենց այս ճամբարդութեան պատովը՝ ամեննեին զէմ չի խօսելով այս հնարքը մտածեց։ Իրեք հոգի իր սիրականներէն իրեք տեղ դեսպան (Էլլի) խրկերու ձայն հանեց հանդիսիւ հրատարակելով, որուն անունը զրտ մեծ դեսպանութիւն (Էլլիութիւն), այս զեսպանութեան զէմ մէկը չէր կրնար խօսիլ, ինքն ալ թագաւորական հագուստը փոխեց, այն զեսպաններուն քովի մարդիկներէն մէկը եղաւ։ Իրեք կոռավար ալ զրտ, որ իր տղան, ու իր տէրութիւնը կառավարեն ինչուան ինքը զառնայ զայ։

Անանկ ճամբայ ելաւ 1697ին, իրեն հետ առնելով աղնուականներու զառակներ, մէկ քանի օրէն հասաւ Ալիկա քաղաքը, որ այն առենը Շուէտներու ձեռքն էր։ Ալիկայ առջի քաղաքը ըլլալով՝ որ կը տեսնէր Պետրոս իր երկրէն գուրս փափագով մը հետաքրքրութեամբ մը կը պըտըտէր ճամբաններուն զիրքը նայելով, տըներուն կարգը, զանազան արտեստները, ու արտեստաւորներուն ճարտարութիւնը, ամենէն

տւելի բերդին չենքը. Այնչափ որ՝ այն քաղքին մեծը կարծիք երթարով՝ չի ճանշնալով որ ով էր, հրամեց իրեններուն, որ նոր եկող մասկով՝ ներէն ով որ տեսնէք, երկու զինուոր միշտ քովերնէն գնացէք. ու երկու ժամէն (սահաժմէն) տւելի թող մի՛ տաք քայելու. Այնչափ եղաւ որ օր մը Պետրոսին վրայ հրացան բռնեցին ետ դարձրնել տուին. վասն զի լիմանին մէջի կեցած ֆիլէմէնկի նաւերը տեսնելու համար՝ բերդին քովերը մօտիկցաւ:

Ասաննկ անհանգ խառ ըլլալով հօն, ելաւ անկէց՝ եկաւ Քօնիսպէրկ Բրուսիոյ մեծ քաղաքը, ուր մեծ պատիւ տեսաւ. Անցաւ եկաւ Ամնուրկ, հօն բամնուեցաւ գեսպաններէն, իրեն հետ եօթը ազնուականի աղաք միոյն տանելով եկաւ Ամնգէրտամ. վասն զի իր գլխաւոր միոքը Ֆիլէմէնկի երկիրը ու ինկիլզէռու պտըտել էր: Վեց մկննի (միլի) չափ Ամնգրտամի մօտիկ Սարտամ՝ բառած տեղ մը կար, նաւով հօն գնաց ֆիլէմէնկներուն նաւագարի հագուստ հագուած, նաւն ալ ինքը կառավարելով:

Հօն տեսաւ իր ճանչցած մէկ ձկնորսը, որ քանի մը տարի առաջ տեսեր էր. ձկնորսին անհօւնը տալով իրեն կանչեց. այն խեղճը շփոթելով զարմացաւ վրան՝ երբոր տեսաւ զՊետրոս թագաւորը այն հագուստը մօտած, առոր ըստ Պետրոս, որ տօնսդ պիտի նատիմ. և ապսպըրեց, որ ամեննեին զինքը չի ճանչցընէ:

Այս ձկնորսին տունը նատաւ միշտ, որ ինչուան հիմա կը ցուցընեն, ու կ'ըստի վարոգէնսպուրկ, այսինքն իշխաննի բերդ. կ'երթար կը պըտըտէր, ուր որ երկաթ, պարան, առագաստ ու նու կը շինէին, ինքն ալ մէջէրնին կը խառ-

նուէր դործաւորներուն հետ մէկ տեղ, որ սորվի
ինչ պէտք է նաւ մը շինուելու, ու չի ճանչցուե-
լու համար իրեն անունը Բիէգո պաս կանչել
կու տար, որ ըսել է Պետրոս վարպետ:

Այնչափ էր այս մարդուս յօժարութիւնը
(համբեսը), որ անձամբ կ'ուզէր սորվիլ. ու սոր-
վելու համար իր թագաւորական հանգստու-
թիւնը շինայելով՝ յանձն կ'առնցը անանկի խեղճ
կեանգը, ձկնորսի մը տուն նստիլ, նաւավարի
հագուստով պըտքատիլ անձանաչ։ Այնչափ, որ
օր մը մէկը սեղմուելով ճամբան Պետրոսին հե-
տը եղած մարդիկներէն, ձեռքը փոտած խնծոր
մը կար, անիկայ Պետրոսին երեսին զարկաւ.
բայց Պետրոս չի շփոթելով կը քաշէր այս տ-
մէն նեղույժիւնը, միայն թէ բան սորվի, ու
բան սորվեցընէ իր աղջին։

ինչուան մէկ նաւու կայմ մը ինքը շակեց
լմնցուց, եռքը երկու կտոր ընելով՝ մէկ նաւակի
մը մէջ անկեց՝ որ ինքը ծախու էր առեր, ա-
նով զնաց Ամաղքում։ Ասանկ ալ փայտէ մահիծ
(եաթախ) մը շինեց, ու ջուր մօնելու տեղ, ա-
սանկ միշտ ետիէ իյնալով աղէկ սորվեցաւ բա-
նուորութիւնը, ու նաւու առաջնորդ (խլավուզ)
ըլլալը. քիչ մ'ալ երկրաչափութիւն, և ուրիշ
ուսումնականութեան (մաթէմաթիքայի) դիտե-
լիք։

Բայց Ասրտամցի մը՝ որ Առոկովստան
էր, հօրը գրեց, ու համկըցոց Պետրոսին ով
ըլլալը. անով ճանչցուեցաւ գործաւորներուն
մէջ, թագաւորական անուն ուզեցին տալ, բայց
անիկայ առջի անունով ուզեց որ կանչուի։

Առաջ ետքը ինկիլիզի թագաւորը յատուկ Պետրոսին համար նաւեր խրկեց, այն նաւերով 1698ին գնաց ինկիլիզէռուա. փառաւոր տեղ մ'ալ պատրաստեցին ինկիլիզները, որ հոն նատի, բայց Պետրոս աւելի ուղեց նատիլ թագաւորական նաւ շինելու տեղին մօտիկ. հոն անանկ կեցաւ ինչպէս որ Աստամ, բան սորվելով մանաւանդ ինչ որ ծովարուեստի ու նաւարկութեան պէտք էր:

Ինկիլիզի թագաւորը Պետրոսի առջին ծովի վրայ պատերազմ՝ ընել տուաւ նաւերու նոր կրթութեանը համաձայն, որ շատ հաճոյ եղաւ Պետրոսին. Այնչափ կը զմայլէր ասանկ բաներու որ՝ շատ հեղ այս խօսքս կ'ըսէր. Աշելի մեծ կը սևակեմ ինձի ինկիլիզէռուայի նաշավար ըլլալ՝ քանի քէ Մոսկովի քազաշոր:

Յունուար ամսէն ինչուան ապրիլ ինկիլիզէռուա կեցաւ. պտրատերով նայելով ամէն արուեստաւորներուն խանութները. անոնցմէ որ բանին որ կրնար՝ կազպարը կ'առնէր, որ իր երկրին վարպետներուն օրինակ ըլլայ, ու շատ վարպետ ալ բանեց ինկիլիզէռուայէն Մոսկով իրկեց.

Ճամբորդութիւն մը ասանկ օգտակար չէ եղած աշխարհիս մէջ, որ է ամէն ազգին ազէկութիւնը տեսնել՝ իր ազգին մէջ մացընել. Այս ատեննն էր՝ որ Մոսկովները կ'աշխատէին ջրանցք մը բանալու, Տօնաւիս գետը վողկային չետ խառնելու համար. այս երկու գետերը իրաբու հետ խառնելով՝ մոսկովները ջրով կրնան

երթալ առուսուր ընել Ահ ծով, ու կասպից
ծով։ Ասանկ բաներու վարագեաներ զանելով
Գետրոս ինկիլղէռուցի մէջ՝ Մասկով խրկեց
այս բանս լմեցընելու համար։

Երբ Գետրոս լոնտուցին (որ է ինկիլղէռ
ռոցի մայրագագարը) դնաց վեննա Նեմցէի մայր
արագագարը։ Հոն ալ ինչ որ զիսնալու բաներ կան՝
աշքով տեսաւ, զիտարանը, թագաւորական զրաւ
տանը, պատկերներուն հանգիստանը, և այլն։

Այն առնենք իրմէ բաժնուած ընկերները
կը պարտէին խաղիս, որոնց զրուխն էր Պօ-
րիս Աէրէմէդով ըստուծ զօրագետը։ Գետրոս
ալ ողեց վեննացին խաղիս երթալ։ Բայց Աօ-
ֆիացի կողմինակից եղողները, որովհետի նոր
ազգանմբութիւն մը հանելու հետ էին, Գետրո-
սին առանկ ճամբորդութիւն ընելու համար՝ նոր
բաներ մեր մէջը պիտի խօժմէ բաելով, այս
ազգանմբութեան ձայներ առածին պէս Պետրոս,
թողոց իր ճամբորդութիւնը՝ եկու Մասրդա
իր մայրագագարը։ Եշկածին ովէս՝ ազգանմբնե-
րան զիստուրները ջարգեց, իր ձեռքով շատին
զլուխը կարելով, բազրելից ըստուծ զօրքը՝
խոմը խումբ բաժնեց, այս զիս այն զին Աի-
ուիր խրկեց։ անանկ այս զօրքը՝ որ բոլոր Մաս-
կովստան կը զողացնէին ինչուան նաև թագաւ-
որը, բոլորը ցրուեցան հաստան։

Առաջ կ'իմացոի, որ կոսկաւ ազգ մը մարդ
ընելու՝ խիստ շատ բան պէտք է քաշել, ա-
ռանկներու մէջ առա ազգասիրութիւն մը կը
մտնէ։ ազգին պակսութիւնները չեն ուզեր
վերցընել միայն առար համար որ՝ հնուցմէ են

այն պակութիւնները։ Վասն զի քանի որ ազգի մը ոգին չէ արթնցիր, միշտ կ'ուզէ մնալ իր պակութիւնց մէջ, փոխել իր պակութիւնները՝ փոխել կը սեպէ իր կատարելութիւնները։ Այս պատրուակը իրեն առնելով՝ նորութիւնը դէշ կը սեպէ։ Իբր թէ ամէն նորութիւն է պակութիւն, ամէն հնութիւն է աղեկութիւն։ Ահա մէկ նախապաշտումն մորի՝ որ մաքերնեն հանելու գոյն շատ լոգնիլ կ'ուզէ։ Փոխանակ որ պիտի ըսէին, աղեկութիւննիս չի փոխելք, բայց պակութիւննիս փոխենք։ Ասանկ ըսելով մէկ քանի հոգին աւ, ի'ըլլան, այս ոկզրուերով կը տիրեն ժաղավրդեան սրաբն վրայ։ Իրենց պակութիւններն ալ՝ որը են կոպտութիւն, թմրութիւն, ծուլութիւն, անկիրթ՝ անկարգ սուվորութիւն, չեն ուզեր թողուլ, որ նորութիւնը դէշ բան է, այն մէկ քանի հոգին իշխող կ'ըլլան ամէնուն վրայ։ Պետքու ալ այս սուս հնասիրութեան նախապաշտումը արձատէն (քէօքէն) հանելու մէկդի ձգելու համար, հազուստնին ալ ուզեց փոխել ապէ, որ զրան ալ զիրենք կրթեալ ազգերու նման տեսնելով, ներուն ալ ընութիւննին փոխեն, կրթեալ ազգաց նմանելու ջանք ընեն։

Պետքու Լիհի ու Տանիմուբայի թագաւորին հետո 4700ին կոխ բացաւ Շուետի թագաւորին հետ՝ որ կ'ըսուեր մՅ. կարսու, շատ անուանի իր քաջարաստութեան համար։ Առջի բերանը մակուլինը յազթուեցնի, վասն զի շուշաններուն պէս սորված չէին, կրթութիւն չունեին։

Երբոր Նարվա պաշտուեցաւ 1700ին տիժ սուն հազար Մոսկովյալ յաղթուեցան ընկան, քանի հազար Շուշանի գործէն, բայց մեծագործ սիրոբ մէկ քանի ձախորդութենով չի թուլնար. մեծն Պետրոս իր սիրոբ չի թուլցըներվ բառ, ևս զիտեմ որ շուշանի երկան առեն մեզ պիտի կոտրեն, բայց վերջապէս սորվեցընեն պիտի մեզի զիրենիք կոտրելու. Մենք միշտ ես կենանի մեջ Տեհերէն՝ ընդհանուր զարնուելներէն, անոնց տեղը պզտիկ Տեհերով Տեհկուինիք, զանոնիք տկարացընենիք:

Եւ բասծին պէս եզաւ. 1702ին Բլեսու բառած տեղը շուշաներու վրայ կատարեալ յաղթութիւն ըրաւ, առաջ նուն Նօդէպորկ ՅՈ միջն (միլ) հեռու այն տեղէն, որ որ ետքը Բլեզըրապորկ քազարը շինուեցաւ. Այս յաղթութեան վրայ շատ ուրախանալով Պետրոս, ուզեց յաղթանակաւ մանել Մոսկվա քազարը. Հոսմոյիցոց պէս մեծ մեծ յաղթական կամարներ շինել տուաւ եօթը հատ. անոնց մէջէն մեծ հանդիսաւ (արտյով) մասս քազարը իր գորքերով, ու իրեն գերի եղած շուշաներով, գրօշակներով (ոլոյլբախներով):

Առակեց ետքը 1704ին Տերբող բառած տեղը ու Նարվա առաւ Շուշանին ձեռքէն, բայց ուրովհեան յարձակելով տաին, զինուորները Նարվա մանելէն եաւ շատ անդ թութիւն կ'ընէին, մաները մանելով ուզածնին ընէլէն եաւ կը սպանեին: Այն ատենը վրայ համելով Պետրոս, իր զինուորներէն մէկ քանի հադի իր ձեռքով սպանելով, մէկ քանի խեղճեր խալացուց անոնց ձեռքէն, որ կ'ուզէին սպանել:

Խոկ 1706ին Կոստնօ ըստած բերդին մէջը ըլլալով Պետրոս, պաշարուեցաւ գիշերանց Շուէտի թագաւորէն 600 հոգիով. Պետրոս սխալելով կարծեց որ՝ բոլոր Շուէտի բանակը եկեր պաշարեր է, անոր համար գիշերանց իրը երկու հազար հոգիով փախաւ դուրս երաւ անոր կամուրջին վրայէն ըսելով. Ասանկ նեղ ատեն փախչիլը խոճեմութիւն է, և ոչ քէ վախւ կոտութիւն։

Եսաքը Պօրիսգէնիս գետին քովը մեծ յաղթութիւն ըրաւ Շուէտներուն վրայ. 46 հազար Շուէտ անանկ մը յաղթուեցան 20 հազար մասկովներէն՝ որ գիշերանց փախան ամէն բաներնին հօն ձգելով. Երբոր շուէտներուն դրօշակները (պայրախները), ու 46 թափերը Պետրոսին առջին բերին, որ իր վրանը (շատրրը) նստած կը տեսնէր, ըստ ոյս խօսքս. Երբունի տարի առաջ ով կըսէր որ՝ այսպահ բան կառենանք պիտի ընել.

Շուէտին թագաւորը կարոլոս՝ Մոպրիա քաղքին վրայ ուղեց վազել, բայց երբոր մօտիկցաւ Օլկա ըստած տեղին՝ կոստուեցաւ Մուկովէն. Պետրոս անանկ ալ շի յուսալով իր վրայ, որ կատարեալ յաղթէ շուէտներուն, հաշտութիւն ուղեց անանկ թէտթեամբ՝ որ շուէտներուն աղէկ էր. Բայց Շուէտին թագաւորը կարոլոս հոգարտութեամբ մը պատասխանեց դեսպաններուն (էլքիներուն). Ես Մոպրիա քաղաքը կու գամ, հօն կը խօսիմ հաշտութեան վրայ, 60 հազար քառկ ուռազի ուղելով մասկովներէն. իմ ծախսու լիցըներու համար այսպահ ծհծերուս մէջ։

Պետրոս այս բանս լսելով՝ Աղեկ, աղեկ ըստ , իմ եղբայրս Կարոլոս կ'ուզէ միշտ ամեն բանի մէջ մեջն Աղեքսանդր երեխի , բայց ես ալ յուսամ որ Գարեն լրսամ : Ասանկ սիրտ առնելով 1709ին Բուլգարախն առջին կատարեալ յաղթեց շուէտներուն . մեծ մասը Շուէտի զօրքին գերի ընկան . ու Շուէտին քաջ թագաւորը Կարոլոս փախաւ տաճկի երկիրը :

Պետրոս ցըցուց զինքը այն ատենը՝ որ եղեր է , ոչ թէ մինակ քաջ զինուոր , հապա նաև քաջ զօրապետ , ամէն քաջագործութիւն ընող մասկով զինուորներուն վարձք տուաւ մեծցուց . զինքն ալ արժան սեպելով մեծցընել , ժողվեց զօրավարները՝ իր արդիւնքը հասկցուց անոնց ըսելով որ . Երբոր պատերազմը սաստիկ խառնուած էր , իմ ձեռքովս մէկ Շուէտի զօրավար մը ըսնեցի : Այս ըսելով բացաւ իր կուրծքը ամեն հան ժողվուած զօրավարներուն տոջին ցըցուց իր խոցը՝ որ զնառակէ մը զարնուեր էր՝ ըսելով . Անա վեայ իմ քաշագործութեան այս իմ խոցս է : Այն ատենը արժան զատեց զինքը ըսուելու փոխանորդ մեծ զօրագլխի :

Շուէտներուն գերի լլլանին՝ որոնց համբանքը կը հասնէր 16,287 հոգի , մակովի երկրին շինութիւն եղաւ , վասն զի Պետրոս անոնցմէ շատը ցրուեց այս գիս՝ այն զին՝ բայց մանաւանդ Ախալիր : Ասանց մէջէն մանաւանդ ովֆիցիալները ապրուաստ զտնելու համար՝ ի՞նչ

արուեստ որ գիտէին՝ մէջէրնին խօթեցին այն
բարբարոս երկրին մէջ՝ մանաւանդ Ախղիր, ուր
որ հաց շինել ինչուան շէին գիտեր: Ասանկ ո-
մանք ճարտարպետութիւն մնուցին, տնանք
պատկերհանութիւն, ոմանք լեզուազիտութիւն,
երկրաշափութիւն, և այլն. որ տաենոք առաջ
գալով ինչուան գորապտուններ բացուեցան:
Պետրոս իր սեղանը մէկ տեղ կը նստեցրնէր
Շուէտին զօրապեանները, որ իրեն գերի էին
եղեր. միշտ կը հարցընէր անոնց, ուր է կա-
րողոս իմ եզրայրս: Օր մ'ալ պինտ երեելի Շուէ-
տի զօրապետին՝ որ կ'ըսուէր կուն Ռինքիլտայ,
հարցուց, երբոր ձեր թագաւորը մնակուվին եր-
կիրը մտաւ՝ քանի՞ զօրք ունէր: Պատասխանեց
որ մէկ քանի խազախներէն զատ՝ 20 հազարի
կը հասնէր Շուէտին զօրքը: ինչպէս կրնայ ըլ-
լալ ըստ Պետրոս, խոհեմ թագաւոր մը ինչ-
պէս էր ձեր թագաւորը կարողոս՝ կտոր մը
զօրքով մտնէ լայն ընդարձակ ու անձանաչ եր-
կիր մը՝ ինչպէս է մեր մնակուվին երկիրը: Պա-
տասխանեց Ռինքիլտ, անիկայ միշտ խորհուրդ
չէր հարցըններ մեզի զօրապետներնուս. մենք
զօրապետնիս ալ մեր հաւատարմութիւնը պա-
հելու համար կուրօրէն կը հնազանդ էինք: Այն
տաենը գարձաւ Պետրոս քովի իր մարդիկնե-
րուն ըստւ: Տեսայք մի օրինակը. ասանկ պէտք
է Տառայել քազաշորի մը, իշխանի մը. ասանկ
պէտք է հնազանդիլ իր մեջին:

Այս ըսելով գաւաթը ձեռքը առաւ ըստւ:
Այս զինիս կը խմեմ իմ վարպետներուս ող-
ջուրեանը համար՝ որ ինձի Տեժկուիլ սորմե-
ցուցին: Այն ատենը Ռինքիլտ դարձաւ ըստւ,
մենք ենք արդեօք այս վարպետները: Գուք զօ-

բապետներդ էք ըստւ Պետրոս։ Թէ՞ որ այդ-
ովէս է ըստւ Ռինքիլտ, ապերախտութիւն կ'ը-
նէք թագաւոր, ձեր վարպետները առանկ
գերութեան մէջ պահել։ Հաւեցաւ ասոր խօ-
սուածին Պետրոս, և ուզելով իրը երախտա-
գիտութիւն մը ընել անոնց, ամէն մէկուն մի
մի սուր տուաւ, և միշտ մեծարելով զիրենք
պահեց։

Տեսնելով Պետրոս՝ որ Շուէտի թագաւորը
փախեր է, գնաց անոր երկիրներէն առաւ
ինկրիա, Իխվոնիա, անոնց հետ մէկ տեղ առ-
նելով Ֆինլանտա, ու մէկ մասը Բամերանիայի։

Ասանկ կարողս Շուէտի թագաւորը թէպէտ
քաջ կտրիճ էր, բայց բան մը չի կրցաւ ընել։
Ասոնց երկու թագաւորաց Պետրոսին ու կա-
րողոսին բնութիւնը՝ որ երկուքն ալ մէկ ատենի
մէջ եղան, երկուքն ալ կտրիճ, ասանկ կը բաղ-
դատուին մէկ մէկու հետ։

Կարողս Անյազթելի ըսուեցաւ, Պետրոս ա-
մէնուն բերենով Մեծ ըսուեցաւ։ Կարողս պա-
տերազմեցաւ մինակ փառքի համար, Պետրոս
պատերազմեցաւ իր շահուն համար։ Կարողս
իննը տարի յազթութեան հետ եղաւ, Պետրոս
իննը տարի աշխատանքի հետ եղաւ իր զօրքը
կրթելու համար։ Կարողս իր ազգը զօրք ըրտւ,
Պետրոս իր ազգը մարդ ըրաւ, Կարողս առա-
տաձեռն մեծասրտութեանը համար, Պետրոս
առատաձեռն միշտ մոքի (նիէթի) մը հա-
մար։ Կարողս կրթեալ ու մեծասիրտ, Պետրոս
իր երկրին կոպտութենէ ոչ երբէք զերծեալ,
զարհութելի իրեններուն, զարմանալի դրսին-
ներուն։

**Ասանկ Պետրոս կամաց կամաց եղաւ իր
առենին պինտ երեելի պատերազմող մարդը .
իրեն առջի յաղթուիլները՝ տեղեր կորսնցընել-
ները՝ իրեն ետքի յաղթութիւնները՝ իրեն սխա-
լիլը՝ իրեն յարատեռթիւն սորվեցուցին . և
իրեն զրադեցընելը զի՞նքը՝ մեծ մարդ ըրին ա-
մէն բանի մէջ :**

**Պարզիկ ծովուն մէջ 20 տարի առաջ նաւ
մը շունէր , 20 տարիէն ետև 30 մեծ նաւ
ունեցաւ . 80 չէքտիրի . 100 ուրիշ նաւ . անանկ
տէր եղաւ Պարզիկ ծովուն վրայ , այն նաւերէն
մէկն ալ իր ձեռքովը շիներ էր :**

**Սորվեցաւ միացուց նաւավարութիւնը (կէ-
միճիութիւնը) փիլխառփայական փորձի հետ ու
կայսերավայել մոլիքի հետու Եղաւ պինտ աղէկ նաւ
առաջնորդ հիւսիսի դին . ոտք ոտք վեր ելլելով
ու քաջութիւններ ընելով՝ նաւապետութեան
պաշտօնի վրայ ելլել ուզեց . ինչպէս որ ցամաքի
վրայ զօրապետ եղեր էր : Շուէտին Ախալին
գերի ընկած էր Պետրոսին , օր մը երբոր Պե-
տրոս ուրիշներուն առջին կը գովէր այս Ախա-
լին , թէ ինչպէս հաւատարմութեամբ ծառայեց
իր թագաւորին , այնշափ համարում ունէին
շուէտները Պետրոսին վրայ՝ որ գարձաւ Շուէտի
Ախալին այս բաւու Պետրոսի . իմ գերութեան
մէջ , ինչի մեծ մխիբարութիւն այս կը սեպեմ
բակառոր , որ մեծին Պետրոսի զերի եմ եղեր :**

**Բայց այս մարդուս յաջողութիւնը , թէ որ
տեղ տեղ իր քաջութեամբը իր խելքովը եղեր
էր՝ տեղ տեղ ալ իր բազդովը եղաւ : Ասանկ**

բաղդով եզաւ մէկն ալ որ տաճկի տէրութենէն
խալքանցաւ . վասն զի տաճկին գօրքը (որ Շահէտի
թագաւորին զրգուելովը ծեծ բացեր էին Մա-
կամին վրայ), անանկ վաթթթեցին Պետրոսին
բանակը (ուստան) Բլուզ զետին քով 1744ին,
որ կերակուր չի գտնելէն՝ ծառերուն տերեննե-
րը կուտէին . բորբ բանակը ու ինքը Պետրոս
ալ զերի պիտի իշնար տաճկին , այն ատենը թա-
զահին խելքովը ու զուրցելովը հաշտութիւն
ըրու վէզիրին հետ , անանկ խալքանցաւ :

Երրոր պատերազմէն խաղաղեցաւ Պետրոս,
նոր ճամբարդութիւն մ'ալ ընելու պատրաս-
տուեցաւ իր ազգին անունը հանելու համար ,
ու ինչ կենցազօգուտ զործ որ կայ՝ զրսէն իր
հայրենիքը բերելու համար : 1715ին քիչ մը ա-
տեն կեցաւ Քօրէնհակ Տանիմարքայի մայրա-
քաղաքը , հոն պարաեցաւ տեսաւ դպրատունե-
րը , ճեմարաները , ու ծավելերեայ տեղերը ,
Անկէ գնաց Համազուրկ , Հաննասմէր , ու Ֆիլէ-
մէնկի երկիրը՝ Ամազրամ , ուր երկու ամիս
կեցաւ ձմեռուն մէջ . տեսնելով վինտուելով ի-
րենց նաւարկութիւնը , վաճառականութիւնը ,
ու ձեռագործները , որ խնանայ , ու ինչ որ պէտք
է իր հայրենիքը խօժէ :

Ասանկ ճամբար ընելով 1747ին մայիսի 7ին
մոտ վարիզ քաղաքը . Պետրոս շատ տեղ պա-
տիւ ու մհծարանը տեսներ էր , բայց Փարիզ
պատիւնին զատ՝ շատ բարեկարգութիւն տեսնե-
լով խիստ հանեցաւ . Այն ատենը թագաւորը
պղտիկ ըլլալով՝ Ֆռանսային կառավարը Օռ-
էանսին զորքն էր եղեր , որ շատ պատուավ

ահզեր պատրաստեց Պետրոսին համար, իրեն
ալ զնոց հետը մեկ ժամու չափ տեսնուեցաւ.
որոնց իրարու հետ տեսնուիլը՝ ունանք կը նմանցը-
նեն երկու հին երեկի գորազիտներու Աննի-
պային ու Շիոլիսնի, երկուքն ալ մեկմեկու վրայ
զարմանալով։ Երկու օրէն եռեւ ինքը ֆրան-
սացին թագաւորը եկաւ Պետրոսին հետ տես-
նուելու։

Ասկէց եռքը սկսաւ Պետրոս պարախիլ տես-
նելու Փարիզին ազտուոր պալատները (ուրայնե-
րը), Հրապարակները, եկեղեցիները, կամուրջ-
ները, (քեօփրիւները), պարտէզները, ջրէ շի-
նուած կերպ կերպ ճարտար (մարիֆէթի) շատ-
րուանները, խաղերը, կերպ կերպ բնապա-
տում և զրամանապատում հանդիսարանները,
ուր ժողվուած կոյին հին թագաւորներուն բո-
տակները, ու ծովի մեջ զանուած կերպ կերպ
կենդանիները, հին զբքեր, զրամաններ, զրո-
բառաններ, ու համալսարաններ, և այլն։

Երբոր կ'երթար ձեռագործները տեսնե-
լու, ինչ որ կը հաւներ վազուան օրը շուտ մը
իր քավը ընծաց կու զար այն ձեռագործէն
յառակ շինուած։ Երբօր զնաց Լուվր ըստած
տեղը՝ (ուր որ թագաւորական ամեն արտես-
տաւորները ժողվուած են), որ տեսնէ թագա-
ւորական առակներ ու միտոլիներ տպախիլը, տ-
մին կերպ իր առջին տպեցին, ու իրեն ցըցո-
ցին։ Եռքը միտալ մ'ալ տպեցին ոսկիէ այն
կերպ շարժելով՝ որ իր սորին վրայ կ'իշնար,
ու եռեւ եռեւ կը զիզուէր։ Պետրոս չի զիմն-
ալով իր ձեռքովը առաւ տեսաւ որ՝ մեկդին

իր պատկերն է, ու իր անունը վրան գրած ասանկ. Պետրոս Ալեքսիովիչ, Յար մեծ, Ռուսիոյ կայսր, Մեկ ալ զին Համբաւեին պատկերը տպուած, ուսքը աշխարհի վրայ դրած ունենալով, անոր բոլորտիքը Վերդիլիսոս բանաստեղծին այս խօսքը գրուած. Քայլելով ուժ կ'առնէ. Որ էր գովասանիք Պետրոսի ճամբորդութեանը, որ իրաւ աշխարհ կը քայէր մինակ այս մարիս համար որ՝ իր խելքը ու իր հայրենիքը ուժովցընէ:

Պղտիկ գեղ մը կար 44 միլ Փարիզէն հեռու, հոն գնաց առջի օրերը հաց աւաելու Անդէն ըստած կամսին քով, հացը լինիալէն ետև առջի բանն որ տեսաւ՝ եղաւ իր կենդանագիր պատկերը քիչ մը առաջ քաշուած, նման այն հաղուստով՝ ինչով որ կը պարտէր:

Երբոր գնաց Սոռազն ըստած տատուածաւ բաններուն եկեղեցին, տեսաւ պատին վրայ Ահշլի ըստած քարտինալին զերեզմանը իր արձունով, որ շատ ազգատէր մարդ ըլլալով ու փոխարքայութիւն ընելով, շատ կենցազօտուտ գործերով զարդարեց Ֆրանսան, սիրու չի դիմանալով ցամէկեց Պետրոս ասոր զերեզմանին վրայ, զրկեց իրեն քարե շինած արձանը ըսելով. Այս, մեծ փոխարքայ, ուր ես, ինչու իմ տեսն չի հնար, ես քեզի կու տայի ինչուան իմ քազաւորութեան կէսը, որ ինձի մարդ կառավարել սորմեցընէիր:

Երբոր Փարիզէն ելլելու եղաւ Պետրոս, ամէնուն չնորհակալ ըլլալով շատ ուկիէ միտալներ բաժնեց թագաւորական մարդիկներուն,

ուր տպած կային իր պատկերը, ու իր երեկի
դորձերը։ Ասանկ տասնըվեց ամսէն ետև գար-
ձաւ Բէղրապուրի քաղաքը, ետքը 1718ին գնաց
Մովքա քաղաք, ուսկից ութը տարի կար որ
հեռացեր էր։

Բայց այս մարդս՝ որ բոլոր իր ազգը մարդ
կրցաւ ընել, շատ դժբաղզ գտնուեցաւ՝ որ իր
զաւակը Ալեքսիս ըստած՝ որ իրեն յաջորդ
պիտի ըլլար, չի կրցաւ մարդ ընել, միշտ իր
կոստութեան մէջ մնաց, չէր հաներ իր հօրը
ըրածին՝ թէ այս ի՞նչ նորութիւն է, Եսքը ի-
մանալով ալ որ՝ իր հայրը պիտի զրկէ զինքը
ժառանգութենէ, մտածեց գլուխ քաշել տպըս-
տամբիլ իր հօրմէն, ու մեռցընել զանիկայ, Ա-
նոր համար երրոր Պիտրոս երկրորդ անգամ
ճամբորդութիւնը կ'ընէր՝ որ հիմա պատմեցինք,
Ալեքսիս փախաւ զնաց վեննա, եսքը ինսրուր,
անկէց ետքը Նաբողի, Բայց հայրը դատնալէն
ետև կանչեց, տղան եկաւ հօրը ոտքը ընկաւ
թողութիւն ուզելով, բայց Պիտրոս պատժեց
զրկելով զինքը ժառանգութենէ ու յաջորդու-
թենէ. զատաւորներուն յանձնեց որ՝ ասոր
քննութիւնը ընեն, զատաւորները որ 124 հօգի
էին, քննելէն ետև վճռեցին որ մահապարտ է,
երրոր իմացաւ Ալեքսիս այս վճիռը՝ մեռաւ
կամ իջուածով, կամ ոմանց համեմատ զեղով.
իր կողմնակից եղողներն ալ ամէնը պատժուե-
ցան։

Երբոր կարողս Շուէտի թագաւորը յան-
կարծ մեռաւ ծեծի մէջ թնդանօթի մը զնտակով,
ոյն առենք Պետրոսին հետ եղող գաշնակից թա-
գաւորները թողուցին զի՞րը: Բայց Պետրոսին
սիրով անանկ էր, որ սիրով կոտրելուն տեղը՝
աւելի սրտահցաւ, շատ զօրբով մոռաւ Շուէտի
երկրին մէջ, և շատ վասա տուաւ անոնց. ոթը
քաղաքնին կործանեց, երաւնէն աւելի բերդեր,
հաղարի չափ գեղիր, քառասուն ջաղացք, յի-
սուն մահսէն, տասնըշորս երկրթի հանկ (մա-
տէն), երկու պղնձի հանք, ասոնք ամէնը տրեց
աւրլշտրկեց, թող այնչափ ցորեն ու անասուն:

Այս վասները տեսնելով Շուէտի թագու-
չին Ուլրիքա ըստած, որ իր եզրորը Քառլոին
հուեն նոտաւ, հաշտութիւն մը ըրտւ Մոսկո-
վին հետ մշտնջենաւոր երկու ազգին մէջ: Այս
առենք եղաւ որ՝ բորոր Մոսկով ազգը զարմա-
նալով ու զովելով Պետրոսին խելքը ու քաջա-
զործութիւնը, այս անունու տուին իրեն. Պետ-
րոս մեծ. Հայր հայրենեաց. և Կայոր համօ-
րէն թուսիոյ:

Ա ոկեց եռքը իրեն յաջորդ զնելով Կա-
տարինէն՝ որ քիչ մը առաջ թագուհի պսակել
տուեր էր, 1725ին յունուարի 28ին մեռաւ 54
տարուան մեծն Պետրոս. իրաւ մեծ մարզիկ-
ներէն մէկը՝ որ առեն երեցեր են Եւրոպայի մէջ.
որոն վրայ զովասանք զուրցեց Ֆօնդէնէլ Փա-
րիզ եղած գիտութեան ճեմարանի մէջ իրենց
սովորութեանը համաձայն, վասն զի Պետրոս
ալ պատուանուն անդամ՝ էր նոյն ճեմարանին:

Այս մարդուս շատ կատարելութեանց մէկն
ալ այս էր որ, ամենեին պարագ չէր կրնար
կենալ. միշտ թշնամի էր դատարկութեան. և
բոլոր իր կեանքը կրնայ ըստիլ հանապազոր-
դական ճամբորդութիւն. Եւրոպային մէկ ծայ-
րէն ինչուան Ասխային մէջ տեղերը՝ առանց բազ-
մութեան քիչ մարդով կ'երթար կու գար:

Իր այնշափ ընդարձակ երկրին մէկ ծայրէն
մէկ ալ ծայրը անանկ հեշտ (խօսայ) մը կ'երթար,
ինչպէս որ մէկը իր տնէն գեղի առնը կ'երթայ:
Բէդրպուրկէն ինչուան Մոսքվա, որ 600 միլ
ճամբայ է, և հասարակօրէն իրեք շարաթ կը
քշէ երթալը, Պետրոս շատ հեղ Կ օրուան մէջ
կ'ընէր :

Ա էկ մեծասրութիւն, մէկ երկայնմատու-
թիւն մը ունէր, որ անով ամէն բան առաջ կը
տանէր, ամէն ճախորդութիւններու վրայ կ'ել-
լէր: Շատ հեղ ապատամբութիւն ելաւ իր երկ-
րին մէջ որ ամէնը չի պատմեցինք վերը, շատ
հեղ կը ծիծաղէին ծաղը կ'ընէին իր ըրած բա-
ներու վրայ թէ այս ի՞նչ նորութիւն է, այս ի՞նչ
բարեկարգութիւն է. առանկ կենալը մեղի ա-
զէկ է կ'ըսէին. չենք ուզեր մեր պապերնէս
աւելի ազէկ ըլլալ:

Ասավ կ'ուզէին ոչնչացուցանել Պետրոսին ջան-
քը, որուն ամէն ըրածները անոր համար էր որ՝
իր ազգը մարդ ընէ, բարբարոսութենէ կոպտու-
թենէ հանէ, քաղաքականութիւն սորվեցընէ: Օ-
սաղը կ'ընէին ինչուան այն բանին վրայ՝ որ ա-
պրապերէր էր մեծերուն զաւակները քաղցընելու,
Ֆրէնեկիստան իրկելու՝ որ խելք սորվին. և ծաղը

ընելով այն օրինակ կը բերէին որ, մեծի մը
տղայ Մոսկովստանէն գնաց Փարփղ, երկու
տարի կեցաւ, դառնալէն ետև ուրիշ բան չէր
գիտեր որ՝ Փարփղի մէջ նստած իր տունը,
մէջմն ալ հոն եղած ծառային անունը։ Ասանկ ու
ասոր նման խօսքեր ժողովուրդին մէջ կը ձգէին,
որոնք կը լսէր Պետրոս, կ'իմանար իրենց միտ-
քը, իրենց գործողութիւննին, որով երբեմն
երբեմն ապատամբութիւն հանել կու տային։

Այնչափ կ'ըլլար որ՝ ինքն ալ Պետրոս կ'ըսէր.
իմ երկիրս մակաղ (մանսաւ) մ'է անբան անտ-
սուներու, ես կ'ուզեմ մարդու կերպարանք խօֆել
զիրենք, բայց կը յուսահատիմ չեմ կրնար
կ'ըսեմ ասոնց կամապաշտութեանը յամառու-
թեանը (ինատներուն) յաղթելու . և անոնց
որուն սովոր թիւնը վերցընելու։

Բայց ասանկ ալ ըսելով չէր յոդներ, նորէն
կ'աշխատէր զանոնք մարդ ընելու, վասն զի իր
սէրը իր հայրենեացը իր ազգին վրայ կրակի
պէս իր սրտին մէջը կը վասէր, միշտ բերանը
կ'առնէր քարտինալ Մազարինին ըստած խօսքը,
(որ ասենօք հայրենասէր փոխարքայ մը եղաւ
ֆրանսայի մէջ)։ Թողունիք որ խօսին, մերիք
և որ մեզի բողոքն որ ընկնիք։

Ունէր սիրու մը տմուր, տմէն բանի մէջ
կ'ուզէր վրայ ելլել։ Պդտիկուց անանկ վախ մը
ունէր ծովէն, որ պդտիկ գետի մ'ալ վրայէն
անցնելու ըլլար, պազ քրտինք մը վրան կո-
գար վախէն, ետքը իջուած դոզալով (հէվալէ),
ով կ'ըսէր որ ասանկ աղան նաւազեաւ պիտի
ըլլայ ծովի վրայ . բայց երբոր տամնըչորս տա-

բուան եղաւ՝ սորվեցընելու համար զինքը ջուր ձգել սկսաւ, այնչափ լողաց որ՝ ետքը վախը թողուց, ոչը ձգեց ծովը մանելու:

Միաք մը ունէր սուր, իր այնչափ գրոի գործերը ընելէն ետև՝ այնչափ ալ տեղեկութիւն ունէր որ՝ բոլոր Առուկովստան մէկը շի կար իրեն չափ սորված, թէպէտ ինքը և ոչ քերականութիւն էր սորված. աղեկ կը խօսէր զանազան լեզու, շատ նիւթոց (մաստէնէրու) վրայ գիտութեամբ կը խօսէր. Աւսումնականութեան այսինքն մասթէմասթիքայի մէջ կընար ուրիշներուն համար տուող ըլլալ, մանաւանդ աշխարհագրութեան մէջ, խոկ նաւարկութեան մէջ շատ վարպետները գերազանցեց. Սորված էր նաև վիրաբուժութիւն, տեղ տեղ կը բանեցընէր:

Ունէր ողի մը կենդանի, թափանցող, մեծագործ, անոր համար կ'ուզէր անանկ բաներ ընել որ, հասարակ զործերէն վեր ըլլայ, և իրը թէ ոչնչէն առաջ բերելով նոր ստեղծէ:

Այս կատարելութեանց մէջ շատ պակաւթիւն ալ ունէր, որ ինքն ալ ճանչնալով կ'ըսէր. Ես իմ ազգս կարգաւորեցի, բայց ես զիս չի կրցայ կարգի մէջ դնել:

Բայց մենք հոս չենք ուզեր այս թագաւորիս կատարեալ վորքը պատմել, ինչպէս որ իր պատերազմերն ալ, իր ճամբորդութիւններն ալ կեղվայ անցնելով մը պատմեցինք, և ոչ կարգաւ տեղնիաեղը. վասն զի մեր միաքը հոս այնչափ է որ՝ իր ազգասիրութիւնը իմացընենք կարգացողին:

Անոր համար հիմա իրեն երեելի կենցաղո-

գուտ զործերը մէկիկ մէկիկ յիշենք, որչափ
որ իր հայրենիքը իր ազգը դարդարեց:

Առաջ յիշելու է իր շինած քաղաքը: Ի-
մացաւ Փետրոս որ տէրութիւն մը ինչուան ծովի
քով տեղ չունենայ՝ այն տէրութիւնը չի կրնար
ծաղկիլ. տեսաւ ալ որ իր ազգը Պալգիկ ծովին
վրայ ունէր տեղ, բայց երեսէ ձգած անշէն:
Ուզեց քաղաք մը շինել այն կողմերը կղզիի մը
վրայ, որ անտապատ էր, Ֆինլանտիա ու ինկիրխա
զաւասին մէջ, Նիէվա գետին բերանիը՝ որ ճիւղ
ճիւղ կը բաժնուէր, (անս աշխարհագրութեան
մէջ): Մինով այս կղզին ձմեռը լիճ մը կ'ըլլար
սառուցի (պուզերու), մարդ չէր կրնար հոն եր-
թալու որ, քովի անտառները ու խորունկ լի-
ճերը (կէօլերը) անցներով, մարդու տեղ գայլ ու
արջ (խուրու ու այի) կը բնակէր. իսկ ամառը
բոլոր ցեխ (չամնուր) կ'ըլլար:

Փետրոս անտառները կտրել տռաւու, լիճերը
չորցընել տռաւու հեռու տեղաց հոգ բերել տա-
լով. ցիցեր անկել տռաւու գետինը, անօր վրայ
քաղքին հիմը (թէմէլլը) ձգել տռաւու. ինքը տա-
լով կաղպարը (ռէսիխը) քաղքին, բերգին, ձաւ-
րաներուն, կամուրջներուն, և այլն: Զի նայեցաւ
ոչ իր զործավարներուն տգիտութիւնը, ոչ
գետնին անպազանթիւնը, ոչ ջուրերուն կոխելնե-
րը, և ոչ մահը՝ որ հոն բանովներէն հոն նատազ-
ներէն իրը երկուհարիւր հաղար մարդ օգուն
գէշութենէն մեռաւ, ու իրենց գիտելները (լէշէ-
րը) իրը թէ քաղքին հիմն (թէմէլլը) եղան:

Ետեի եկողները միշտ պիտի զարմանան որ՝
ինչպէս չինուեր է այս քաղաքս այնչափ ձախոր-

դոթեանց վրայ ելլելով, ուր բնական գիրքը դէմ, ազգին յօժարութիւնը դէմ, ձախորդութիւն պատերազմաց դէմ։ Ասանկ ամէն բան դէմ ըլլալով՝ ի՞նչ երկայնմառթիւն ունեցաւ զետրոս՝ որ ասանկ մեծ ու ազուոր քաղաք մը շինեց, որուն բերդը Եւրոպային մէջի ազէկ բերդերէն մէկն է. թագաւորավայել, արքայանիստ, ու կեդրոն ամէն առուտուրի։

Բայց այս աշխարհիս մէջ ամէն ազէկ կենցազօգուտ գործեր ձախորդութեանց մէջ եղեր է։ 1703ին երեքհարիւր հազար մարդով լեցուած էր. ինչուան Աժմաէրխանէն՝ ինչուան Զինու մօտիկ տեղերէն մարդ բերաւ բնակեցուց այս քաղքիս մէջ։ Օտարականները հսու բերել տալու համար՝ եկոզին բարերարութիւն կ'ընէր, ոմանց գետին կը պարզեէր, ոմանց տուն կը պարզեէր, շատ ընծայ կու տար անոնց որ արուեստ մը աղէկութիւն մը կը խօթէին։ Որչափ որ առուտուրի բան կար իր երկրին մէջ, մեծ մասը այս քաղաքը բերել տուաւ միշտ ըսելով որ. Կ'ուզգեմ այս քաղաքս ուրիշ Լուսաւ մը՝ ուրիշ Ամսդրտամ մը դարձընել։

Ասանկ անանկ անապատ անզը՝ շէն քաղաք մը գարձուց Եւրոպայի մէջ. իր անուան յիշատակն ալ թօղուէ ուզելով՝ Ասնքդ Բէդրպուրկ կոչել տուաւ, որ է ոուրը Պետրոսի քաղաք. ինչպէս որ երեւլի թագաւորներ իրենց անուով քաղաք շինեցին, ու կոչեցին. մեծն Ազերանդը՝ Ազերանդրիս. Կեսար՝ Կեսարիս. Ազրիանոս՝ Ազրիանուազոլիս. Կոստանդիանոս՝ Կոստանդնուազոլիս, և այլն։

Երկրորդ՝ յիշենք Պետրոսին առաջ բերած զօրքը, վասն զի հարիւր հազար հետևակ (ետեան) զօրք սուրբի վրայ հանեց անանկ կրթուած, անանկ պատերազմազ, ինչպէս որ կը գտնուէր Եւրոպիոյ ոլինտ կրթուած ազգերու մէջ, որոնց շատ սպաներն ալ բան մնակով ազգէն էին:

Երրորդ՝ որչափ բերդ կամ բերդի պէս շինուելու յարմար տեղեր ունէր իր սահմանին մէջ, ամէնն ալ շինեց ամրցուց նոր Եւրոպացւոց արուեստին պէս:

Չորրորդ՝ ծովի վրայի զօրութիւնը հասուց, ինչուան 40 նու երկվեզկեայ (խափախլը) սուրբի վրայ պահերով, ու 400 բեռնածիզ (չէքտիրի):

Հինգերորդ՝ ծովարուեստի ու նաւարկութեան ճեմուրան մը սահմանեց, ուր ամէն ազնուականաց տուն պարտաւորուած են իրենց մէկ զաւակը հոն խրկելու:

Վեցերորդ՝ երրոր կասպից ծովին արեմք-ահան ծովեզերքը ձեռքը անցաւ յամին 1722 ու 1723, այս ծովուն աշխարհացոյցը քաշել տուաւ: Անանկ ամէն աշխարհագիրները հասկրցան այս ծովուն ձեր, վասն զի Պետրոսէն առաջ բոլորովին ուրիշ ձեռք կը կարծէին: Այն աշխարհացոյցին մէկ օրինակը Պետրոս Փարիզ եղած զիսութեան ճեմուրանին խրկեց, որուն պատուանուն անդամն էր Պետրոս:

Եօթներորդ՝ ամէն մեծ քաղքերը՝ գտառութեան զրաւ բարեկարգութեան համար, որ մէջիները ազար աշխարհով կարենան նստելու, վասն զի առաջ զիշերները անանկ վախ կար այն

քաղքըներուն մէջ՝ ինչպէս որ անտառներու մէջ :

Ութերորդ՝ կրակ մարելու համար յատուկ մարդիկ դրաւ, որովհետեւ շատ կրակ կ'ըլլայ Մոսկովին երկիրը, ու օրինակ տալու համար՝ ինքը Պետրոս առջինը կ'ըլլար բռնկած տանը վրայ ելլել, կացին (պալդա) ձեռքը բըռնած ունենալով:

Իններորդ՝ եկեղեցական բարեկարգութիւններ սահմաննեց, վասն զի առաջ հազիս անունով քրիստոնեայ կ'ըսուեին, պատրիարգութիւնը վերցուց, սինոգոս դրաւ, ու օգտակար խելացի կանոններ :

Տասներորդ՝ Ախարիոյ ծայրը ժողովուրդ կար, որ խիստ բարբարոս էին, ինչուան հաց չինել չէին զիտեր ինչպէս որ վերը յիշեցինք, առակ ալ չէին տեսած, մինակ ձկնորսութիւն զիտէին, ու կենդաննեաց մորթը կը հազնէին : Ասոնք մարդ ընելու աշխատեցաւ. պինտ առաջ քրիստոնէական հաւատք սորվեցընելու մարդիկ խրկեց. որ հինգ աարուան մէջ անոնցմէ հարիւր հազարէն աւելի քրիստոնեայ եղան, վասն զի առաջ փայտէ շինած կոռքեր կը պաշտէին :

Մետասաներորդ օրէնք դրաւ յաջորդութեան վրայ, վասն զի առաջ առջիննեկները կը նստէին թագաւոր, բայց որպէս զի ով որ յարմար է այն ըլլայ թագաւոր, հրամեց որ թագաւորը իր ողջութեանը ատեն ով որ ուզէ այն ընտրէ իրեն յաջորդ, և թէ որ այն ընտրածն ալ անարժան ըլլայ, կարենայ ձդել :

Երկուսասաներորդ՝ նոր վարպետ ճարտարապետութիւն խօթեց իր հացը ենեացը մէջ . վասն զի Մոսկովյներուն առջի հին շէնքերը խիստ կոսկիտ էին, ու իրը թէ ճարտարապետական ձե մը չունէին ամենիին : Միանկ կանոնաւոր ձևերով տներ, պարագներ (սէրայներ), հասարակաց շէնքեր, և մանաւանդ մեծագործ զինուրան մը ու նաւարան շինել տուաւ :

Երեքտասասաներորդ՝ դպրոցներ բացաւ Մոսկվա . բէկրոպուրկ, ու Քիով ըստած քաղաքը, լեզուազ խոռոշեան, բանասիրութեան, և և ուսումնականութեան համար . խկ գեղերու մէջ պատիկ դպրատուններ բացաւ, որ գեղացւոց տղաքը հոն կարգալ ու գրել սորվին :

Չորեքտասասաներորդ՝ դպրոց մը բացաւ յատուկ բժշկութեան համար, ու գեղարան մը Մոսկվա քաղքին մէջ . ուսկից գեղեր կը բաժնուի ամեն մեծ քաղքիներու ու զինուորներու . վասն զի ինչուան այն ատեներ բոլոր Մոսկվատան գեղարան մը չի կար, սորված բժիշկ մը չի կար որ՝ մինակ թագաւորին համար :

Հնգետասասաներորդ՝ սահմանեց որ հրապարակաւ համար տրուի սորվեցուի անդամակննութիւնն, որուն միայն անունը գիտէին առաջ : Անոր համար ծախու առաւ անուանի թուիք ըստած վարպետ մարդուն հանդիսարաներ, ուր աշխավ կը տեսնեն աշկերաները՝ ինչ որ պէտք է անդամակննութիւն սորվելու :

Վեցտասասաներորդ՝ գիտանոց մը շինել տուաւ, ուր աստղաբաշխները աստղերուն շարժմանքները կը նային . հոն ժաղվուած է նաև ինչ որ պէտք է բնական պատմութիւն սորվելու :

Եօթնետասներորդ՝ պարտէղ մը տնկել տուան
կերպ կերպ ծառերու, պիտուական տնկարա-
նութիւն սորվելու համար:

Աւթետասներորդ՝ նոր տպարաններ բացաւ,
որոնց հին գիրերը փոխուեցան կազիս ու փա-
կագրավ ըլլալուն համար:

Իննետասներորդ՝ թարգմաններ (թէրճի-
մաններ) գրաւ Եւրոպայի ամէն տէրութեանց
լեզուններու համար, մանաւանդ լատին լեզուին
հոռմի, տաճկի, զալմութններու, մողոններու, ու
չինումոշինի:

Քսաններորդ՝ գրքատուն մը թագաւորական
իրեք մեծ գրքատուններէ շինուած, որ ծախու-
առաւ ինկիլդեռուտ, Հոլոդէյն, ու Եեմցէստան:

Տեսար հիմա ազգամիրութեան գործերը-
պիս գործերէս կ'իմացուի որ՝ Պետրոսին պէս
ոգելիր, աշխատաւոր, չիյոգնող, գործադիր, ու
ամէնէն տւելի հայրենասէր մարդ քիչ ելեր է
աշխարհիս վրայ: Այս մարդս ցըցուց ամէնուն
որ, ի՞նչ կընայ ընել մինակ հոգի մը, երբոր
իր սրտին մէջը ճշմարիտ ազգասիրութիւն ու-
նենայ: Ցըցուց որ՝ քիչ ատենի մէջ շատ բա-
րեկարգութիւն կընայ ըլլալ ոչ թէ մինակ մէկ
քանի հոգիի վրայ, հապա նաև բոլոր ազգի
վրայ, երբոր մեծը դատաւորի պէս չի շարժի՝
հօր պէս շարժի, երբոր ժողովուրդն ալ մեծին
հետապնդ ըլլայ:



Օ Ռ Ե Ա Շ Ա Շ

Ազգասիրութեան ի քաղաքական պատմութեան
ազգիս հայոց :

ա. վաղարշակ քազաշոր հայոց :

Գանք հիմո մեր ազգին մէջէն ալ բերենք
ազգասիրի օրինակ : Շատ երեելի թագաւորներ
ունեցեր ենք, բայց ինչպէս որ ամէն ազգ մէյ մէկ
թագաւոր ունեցեր են ուրիշ թագաւորներէն ե-
րեելի, ասանկ ալ մեր ազգին թագաւորներուն
մէջ ամէնէն երեելի ինձի կ'երեի առաջին վա-
ղարշակ : Վասն զի ուրիշ թագաւորները մէյ մէկ
բանի մէջ երեելի եղեր են, իսկ վաղարշակ ամէն
բանի մէջ ինչ որ պէտք է թագաւորի մը :

Եւ ամէնէն աւելի որովհեան շատ շինու-
թիններ ըրաւ, և լման ազգասիրութիւն ցը-
ցուց՝ որ մեր բանին պէտք է, անոր համար հոս
իրեն ըրած կենցազօղուա զործերը դնենք, չէ
թէ կատարեալ վարքը՝ որ է զործ պատմու-
գրի մը :

Թագաւորի մը գլխաւոր այս իրեք բանը
պէտք է ընել իր հայրեննեացը՝ իր ժողովրդեանը
վրայ : Մէյմը աղեկ բարեկարգութիւն տալ իր
ժողովրդեան : Երկրորդ՝ քաջ ըլլալ, աղեկ զի-
նուորութիւն շակել, որ թշնամիներէն խաղաղ

ողահէ՝ իր ժողովուրդը իր երկիրը՝ Եւ երրորդ՝
դպրութիւն ու մարդ ընելու ուստիմներ խօթել,
կամ՝ թէ եզած դպրութիւնը ու ուսմունքը ա-
ռաջ տանիլ:

Շատ թագաւոր ունեցեր ենք քաջ կարիճ թէ
Հայկազունեաց՝ թէ Արշակունեաց, թէ Բագրա-
տունեաց, և թէ Առարինեանց ցեղին մէջ, որ
աւելորդ է հոս յիշել, ոզողը պատմագրութեան
մէջ կրնայ կարդալ: Բայց քիչ ունեցեր ենք բա-
րեկարգութիւն մոցնող, քիչ ունեցեր ենք գը-
պրութիւն ու ուսում՝ ծաղկեցընող: Իսկ թա-
գաւոր մը՝ որ այս իրեքն ալ մէկէն ունենայ,
իրեք բանի վրայ ալ աշխատի՛ չենք ունեցեր
բայց եթէ այս մեծն վազարշակ:

Ասոր ատենը Պարսկաստան ծաղկեալ էր
ուսումով ու բարեկարգութեամբ, և որովհետեւ
վազարշակայ ցեղը Պարսից, Պարթեաց երկրին
մէջ առաջ եկաւ, յայտնի է որ Պարսից իմաս-
տոններուն տակը կը թութիւն ունեցեր էր վա-
զարշակ: Այն իմաստուններուն սկզբունքով վա-
րուելով՝ այս իրեք բանը որ վերը յիշեցինք,
առաջ տարաւ մեր երկրին մէջ, և անկարգու-
թեան բան մը շըրաւ որ՝ իրեն արատ դնենք,
և նոեւ քամն և երկու տարի թագաւորելէն ետեւ
իր օրհասաւը (էճելովը) մեռաւ: Այս կը ցուցը-
նէ որ՝ ժողովուրդն ալ, զինուորներն ալ իրմէ
շատ զոհ էին:

Ասրենացին Ա. 8. այս աննունները կու տայ
վազարշակայ, Անձնագեղ, Քաջազեղն, Արի,
Կորովարան, Հանձարեղ, և Բ. 3. կը կոչէ Քաջ.
Խոհեմ:

Անձնագեղ ըսելով կ'ուզէ իմացընել, որ դրսի
կերպարանքով ալ արգելի ու գեղեցիկ մարդ
էր վաղարշակ, Վաջաղեղն ու Արի ըսելով,
կ'ուզէ հասկցընել որ՝ պատերազմի մէջ կտրիծ
էր ու աղեկ նետ (օխ) նետող, որ այն ատենը
հրացանի աեղ կը բանեցնէին: Կորովարան ը-
սելով կ'ուզէ իմացընել որ ճարտասան էր, ու
խօսքը քալցընող, բան մը թէ որ հրամէր՝ պէտք
էր որ տուած տանէր: Բայց մեզի հոռ ետքի
երկու տրուած անունը պէտք է, որ է Հանճա-
րեղ ու Խոհեմ: Իր խելքը ու խելացի դորձերը
պէտք են որ միտուենք, իմանանք, ու կարդա-
ցողին առջին դնենք օրինակի համար:

Ի՞նչ խելացի սկզբամբ վարուիլ էր որ՝ ի-
րեն եղբայրը Արշակ ըսուած՝ որ թագաւոր էր
Պարսից ու Պարթևաց, Վաղարշակայ տալէն
հոն Հայաստանը և ուրիշ երկիրներ, ըստ իրեն
որ՝ ասնցմէ զատ ուրիշ ի՞նչ երկիրներ կընաս
թշնամիներէն առնել՝ ո՛ռ, ամէնը քեզի ըլլայ:
և եւ այլ (երկիր) որչափ միաք քո և քաջութիւն
և հասանեն. զի սահմանը քաջաց տոէ զէնն իւ-
սոր. Ա. 7:

Վաղարշակ տանեկ ազտոտ հրաման ալ ունե-
նալէն հոն, այն ատենն ալ ուրիշ երկիրներ
առնելու կամք չունեցաւ որ՝ իրեն առջի տրուած
երկիրները միայն թշնամիներէն պահէ ու շէն-
ցընէ: Մեր առջի Արտաշէս շատ երկիրներ առ-
նելու սեր ձգեց, բայց տարաժամ (էճելսիզ)
մեռաւ: Մեր Արամ ինչուան մօտիկ Հինտիս-
տանի զնաց, որ չի կըցաւ իր տակը պահել բայց
միայն մեծ և փաքը հայքը: Վաղարշակ տանէկ
զիսլուածներ կը մտածէր, մտմտալով՝ երկիրս չիմ

ուզեր կ'ըսէր մեծ ցընել, հասպա կ'ուզեմ շէնցը-
նել, ի՞նչ խոհեմութիւն, այս խելքը հիմակուան
պիհտ խելացի աշխարհ հասկըցող փիլիսոփա-
ներուն սկիզբն է : Անոր համար Խորենացին
Բ. Յ. կը կոչէ զվադարշակ, « Այլ քաջ ե՝ խո-
« հեմ, (որ) ընդարձակ տիրեաց ի վրայ Սահ-
« մանաց իւրոց » : Թէ քաջ կորիճ էք կ'ըսէ,
թէ խոհեմ, իր խոհեմ ըլլալովը մինակ իր
սահմանին իր երկրին վրայ իշխեց, ոչ թէ օ-
տարներուն սահմանին վրայ, Անոր համար ի՞նչ
պատերազմ՝ որ ըրտ, ասոր համար ըրտ որ՝
սանձահարէ զապէ իր թշնամիները՝ որ մակե-
դովեացիներն էին, ապա թէ ոչ իր միոքը իր
սէրը (հավեսը) այս էր որ՝ բարեգործութիւն
ընէ ժողովրդեան, ինչպէս որ կը վայլէ թագա-
ւորի, բարեկարգութիւն մացընէ ազգին մէջը,
ինչպէս որ պէտք է մեծի մը : Անոր համար
Խորենացին այն զլիսին մէջը կը դրէ : Ա Ցետ
« սանձահարելոյն զմակեղովեացիսն և գագարե-
« լոյն պատերազմացն՝ սկիզբն առնէ բարեգոր-
« ծութեանցն պարթին քաջ (վաղարշակ) » :

**Առավարող մարդու՝ մեծ մարդու հարկա-
կաւոր բարեգործութիւններէն մէկը այս է որ՝
երախտագէտ ըլլայ այսինքն ուրիշն ըրած բա-
րիքը ճանչնայ, վասն զի ասով ամէն ժողովր-
դեան սէրը իրեն կը քաշէ, ուրիշներն ալ տես-
նելով կը յորդորուին աղէկութիւն ընել իրենց
մեծին : Այս երախտագիտութեան սէրը ուրչափ
աղէկ տպաւորուած ունէր իր սրտին մէջը վա-
ղարշակ, որ իր բարեգործութեանց մէջ պինտ
առնի բանը Խորենացիին պատմածին պէս ե-
Ազգասէր**

զաւ ուրիշին աղեկութիւնը ճանչնալ, որ է աղեկութիւն մը խիստ ցանցառ հիմակուան առեն :

Մարդ մը կար այն առենները Բագարատ ըստած, այս մարդը իմաստուն ու զօրաւոր ըլլալով՝ ամէնէն առաջ զինքը իր կամքովը վազարշակայ տուաւ, վազարշակ ալ ամէնէն առաջ անոր աղեկութիւն ըրտ, Թագադիր ընելով անով. այսինքն իշխանութիւն տուաւ որ՝ իր ցեղը ըլլայ որդւոց որդի թագաւորին գրուխը թագ գնող. և իր ցեղը իր անունով ըստի Բագրատունի :

Բայց մենք հիմա վազարշակայ ըրած բարեկարգութիւնները յիշենք, որ ըրտ ազգին վրայ. Խորենացիին պատմութիւնը կը ցուցընէ՝ որ վազարշակ թագաւոր նստածին պէս, առջի բարեկարգութիւնը որ ըրտ՝ եղաւ գալրութեան տառմնասիրութեան վրայ. Երկրորդ՝ իր թըշնամինները զազելէն եան՝ պատերազմները գալրելէն եան՝ իր բարեկարգութիւնը եղաւ. քոյի գրացի ազգերուն վրայ. Երրորդ՝ եղաւ զինուորութեան վրայ. Չորրորդ՝ Մծրին գալէն եան՝ որ էր իր արքայանիստքաղաքը (Ասիթանէ), իր բարեկարգութիւնը եղաւ իր արքունեացը (աւ, բայցին) վրայ, նախարարութեանց, շինութեանց, ու օրինաց և բարոյական քաղաքականութեանց վրայ. Մենք ալ այս կարգաւ՝ մէկիկ մէկիկ զլիսով բայց կարձառօտ անցնելով մը հաւ պատմենք :

Առաջին բարեկարգութիւնն վաղարշակայի վերայ դպրութեան և ուսումնասիրութեան,

Երբոր վաղարշակ թագաւոր նատաւ հայոց վրայ, երկու պատուէր (թէմպիչ) ունեցաւ իր եզրօրմէն՝ որ էր Արշակ, Մէրժը քաջութեան կտրիճութեան վրայ հոգ ունենալ, մէյմն ալ իմաստութեան վրայ: Եկաւ վաղարշակ Հայաստան տեսաւ որ՝ աղէկ կտրիճներ, կտրիճութիւններ կան, բայց իմաստութեան բան մը չի տեսաւ, վասն զի շատ ատեն առանց բուն թագաւորի մնալով՝ Հայաստան, ասոնկ բանի սէր (հավես) ըոլորտվին վերցուեր էր:

Ուզեց իմանալ որ՝ ի՞նչ թագաւորներ Հայաստան տիրեր են, ու քանի՛ թագաւոր են եղեր ինչուան իր ատենը, արդեօք կտրիճ թագաւորներ են եղեր, թէ ակար ու խեզճ: « Առ « բա (կը լսէ Խոր. Ա. 7. այսինքն վաղարշակաց) « կտրդեալ զիշխանութիւն իւր մեծապէս, և « Հաստատեալ զթագաւորութիւն իւր, կամ ե « զե գիտել սորա՝ թէ ոյք և որպիսի արք տիւ « բեալ են ի վերայ աշխարհիս հայոց մինչե ցնա. « զքաջաց մըրդեօք՝ եթէ զվատաց անցեալ ունի « զտեղի»: Բայց որսնց որ կը հարցընէր՝ գիրք մը չի կրցան գտնել իրեն տալ՝ որ անով իմանայ: Կային մէկ քանի խաղեր երդեր՝ որ գողթան գաւառի մէջի եղողները կ'երդէին, բայց այն երդերու մէջի պատմութիւնը՝ շատ այլարանութիւններով զարդարուած ըլլալով, կտրդաւորեալ պատմութիւնն մը չէր հասկցըներ:

Նախարարութիւններ (ոիձալի քիսպար) տե-

սաւ Հայաստանի մէջ, հարուստ ու զօրաւոր. Հարցուց իմանալու որ՝ այն նախարարութեան տունը ցեղը երբ, ուսկից սկսեր է, և ինչպէս: Բայց նախարարութիւնը մը չի դանուեցաւ որ՝ իր ցեղին պատմութիւնը ունենայ ցուցընէ:

Պազարշակ ինչպէս որ ըսինք՝ Պարսից իմաստուններու քով սորված ըլլալով պատմութիւն, հնագրութիւն, ազգաբանութիւն, շատ տրամեցաւ զարմանալով այս բանիս վրայ երկու պատճառի համար: Մ'եյմը՝ որ ազգին պատմութիւնը չի դանուելով, չեր գիտեր ինքն ալ որ՝ հայերը որոնց վրայ թագաւոր եղաւ, արդեօք երեկի հին ազգերէն էին, թէ աննշան ազգ մը դրաէն աւազակութեամբ եկած: Մ'եյմն ալ որ՝ ազգին պատմութիւնը շրլլալով, իր յաջորդութիւնն ալ աղեկ չեր իմացուէր, որ թագաւորներուն կը յաջորդէ. և իրմէ առաջ քանի թագաւոր եղեր են, և ինչպէս են եղեր:

Պղտիկուց սորված մարդը՝ ասանկ բաները հարստութենէն թագաւորութենէն աւելի մեծ կը սեպէ. թէ որ չի դանէ՝ անանկ հոգ կ'ընէ՝ ինչպէս թէ իր թագաւորութեան կէոր կորոշնցուցած ըլլար: Վաղարշակայ գործը վարժունքը կը ցուցընէ որ՝ պղտիկուց վարպետի տակ սորված էր, պատմութիւն մ'ալ չի դանելուն համար շատ հոգ ըրաւ: Մտածեց ի՞նչ ընէ, ուրիշ ճար չի դառ որ՝ ստար լեզուներու մեջ փընտոել տայ հայու ազգին պատմութիւնը. ասանկ գտաւ մարդ մը տարւոց ազգէն Մարիբաս կամ Մարարաս կատինա անունով, որ խելացի էր, ու աղեկ գիտէր քաղցէարէն ու յունարէն:

Եւ որովհետեւ պինտ երեկի գրքատունները

Պարսից՝ Ասորեստանեայց՝ ու Քաղգէացւոց՝
բոլորը իր եղբօրը ձեռքը անցեր էին, թուզի
մը գրեց անոր՝ որ թագաւորական գրքատուն
մը ցուցընէ այս մարդուս, ու թողու որ՝ գրքերը
խառնելով գտնէ հայ ազգին պատմութիւնը:

Թղթին օրինակը որովհետեւ աղէկ կը բա-
ցատրէ այս բանս՝ հոս բերենք, « Քանզի պա-
ռաւ տուեր ընկալայ ի քէն քաջութետն և իմաս-
ս տութեան հոգ տանել, ոչ ելքեր անփոյթ ա-
ռարեալ զքոյովն խրատու, այլ խնամատարեալ
և հոգացայ ամենայնի, որչափ միաք և հասողու-
« թիւն բուեցին: Եւ այժմ ի քումմէ խնա-
մակալութենէ զետեղեալ թագաւորութիւնս,
« խորհուրդ ի մոտի եզի զիտել՝ թէ ոյք ոմանք
« յառաջ քան զիս իցեն տիրեալ աշխարհիս
« հայոց. և ուստի նախարարութիւնքս որ աստ
և կան :

« Զի ոչ կարգք ինչ լեալ աստ յայտնի, և
« ոչ մեհենից պաշտամունք, և ոչ զլխաւորաց
« աշխարհիս առաջինն յայտնի, և ոչ վերջինն,
« և ոչ այլ ինչ օրինաւոր, այլ խառն ի խուռն
« ամենայն և վայրենի:

« Վասն որոյ աղաչեմ զքո տէրութիւնգ՝
« հրամայես բանալ զդիւանդ արքունի ընդգէմ
« առնդ եկելոյ (Մարիբասայ) առաջի քոյոյ հզօր
« տէրութեանդ: Զի զտեալ ըղձալին եղբօր քո
« և որդւոյ՝ բերցէ զատոյզն փութապէս, և զմեր
« հեշտութիւն որ ի կամակատարութենէ լեալ՝
« քաջ զիտեմ խնդութիւն քեզ լեալ»:

Երբոր Արշակ այս թագիծը տռաւ, իմաստացաւ վազարշակոյ իր եղբօրք միաբը, ուրախացաւ իր եղբօրք խելքին վրայ, հրամեց որ Մարդիքուր մոցը թենի այն թագաւորական գրքատունը՝ որ էր Դինուե, այսինքն Այս պատուի քաղցին մէջ. Այս գրքատունն մէջ ամեն գրքերը, գիրք մը գաւա զարմանալի, որ էր ընդհանուր պատմութիւնն. Այս գիրքը մէծն Ազգականուր թարգմանենել տաեւր էր քաղցւացւոց լեզուէն յանաց լեզու։ Մարդիքասրբը գիրքը կարդալով միայն մեր ազգին պատմութիւնը մէջէն հանեց, վազարշակայ բերաւ Ածրին քազարը յանաբէն ու ասորի գրավ Երբոր վազարշակ տեսաւ այս պատմութիւնը, այնուամբ ուրախացաւ որ՝ իր ասջի գանձը (խաղնէն) այս սեպեց, ու իր պալատին (սէրային) մէջը գոզզոզալով պահեց, բայց ամենան ալ իմացընկըն համար երեսի բաները մէջէն հանեց քարի վրայ փորել տռաւ։ Առաջին իւրոյ և գոճառն համարելով, զներ յարքունիմն ի և պահնասի մեծաւ զգուշութեամբ, և զմամն ինչ և յարձանի հրամայէ գրոշմել ։ Խոր. Ա. 8.

Տեսաւ որ ազգի մը վրայ թագաւոր եղերէ որ՝ ամէն ազգին արմատն է (քեօքն), ամէն ազգի գլուխաւ իմացաւ որ՝ իրմէ ասջի եղած թագաւորները Հայուստանի մէջ մէկմէկէ աւելի կարիճ են եղեր, աշխարհակալ, մեծ պատերազմներու ձեռք զարնող, մեծ մարդիկներու վրայ յազիժող, ձանչցաւ ալ որ՝ շատ ատեն առանց թագաւորի մնալով Հայուստան, շատ անկարգութիւններ մտեր էր, ողինին թուլցեր էր, խռովութիւննին և ուրիշ ազգային պակ-

առթիւնները շատցեր էին։ Այսու առաւ վազարշակ, ազգը աղեկ բաւաւ բայց դլուխ չէ ունեցեր, ասսնց կարգ կանոն գնելու է որ՝ իրենց առջի աղեկութիւննին ցուցընեն բաելով, ձեռք զարկաւ իր բարեկարգութիւնները բաելով՝ որ հստատմենք։

Որչափ որ վազարշակ Մարիբասայ բերածին վրայ ուրախացաւ, մենք ալ այնչափ վազարշակայ ըբածին վրայ կ'ուրախանանք, վասն զի ազգ մը որչափ որ կ'աժէ, այնչափ ալ իր ազգին պատմութիւնը կ'աժէ, վասն զի իր պատմագրութիւնն է՝ որ ազգին ազգ ըլլալը կը ցուցընէ։ Այս ի՞նչ աղեկութիւն բրաւ վազարշակ որ՝ մեր ազգը ամեննեին շունենալով իր ազգին պատմութիւնը, պատմութիւնն մը հանել տուաւ որ, մէկ ազգ մը ոչ եւրոպացւոց՝ գուցէ և ոչ սախացւոց ունի անանկ պատմութիւն։ Մէջմը որ՝ թագուորական պինտ երեելի գրքատունէ է հանած։ Երկրորդ՝ այնչափ հին գրքէ հանուած պատմութիւնն է՝ և այնչափ ալ երեելի՝ որ մեծն Աղեքսանդր կարգացող մորդ ըլլալով, այս պատմագրութեան վրայ զարմանալով ուխտաւ հանելով՝ յունաբէն թարգմանել տուեր էր։ Երրորդ՝ որ ի՞նչ հին բաներ կը պատմէ նոյնահապետին աղօցը վրայ, աշտարակին բաժանման վրայ, ամենն ալ աստուածաշունչին համաձայն պատմութիւններ են։ Ասկէց կ'երեի որ՝ Աղեքսանդրէ շատ առաջ շինուած պատմագրութիւնն է եղեր։

Ուրիշ որչափ ազգաց պատմութիւն կարգունք, կը տեսնենք որ՝ իրենց ոկզրնաւորու-

թեանը պատմութիւնը համաձայն չէ աստուածաշունչին պատմութեանը, լեցուն է շինծու հրաշալի բաներով, իսկ այս Մարիբասայ գտած պատմագրութեան մէջ՝ հրաշալի բան մը չի պատմուիր:

Ուրիշ աղեկութիւն մ'ալ ըրաւ այս բանով վաղարշակ, վասն զի այս պատմութիւնը մեր աղքին գտնել տարով, շինել ու կարդալ տարով, կարդալու և հին բաներու ուսման սէր մը ձգել տուաւ հայու աղքին մէջ, Անոր համար որչափ գովենք վաղարշակը՝ մինակ այս բանիս համար արժան է գովիլ:

Երկրորդ բարեկարգութիւն վաղարշակայ ի վերայ ցըակայ աղքաց :

Երկիր մը՝ տէրութիւն մը՝ չի կրնար հանգիստ խաղաղ մնալ, ինչուան որ իր քովի աղքերը խաղաղ չըլլան, անոր համար խելացի թագաւոր մը պիտի նայի որ՝ իր դրացի աղքերը խաղաղ մնան, սիրով ըլլայ անոնց հետ ինչպէս որ ամէն խելացի տուն՝ կը նայի որ իր դրացին աղեկ ըլլայ, ինքն ալ սիրով անոնց հետ վարուի:

Երբոր վաղարշակ Մորփիլիկէսի յաղթեց, որ մակեդոնացւոց դին ըլլարով վաղարշակայ դէմ պատերազմ ելեր էր, անոր տակի եղած աշխարհները ամէնը կարգի գրաւ, որ էին Մաժաք, այսինքն Պայսերի, Պօնտացիք կամ Խաղտիք, այսինքն Տրապունին ու Ճանիկին դիերը, և Եղերացիք, այսինքն չերքէս աղքերը:

Այս բանս Խորենացին իր համառօտ ոճովը կարծ խօսքով մը ասանկ կը հասկցընէ ըստ ձեռագրին Բ. 6 : « Եւ այս այսպէս կատարեալ և կարգէ (այսինքն ի կարգի դնէ Վաղարշակ) և զկողմանս Մաժաքայ, և զպոնտացիս, և զեւ գերացիս » :

Ասոնց ետեէն ի կարգի դրաւ աւելի բարբարոս ազգը, որ կաւկասու կամ Կովկասու լեռան տակը կը ընակէին ու անոր քովերը : « Եւ աստ կոչեցեալ զվայրենի եկամուտ ազգն հիւ և սիայ, և որ զատորոտով մեծի լերինն կաւ կասու, և որ ի հօգիտան կամ ի ձորս երկայնաձիգս (երկան խորունկ տէրէներու մէջ) . « Խորացեալք զհարաւով ի լեռնէն ի վայր՝ և մինչև ի գաշտարերանն մեծ իջանեն » : Խոր. Բ. 6 :

Այս ազգերս հիմա կիւրծի, պաշ աշուխ, խարա խալբախ ըսուած ազգերու հետ խառնուած են : Իրենց գործը ուրիշ բան չէր բայց աւազակութիւն ընել, մարդ ոպաննել, օրէնքի տակ շիմոնել : Ասոնց ամէնուն ալ ապսպրեց որ՝ այս գործերս ձգեն : « Պատուէր տալով զաւազակութիւն և զմարդագաւութիւն ի բաց քեցել յինքեանց, և հրամանաց և հարկաց արքունի հպատակ լինել » :

Բայց մինակ պատուէր տալով բան մը շըլլար, խելացի թագաւորի մը պէտք է որ՝ վարձք ալ մեծութիւն ալ խոտանայ, որ այն մեծութեան համնելու համար՝ աւազակը իր աւազակութիւնը թողու, չար մարդը իր շարութիւնը թողու, ասանկ ըրաւ Վաղարշակ : « Որպէս զի և (կ'ըսէ Խոր.) միւս անդամ՝ տեսեալ զնոսա, առաջնորդս և իշխանս հանդերձ դեղեցիկ և կարգօք հաստատեսցէ » :

Առանձին պատճեն ենք՝ ու իշխանութիւնի խառնագույն ենք խնամական մարզիկ ու խորկեց անձնոց որ կրթեն։ Եւ արձակէ զնուած և հանգերձ արքայիք խնամական և վերակացուած և յիւրեւ։ Այս ամեն բանադր պրատի գույաց գույաց ու կառավարութիւն էրկիրը շնչացնել ազեկ զիսէ եզեր։

Երրորդ բարեկարգութիւն վաղարշակայ ի
վերայ զինուարաւեան։

Արշակ բարեկարգ եալ ըլլոց երկիր մը,
արշակ ու ազեկ վարուի իր մասիկ ազգ երան
չեա, ոչինչ կ'ըլլոց, թէ որ ազեկ զինուարաւ-
թիւն չանենոց, զան զի ոյն ազգ երը պատր
ազեկ կ'երեին, վազր կը վախուին։ Զար մարզ
չի պակսիր, մէկ երկիրի մէջ քաջ զինուարներ
շրման, ոյն շարերը զազերո վախցրներո, մէկ
քանիք չազիսի զրահն ներ կը վազեն, երկիրը
կ'առ բնէ, բրած բարեկարգ թիւնը տակն ու
քրոց կ'ընեն։

Ենան վաղարշակ որ Հայուանան չար զիւն
զանազան ազգ երան պաշտրուած է, անձնոց մէջը
որը բարրարո է, որը զարաւոր է, որը տղ-
գաւու է արտեսան չի բանեցըներ։ Անձնոցէ միշտ
վաստովի մէջ է Հայուանան որ կախուի, այ որ
ըլլոց կրնոց յանձրեիւ, թալլիւ, թնդան որ
խնացուի թազա որանիստ քազուրը կում զար-
նիստ բերդ երը, թնդան շարժուի, անձնոր եր-
կիրը կ'առ բնէ, կ'երեն կը վախուին։

Պէտք է բառ վաղարշակ տակն կ աշխարհ

շարս զիացեն զանազան ազգ երաժ վայրէթուած՝
շարս զին ազգեկ պահպանութիւն անհետայ, և իր
ամենանազրախ (աւրծան) տեղերը միւս պահ-
պան անհետայ իր զօրքը, որ ի նի ազգ զրաւն-
ներ վազել կախել ազե, չուտ մի զէմ զնէ
վահուէ: Այս մասնաւութիւն չարտասանին շարս մեծ
մեծ զանազ զրայ զօրքերու՝ որ միւս չան պահ-
պան, անոնց վրանին առ մի մի մեծ մարդ իրը
մի մի կառակալ (փոշոց):

Ամեն տեղեն առելի կր վախցուեր չարտ-
ասանին չիսպանցին կողմէ, որ վերաբյուն երգ-
կառայ ազգ երա զէմ կր նոյնի, ոյս չիսպանցին
զին մեկ մեծ մի զրայ թուշի անանավ, որ
մեծ իշխանութեան անուն է, իրը թէ պէսեր-
պէշի բան է, իրեն առել գուգարք բառած
կարիք ազգ ը, որ չարտասանին վերջին զանան
է չիսպանցին զին: « Իսկ ընդզէմ լերինն եր-
ականց (կամ եռմիկանց), որ չիմա թագուց զ
առը կ'ըստ ի), կողմինկալ չիսպանց (կորզէ)
զմեծ և հզօր ազգն, և շատհապետութեան ա-
նուն կարդաց թուշի գուգարքոցոց, որ եր
ս լեռ ի զանակէ Մինրզանց՝ կարենի նա-
յարարի և յառ, Յ. 7. (բառ ձեռագրոց 8):

Այս չիսպանցին կողմէ մինուկ մեկ թուշիի
մի թուուր՝ խանհեմասթիւն չերեցան վազուրցա-
կայ, վաճան զի այն եռմիկան ազգ երեն զամ,
ուրիշ ազգ եր առ կոյին արհեկեան չիսպանցին
զին, որ բարը իրենց զօրձը՝ ուրիներան եր-
կերը զարնել թալլել եր: Այսու Եին Իհանու-
կանը, որ չիմա կ'ըստ ի Տաղիաթան, մէջինե-
րը կ'ըստ ին Եկղի, անոնց զէմ առ զնել չեր

Հասներ վերոգրեալ բգեշխը։ Անոր համար մէկ զատ իշխան մ'ալ յատուկ գրաւ արեելեան հիւսիսային դին պահպանելու աւելի շատուոր զօրքով։ և Մեծ և անուանի և բազմարիւր զարեւա լից հիւսիսոյ կողմանն կարգէ կողմնակալու թիւն, զայր անուանի, և յամենայն գործ և մուաւորութեան՝ և հանձարոյ՝ և գործոյ պատերազմի՝ և խորհրդականութեան առաջին և Առան ։ Խոր, անգ։

Մէկ վախնալու դին ալ հայաստանին էր իր հարաւային դին, որ Ասորեստանի ու Տօրուլերան վրայ կը նայի, մէջիններն ալ զօրաւոր ազգեր, անոր համար մեծ բգեշխութիւն (պէլ լէրագէլիութիւն) մ' ալ այս կողմն պահելու դրաւ։ և Եւ զնարաշան ի տանէ Ամենասարայ և հաստատէ բգեշխ մեծ և կուսակալ յարեմուից և հարաւոյ յեզերս սուհմանացն Ասորեստանի, և ոռ ամին Տիգրիս գետոյ գաւառոս պարզեց և լով զԱրձն, և որ չուրջ զնովաւ, և զլեսունն Տօրոս՝ ուր և Միմ, և զեղեսուրն ամենայն խոր, անգ։ Այս բգեշխը կը նառէր Հայրաստանին Աղձնիք ըստած գաւառին մէջ, այնչափ ալ մեծ եղան որ թագաւորի մը պէս կը վարուէր։

Մեաց արեմուեան ու արեելեան դին, այս դիերը այնչափ չէին վախցուեր, բայց հոն ալ յատուկ պահպաններ գրաւ կողմնակալ անով։ և իսկ ի ծայրս հայերէն խօսից (կարգէ) և կողմնակալ իշխան բիւրուց և հազարաց յի-

ո թեմսից կողմանէ» : Խոր . Բ . 3 . Այս կողմանս
իշխանը եղաւ Անդեղեայ կամ Տորք . վասն զի
նոյն խորենացին 7 . կամ ըստ ձեռագրաց 8
դլուխը նորէն կ'ըսէ : « Խոկ զայր խոժոռագեղ ...
ո Տորք անուն կոչեցեալ , որ վասն առաւել ժա-
ռ հագիմութեան կոչէին Անդեղեայ , զիթխարի
ո հասակաւ և ուժով , հաստատէ կուսակալ Ա-
ռ թեմսից » :

Ասանկ ալ արեելեան դին յատուկ կողմնա-
կալ դրաւ : « Եւ յԱրեելից կողմանէ (կարգէ)
ո զեղերբ Հայկական խօսից կողմնակալս բիւ-
ռաւորս զերկու ցեղից տանց նահապետու-
թեանցն Սիասկեան և Կադմեայն » : Խոր .
անգ : Տես հիմա Հայաստանին չըրս դին ի՞նչպէս
աղէկ սրաշտպանուեցաւ , բոլոր Հայաստան ի՞նչ
ապահով եղաւ ամեն թշնամիներէն :

Այս գունդերը որոշելէն ետի վաղարշակ
կարգ կանոն դրաւ զօրաց մէջ , որ կը յիշէ
խորենացին Բ . 7 . կամ ըստ ձեռագրաց 8 դլու-
խը : « Եւ կարգս զինուորութեանց , և նոցունց
ո առաջինս , և երկրորդս կարգէ , և երրորդս ,
ո և որ ի կարգին » : Քիչ մ'ալ առաջ 7 զլիսին
մէջը կ'ըսէ : Կարգեաց « Եւ որ ինչ շուրջ զիթա-
ռ զաւորութեամբն զօրաց , զօրապետաց , կող-
մանց կողմնակալաց » :

Չորրորդ բարեկարգութիւն վաղարշակայ ի
վերայ Արքունիեաց (սէրային)։

Պրացի ազգերուն վրայ կարգ կանոն գնեսէն ետև վազարչակ, պինտ առաջ իր արքունիքը (էնտէրունի հիւմայուն կամ սէրայը) շտկելու կարգաւորել սկսաւ։ «Նախ և առաջին (կ'ըստ սէ խոր, թ. 7, օրինադրէ թագաւորն զինքն և հ զուն իւր, սկիզբն առնելով ի գլուոյ և իւրմէ և ի թագէ»։ Ասոնք մէկիկ մէկիկ յիշենք։

Առաջ՝ թագադիր մը գրաւ, որ էր Բագարստ իշխանը, ինչպէս որ վերը միշեցինք։ Արովհետև պինտ առաջ ասիկայ անձնատուր եղաւ վազարչակայ, խիստ սիրելի եղաւ, անոր համար Բագարստայ ցեղին տուաւ որդւոյ որդի թագաւորին զլուխը թագ գնել, որ Տանուտէրական պատիւ ըսուեցաւ։ Նաև Ասպետ կոչեց զինքը, ու հրաման տուաւ վարսակալ մարգարիտ զլուխը կապել, երբոր արքունեաց (սէրային) մէջ քալէ։ Այս ցեղին անունը ըսուեցաւ Բագարստունիք, որոնցմէ ետքը թագաւոր եղան Հայաստանի վրայ։

Երկրորդ՝ Զգեցուցանող (Սէֆէրլիւ), որ է թագաւորին հագուստները հոգացող, ու զինքը հագուեցընող դրաւ Զեռէս ըսուած իշխանը, որուն ցեղը ըսուեցաւ զնժմունիք։

Երբորդ՝ Թիկնապահներ (Սիլէհտար ազա)։ Որուն զլուխը Մաղխազ ըսուած իշխանն էր, ցեղին անունը խորխոսունիք կ'ըսուէր։

Չորրորդ՝ Արսապետ. այսինքն՝ միրիի ավ-

ճիներու վրայ գլուխ, որուն անունն էր Գառտ,
բայց իր ցեղը իր տղին անունովը ըստեցաւ
վարաժնունիք:

Հինգերորդ՝ մէկ Սպասարար ու Գահաւոր
միւ (Խաղինելի), այսինքն թագաւորին թէծէ-
միլէթին ու թախտին վերակացու, որուն ա-
նունը կ'ըսուէր Արէլ, ցեղին անունը ըստեցաւ
ըստ ձեռագրաց Արեգէն: Ուրիշ մ'ալ դրաւի
վերայ կուտից (Քիլարլի), այսինքն թագաւո-
րին ամպարներուն, պարէններուն, ու կերա-
կուրներուն վերակացու, որուն անունն էր Գա-
րադ. իր ցեղը ըստեցաւ Գարեգէն:

Վեցերորդ՝ Արծուէկիր (Խարախուշ), ար-
ծիւ տանող «Եւ զԱրծըսնիադ (կ'ըսէ Խոր-
ս թ. 7). գիտեմ ոչ Արծըսնիս, այլ Արծիւ ու-
սնիս, որք Արծուիս առաջի նորա կրէին»: Ասոնց ցեղը մեծ նուխարարութիւն եղաւ, որ
կ'ըսուէր Արծըսնիք, իրենց երկիրը էր Վաս-
պուրական, որ հիմա Վանայ գաւառն է:

Եօթներորդ՝ Գինի տուող թագաւորին, ո-
րուն անունն էր Գին, իր ցեղը ըստեցաւ
Գնունիք:

Ռոժերորդ՝ Սպանդունիք, այսինքն՝ մսի
վրայ (Խասասպ պաշի):

Իններորդ՝ Բաղէակալ. բաղէ (շահին) պա-
հող, որոց ցեղը ըստեցաւ Բաղէակալը կամ
Բաղէակիրը. ու Հաւ պահող, որոնց ցեղը ը-
ստեցաւ Հաւենունիք: Ասոնք թէ թագաւորա-
կան որսի (ավի) վրայ կը խառնուէին, թէ մէյ
մէկ իշխանութիւն էին զօրաց. ինչոքս որ հիմա
ալ Օսմաննեան տէրութեան մէջն են Դուռնաճի
պաշին, Զաղարճի պաշին:

Տասներորդ՝ Զիւնակիրը կամ Զիւնականիք

(գառաճի պաշի), որ թաղաւորին ամառը ձին,
սառոյց (պաղ) կը պատրաստէին:

Երկուսասաներորդ՝ Ներքինապետ կամ
Մարդոկեա (Խըզար աղասի), որոնց զլուխը
էր Հայր իշխան:

Երեքտասասաներորդ՝ Փոխարքայ մը իրեն
կամ երկրորդ թաղաւորութեան, որ է Վէզիր:

Չորեքտասասաներորդ՝ ինչպէս որ Հայտատա-
նին չորս դին չորս պահապան գունդ դրաւ,
անանկ ալ իր արքունեացը (Աէրային) չորս դին
չորս գունդ զօրաց դրաւ, (Գափուճի պաշիններ):
և Եւ գունդս և պահապանո դրան արքունի
և պատրաստէ դչորսու, զմի մի՛ իւրաքանչիւր վա-
և ռելովք ի նոյն հին զարմից թաղաւորացն որ
և ի Հայկայ, որ ընդ ժամանակս ժամանակս
և ժառանդութիւն ի հարանց ստացեալ գիւղս
և դաստակերտս: Խոր. Բ. 7:

Հինգերորդ բարեկարգութիւն Վաղարշակայ
ի վերայ նախարարութեան:

Բոլոր Հայտատանին մէջ նախարարութիւն-
ներ (ոինալիներ) դրաւ, անոնցմէ ցեղ (սօյ) կա-
պեց, որ որդւոց որդի քշեց ինչուան ետքը,
իրենց ալ շատին յատուկ երկիրներ տուաւ:
Այս նախարարութիւններն են որ կ'ըսուին
Ծոփաց, Աղահունեաց, Մանաւազեանց, Բղնու-
նեաց, Ալկոնեանց, Մանդակունեանց, Կոր-
դուաց, Մնձեացեաց, և այլն. որ ետեւ ետեւ
շատցան Հայտատանի մէջ, ու չորս դին շէն-
ցուցին:

վաղարշակայ միտքը այս նախարարութիւն-ները դնելու այն կ'երեի՛ որ նախ աշխարհը չէնայ. վասն զի երբոր նոր նախարարութիւն-ներ եղան, ամէն նախարարութիւն որ երկիր ունէին, կը նայէին որ՝ իրենց երկիրը շէնցը-նեն: Երկրորդ՝ Հայաստան այնչափ ատեն ա-ռանց թագաւորի մնալով, կ'երեի՛ որ զեղջկու-թիւն մը տիրեր էր, վերցուեր էր այն կարգը՝ այն իշխանութիւնները՝ ինչ որ մեծն Տիգրան գրեր էր: Վասն զի ուր որ աշխարհաշէն մեծեր չի գտնուին, հոն կոպութիւն (խապայութիւն) մը կը մտնէ ժողովրդեան մէջ. խոկ ուր տեղ օր մեծեր ըլլան, որ կարող են աշխարհը շէն-ցընելու, հասարակաց բարի ընելու, կենցազօ-գուած գործեր շինելու, հոն ժողովուրդն ալ բարի կ'ըլլայ:

Այս մտածելով վաղարշակ, Հայաստան աշ-խարհը բարի կարգի մը մէջ խօթելու համար՝ այս զիս այն գին մեծեր, նախարարութիւններ գրաւ, անոր համար կ'ըսէ խոր. Բ. Յ. «Կարգ» ո կենցազականս որչափ մարթ էր՝ չնորհեաց և (վաղարշակ) աշխարհիս, և Նախարարու-թիւնս, և նոցին նախարարութեանցն նահա-ռ պիտութիւնս հաստատեաց զարս պիտանիս»:

Այս աղէկութիւն ալ կառավարող մարդուն այն է՝ որ մարդ ճանչնայ, որ մարթ որ բանին յարմար է՝ խմանայ հասկընայ, ու այն մարդը այն բանին մէջ բանեցընէ: Այս բանս թէ ա-զէկ ունէր վաղարշակ յայտնի կը ցուցընէ խո-րենացին վերոզրեալ խոռըր, ու Բ. 7. գլխին պատմութիւնը. վասն զի ամէն բանին վրայ յարմար մարդիկ վնասուեց զտաւ, ու այն մտր-դիկը առաջ բերուաւ: Ասանկ էին Առան, Տորք,

Մաղլստղ, և այլն . առանկ ալ պատմութեան
համար գտաւ Մարիրաս յարմար այն բանին :

Վեցերորդ բարեկարգութիւն Վաղարշակայ
ի վերայ օրինաց :

Ազարշակայ աղեկութիւնն ալ եղաւ ո-
րէնքներ գնել . առաջ իր արքունեացը (սէրային)
մէջ օրէնք դրաւ . «Օրէնս իմն հաստատէ ի տան
և թագաւորութեանն խրոյ, և ժամն որոշէ ելից
և ե մտից, և խորհրդոց, և խրախճանութեանց,
և ե զբուանաց» . Խոր. Բ. 7. (ըստ ձեռագրաց
8): Այսինքն թագաւորին հանդիսով գուրս ել-
յերս ատենը, ով ինչուան ուր տեղ արքունեաց
(սէրային) մէջ մտնելը, որ իշխան որ ատեն թա-
գաւորին առջին երենալը, և այլն . ատենը ա-
մէնը որոշեց, ամէն բանին վրայ արարողու-
թեանց (թէշրիֆաթի) կանոններ դրաւ, ինչ-
պէս որ գահունի Խուլգան Սիւլեյմանն ալ
Օսմաննեան տէրութեան համար ըրած ունի
Ասանկ ալ որոշեց վաղարշակ խորհրդութ (միոչ-
վերեթ) ընելու ատենը, տեղը, նոյնպէս Խրախ-
ճանութեանց (զիաֆէթներու) ատենը, ու Զրո-
սանաց (պինիշ ու կեօչ ընելու) ատենը ու օրը :

Խորենացին այսափ ըսելովը խմացի՛ր որ
ուրիշ շատ բաներու վրայ ալ օրէնքներ կանոն-
ներ դրաւ վաղարշակ, ինչպէս նաև զօրքերու
վրայ, որ վերը լիշեցինք :

Երկրորդ՝ օրէնք գրաւ գատառամի, թէ
իր արքունեաց (սէրային) մէջ, և թէ ուրիշ
քաղքըներ ու գաւառակներու մէջ։ Ասիկայ կ'ի-
մացընէ խորենացիին ըսելլ Բ. 7. ըստ ձեռա-
գրաց 8։ Հաստատէ վաղարշակ «իրաւաբարու
և ի տան արքունի, իրաւաբարու ի քաղաքու և
ո յաւանսո»։ Այսինքն գատառորներ գրաւ ու
գատառամիներ (մահքէմէներ)։ Ասկէց կ'երեի
որ՝ այն գատառորներուն ալ աղէկ օրէնքեր ու
կանոններ տուաւ վաղարշակ։

Երրորդ՝ օրէնք գրաւ յաջորդովեան վր-
րայ։ Վասն զի շատ զաւկըներ ունենալով վա-
ղարշակ, աղէկ չի սեպեց ամէնն ալ արքունեաց
(սէրային) մէջ իր քովը պահել, որպէս զի իր
մեանելէն ետե կոիւ մը ըլլայ մէջէրնին յա-
ջորդովեան համար, հապա իր առաջիննեկը
որ յաջորդը պիտի ըլլար, իր քովը կեցուց, մէկ անոնք զոց տեղ պահելուն տեղը ինչպէս
որ կ'ընեն մի քանի սէրութիւնք, աղէկ սեպեց
հեռու տեղ մը բնակեցընել, անոր համար Հաշ-
տենից ըստած գաւառը խրկեց, որ Տարօնին
այսինքն Մուշին քովն է։ Այս բանս անանկ
խաղաղութիւն մը բերաւ, անանկ հաւնեցան
ետեի եկած յժագաւորները, որ ամէնն ալ այս
այլորութիւնը օրէնքի պէս բոնեցին։ Եւ քանզի
ո բաղում ունէր (կ'ըսէ խոր. Բ. 7. ըստ ձեռա-
գրաց 8) ուստերու, պատշաճ վարկաւ (վա-
ղարշակ) ոչ ամենեցուն կալ ի Մծրին. (այն
ո ատենը Մծրին քաղաքը կը նստէր վաղար-
շակ), վասն որոյ առաքէ զնոսա ի գաւառն

Ա Հաշտենից, և ի ձորն նորին սահմանակալ՝
Ա որ է արտաքոյ Տարօնոյ, ի նոսա թողով զէնո
Ա ամենայն հանդերձ յաւելուածով մտից առան-
Ա ձինն, և ոռօճկաց կարգելոց յարբունուստ։ Եւ
Ա միայն զառաջին որդոյ իւրոյ որ կոչէր Ար-
Ա շակ, պահէ առ իւր ի համար թագաւորու-
Ա թեան.... Եւ եղի ոյս յայտմհետէ և առ յապայ
Ա Օրէնք ի մէջ Արշակունեաց, միոյ որդոյ ընա-
Ա կել ընդ արքացի փոխանորդ լինել թագաւոր-
Ա ըստթեանն, և այլ ուստերաց և դատերաց գնալ
Ա ի կողմանս Հաշտենից յազգին ժառանդու-
Ա թիւն։

Եօրեներորդ բարեկարգութիւն
Վաղարշակայ ի վերայ բարոյական սկզբանց
և բաղաբականութեան։

Ա աղարշակայ ըրած բարեկարգութիւն-
ները ասով աւելի գովիելի կ'ըլլան, որ ուզելով
իր աշխարհը կարգաւորել, պինտ առաջ զինքը
կարգի գրաւ, ու իր տանը կարգ (նիզամ)՝
տուաւ։ Շատ բանի յօժարութիւն ունեցող (հա-
մեալի եղողներ) կան, բայց կարգը ուսկից սկսե-
լու է չգիտեն։ Շատ թագաւոր յօժարակամ (համբեալի) եղեր եւ բարուց վրայ շտկելու, կար-
գի մէջ խօժելու, բայց ժողովուրդին վրայ միայն
կանոններ օրէնքներ դրեր են։ Հիմա ով չի զովէ
վաղարշակը, որ բարոյականութեան վրայ ուզե-
լով կարգ (նիզամ) գնել, պինտ առաջ իրեն՝ ու
իրեն ասնը կարգ (նիզամ) ու կանոն գնել նայե-
ցաւ, եաքը՝ ժողովրդեան վրայ։ Ի այն ալ ա-

նանկ սաստիկ կապ ու կանոն, որ հազիւ հասարակ մարդ մը քրիստոնէից մէջէն կրնար ընել:

ի՞նչ է եթէ հարցընես, լոէ խորենացիին բանը (Բ. 7. ըստ ձեռագրաց 8): Կարդէ վաղարշակ և Եւ յիշեցուցանողս երկուս ի ձեռն և գրոյ, այլ ոմն զբարի յիշողութիւնն առնելով և և այլ ոմն զվրէժխնդրութեանցն. և բարւոյ և յիշեցուցանողին հրաման տայ՝ ի բարկու և թեան արքայի՝ և յանիրաւ հրամանս՝ յիշեցուցանել զիրաւն և զմարդասիրելն»: Վաղարշակ երկու մարդ գրաւ որ կ'ըսէ, իր վարմունքին վրայ միշտ նային տղոց վարպետի պէս, իրամ ինչպէս որ բժիշկ մը կը նայի իրեն յանձնած հիւանդը:

Այս երկու մարդուն գործը մինակ այս ըլլայ որ՝ վաղարշակ որ բանի մէջ կը սխալի թէ իր վարմունքին մէջ, և թէ մանաւանդ իր կառափարութեան ու իր գատաստանին մէջ, մէկը կը նայէր որ՝ ի՞նչ բարի բան կայ որ՝ վաղարշակ զանց կ'ընէ՝ չընէր, կամ երբ և որին վրայ կը բարկանայ պարապ տեղը, կամ ի՞նչ հրաման բերնէն կը հանէ որ՝ յիտակ աղէկ չէ, անիրաւ է, շուտ մը գրի կ'անցընէր այն սխալները, ու զիրը թագաւորին կու տար. թագաւորին ալ այն գրին մէջը կարդալով իմանաւով իր պակասութիւնը, կը շոկէր զինքը, կը զսպէր իր բարկութիւնը, ետ կը դարձընէր իր անիրաւ հրամանը:

Մէկալ մարդն ալ կը նայէր միշտ՝ չըլլայ որ՝ թագաւորը անանկներուն ողորմի՝ որոնց որ ողորմելու պէտքը չէ, անանկները անպատճելով, թոյլ կենայ, որոնք որ պէտք է պատճել, պէտք է զսպել:

Այս մտածութիւնը՝ այս խելքը կանոնը գիտես թէ Սոկրատաց վիլխոփային դպրատունէն եղած է, կամ թէ Լիդուրկոսին ու Սոզոնին օրէնքներն են, բայց է Պարսից իմաստուներուն ու վիլխոփաններուն կարդը։ Վասն զի վաղարշակայ ատենը Պարսկաստան խելքով կանոնով կարգով ժաղկած էր, այն ատենն ալ Յունաց ու Պարսից իմաստուններուն առջի վինտուած իմաստութիւնը էր բարոյականը, մարդուս բարբը վարքը շտկել ամէնէն մեծ իմաստութիւն կը սեպէին, ինչպէս որ իրու սեպելու է, վասն զի շտկուած բարոյականութիւնն է՝ որ խաղաղ հանգիստ կհանկը ընել կու տայ, որ է մարդուս առջի հարկաւոր բանը։

Պարսից թագաւորները՝ թէ ի՞նչ կերպով իրենց զաւկըները կը կըթէին՝ իմանաս կը հասկնաս որ՝ վաղարշակ ալ այն վարպետներով կըթուած մարդ մ'է եղեր, պղտիկուց աղէկ կանոնի տակ մեծ ցած է եղեր, և ոչ շփացած խեղեպցած՝ ինչպէս որ հիմակուան ատենս քանի մը սարկի տէր եղողները իրենց զաւկըները կը մեծ ցընեն։

Պարսից թագաւորին զաւկըները եօթը տարուան եղածին պէս՝ կը հանէին կնիկ մարդոց քովէն, քաջութեան գործերու մէջ կը սորմեցընէին, մանաւանդ ձի հեծնել։ Երբոր տասնը չորս տարուան կ'ըլլային՝ իրենց աշքը բացուելու տաենը՝ ու արեան պղտորութեան ատենը՝ չորս վարպետի տակ կը դնէին, որոնք պինս առաքինի ու պինտ իմաստուն մարդիկներէն էին բոլոր Պարսկաստանի մէջ։

Մենոնցմէ առջինը աստուածպաշտութիւն կը

սորվեցընէր իրենց հաւատքին համաձայն։ Երկրորդը՝ իրաւը զուրցել ու արդարութիւն բանեցընել կը սորվեցընէր։ Երրորդը՝ կը սորվեցընէր իր ուզածին (քէֆին) պէս չերթալ, որպէս զի իրենց կիրքերէն միշտ աղատ մնան, ու իրաւ թագաւոր ըլլան իրենց վրայ իշխելով, ու տէր իրենց կրիցը ու հաճոյիցը (քէֆին)։ Չորրորդը կը սորվեցընէր անոնց քաջասրտութիւն։

Այս հերիք չէ վարպետները պարտըկան էին թագաւորին հասկընելու իրենց զաւկներուն ամէն վարմութքը, թագաւորն ալ ըրածնուն համեմատ պատիժ կամ վարձ կու տար իր զաւկըներուն։ Այս Պարսից կրթութեանը վրայ այնչափ զարմացեր էր Պղատօն, որ Յունատանին օրինակ ըլլալու համար մէկիկ մէկիկ պատմելով առջևնին կը դնէ։

Ահա այս կրթութեամբ մեծցած ըլլալով վազարշակ, սորվեր էր՝ իր թագաւորելու առենին ալ ուզեց որ կրթութեան տակ ըլլայ, իրեն երկու մարդ երկու վարպետի պէս քովը կենայ, որ միշտ արթուն մնան իրեն վրայ, ու լրատ տան,

Վազարշակ իր վրայ ասանկ կանոններ դնելէն ետե, ժողովրդեան վրայ սկսու կանոնն դնել։ Իմացաւ որ՝ ի՞նչ անկարգութիւն կը հետեւէր Հայաստանի ժողովրդեան մէջ, աւելի առկէց կը հետեւէր որ՝ մեծ ու պղտիկ չէին ճանչնար, որ զոր օրինակ գեղացին բանի տեղ չէր սեպեր քաղքըցին. քաղքըցին ալ զեղացին վրայ կ'ուզէր իշխել, իշխելով կը վարուէր, եղ-

բայլուիրութիւն քաղաքավարութիւն ամենեին չի կար, անոր տեղը նախանձ մը կար մէկզմէկ չի քաշելով:

Այս իրեք պակառթիւնը անանկ բաներ են, որ քաղաքական կացութիւնը բոլոր կ'աւրեն. չեն կրնար իրարու հետ հանգիստ նստիլ քաղաքի մը մէջ, Անոր համար վաղարշակայ հրամանը կանոնը ժողովրդեան վրայ այս եղաւ որ՝ ինչպէս պէտք է ժողովրդեան մէկմէկու հետ կենցաղավարիլ սորվեցրնէ. Այս է Խորենացին ըստը Բ. 7. Խորագրին մէջ. «Եթէ... «որպէս և զիարդ կենցաղավարիլ հրամացեաց վաղարշակ»:

Վաղարշակայ հրամանքը կանոնը եղաւ իրեք բանի վրայ, այսինքն ժողովուրդը Հպատակութիւն, Եղբայրութիւն, ու Անհախանձ կեանք ունենայ, ինքն ալ խիստ հարկաւոր խրատ, խիստ հարկաւոր կանոն մեր ազգին համար, և որպէս զի իրենց մոտաց ալ սրտերնին ալ շարժէ այս բանիս վրայ, իր հրամանին կանոնին մէջն ալ պատճառները կու ասյ վաղարշակ. վասն զի կ'ըսէ աշխարհիս բարեկարգութիւնը, խաղաղութիւնը, շինութիւնը, ու ինչ որ ալ ազէկ բաներ կան՝ առնցմով կ'ըլլան:

Այս ամէն բանը Խորենացին իր կերպով համառօտելով մը ասանկ կը պատմէ «Հրաման տայ քաղաքացեաց մարդկան արդոյ և պատիւ լինել քան զգեղջկաց, և զեղջկաց պատուել զբաղաբացիս որպէս զիշխանս. և Քաղաքացեաց մի՛ կարի առ զեղջկաքն պերճանալ, այլ Եղբայրաբար վարիլ վասն բարեկարգութեան և Անհախանձոս կենաց, որ է խաղաղութեան և շինութեան կենաց պատ-

և ճառ. և որ ինչ նման (են) այսոցիկ (պատուի-
ւ ըէ վաղարշակ)» :

Ուրերորդ բարեկարգութիւն վաղարշակայ
ի վերայ շինութեանց :

ԱՅս բնացին զարմանալով ու դովասանքով
մը կը սկսի պատմել վաղարշակայ շէնքերը
տներու, քաղքըներու, դեղերու, և որիշ ը-
րածները, ըսելով Բ. 7. «Այս դրուագ մեծ, և
և հաւաստի պատմութեամբ լի, և արժանի բա-
նից ողորկագունից և յոլովից . քանզի բա-
ւ զում ինչ աստ կարգաց, և յօրինուածոց,
և տանց, ազգաց, քաղաքաց, շինից, դաստա-
կերտաց, և համայն տաել՝ (որ ինչ է) օրէն
և թագաւորութեան, և որ ինչ շուրջ զիմագո-
ւորութեամբ (շինեաց և վայելացոյց) » :

Շատ քաղքըներ շինեց, շատ գեղեր, անոնց
մէջն ալ խիստ շատ մարդ լեցուց, այս զիէն
այն զիէն բերել տարով. ասոնցմէ զատ վան-
քաղաքն ալ որ հին ատենը Շամիրամայ քա-
ղաք կ'ըսուեր՝ նորոգեց. «Հրաման տայ և զքա-
ղաքն Շամիրամայ նորոգել. և յայլ բազում
տեղիս շինել քաղաքս բազմարնակս, և շէնս
գլխաւորս և մարդախիստ » :

Վաղարշակայ երեկի շէնքն ալ եղաւ իր ա-
մարանոցը, այսինքն ամառը գեղ երթալու տու-
նը. Երբոր պատերազմը լմնցուց, դարձաւ,
Պարիսար ըստած լեռան տակը եկաւ, որ Հա-
յաստանին Տայոց ըստած դաւառին մէջն է,
Համշէնու մօտիկները, հոն անտառախիտ (օռ-

մանլըխ) տեղ մը տեսաւ, թաց ու մուխ, բայց
օդը (հավան) ամսաւան մէջ աղեկ, հօն ոկտաւ
շոկել տալ, լեռները կոտրտեց, թաց (ձիմճիմէ-
լիխ) տեղերը լեցուց չորցուց, քէօշկեր շինեց,
երկու հատ ալ ախոս, լեռներուն վրայ ալ որո
(ալ) ընելու տեղեր պատրաստեց:

Քովի պղտիկ գտաւան ալ որ կող կ'ըսուեկը,
որովհետեւ ցած տեղ էր ու տաք, հօն ալ իրեն
էզիներ ու պարտէղներ սնկել տուաւ շատ խնա-
մով (համբետով), Այսանկ իրեն աղուոր ամարա-
նոց մը գեղ երթալու տեղ շինեց, որ առանկ
կը պատմէ խորենացին. Բ. 6: « Գառնայ առ
ասորոստին Պարխարայ՝ ընդ մէջ Տայոց ի
ո գիճին և ի մառախլուա տեղիս մոյրեացն և
ո ի լուսւէտս, գեղեցիկ իմն անդ կարգելով
ո զերկիրս, հաւասարելով զլեռնացինն և զջեր-
ու մոհուտն ի բարեխառն և ի զուգազեղեցիկ
ո վայելչութիւն իւրոյ թագառորութեան: Ամառ-
ո նային ժամանակին հովանոցու պատրաստելով
ո յորժամ զհիւսիսով երթիցէ: Գոմն զերկուա
ո տափարական անտառախիսոս հանգերձ լե-
ո բամբքն կազմելով. և Արաց տեղիս, և զջեր-
ու մութիւնն երդայ ի մարմանդս այլդեաց և բու-
ու բաստանաց»:

Արմաւիր քաղքին մէջն ալ մեհեան մը շի-
նեց:

Այստի շինութիւններ բարեկարգութիւն-
ներ ընելով վաղարշակ մեռաւ իրք 430 տարի
Քրիստոսէ առաջ. քառնուերկու տարի թագա-
ւորեց Ածրին քաղաքը նառելով, բայց ասանկ
աշխարհաշէն թագաւոր պէտք էր շատ քսան
և երկու տարիներ թագաւորել:

Այսափ որ գրեցինք վաղարշակայ ըրած
բարեկարգութեանց ու շինուածոց վրայ, իմա-
ցի՛ր որ՝ համառօտելով մը պատմուած է. վասն
զի ինչ որ պատմեցինք, խորենացիէն առնելով
պատմեցինք, որ է մեր առջի ազրիւրը պատ-
մութեան։ Խոկ խորենացին որ ամէն իր պատ-
մութիւնը կարճառօտ գրեց, վաղարշակայ վար-
քը Մարիրաս հեղինակին պատմութինէն հա-
նելով գրեց, բայց կարճառօտելով մը հանեց
գրեց. ինչպէս որ ինքն ալ յատուկ կը վկայէ
այս բանիս վրայօք Բ. 6. «Այլ խորեմ ասու
և վասն Միրելի Առն յայտնի գրել զամենայն
և և մանրապատում. զի անցից միայն զտեղիո
և նշանակելով գհաւասարին, և զո՞ն (Մարիրա-
ս այ զընդարձակն) ի բաց թողեալ, (որ ման-
և բապատում գրեաց) վասն զկաալ սիրոյ զհրա-
և շալոյն (Վաղարշակայ) անխզելի պահելոյ»։ Ա-
նոր համար իմացի՛ր որ՝ ուրիշ շատ շենքեր,
շատ կարգեր, շատ կանոններ՝ օրէնքներ գրաւ,
շատ ալ արուեստներ մտուց Հայաստան, ինչպէս
են ճարտարպետութիւն, երկրագործութիւն, և
ուրիշ ձեռագործներ ալ, որ կամ չէ պատմուած,
կամ կեղվրայ անցնելով մը պատմուած է։ Կար
ալ քանի բան մը Վաղարշակայ պատերազմի
վրայօք, կամ իրեն հեթանոսական կուռքերուն
վրայօք, և կամ նախարարութեանը վրայօք, որ
աւելի ընդարձակ կը պատմէ խորենացին, մենք
կեղվրայ մը անցանք, մեր բանէն շատ գուրս
շելլելու համար. ուզողը կրնայ խորենացին մէջ
կամ Հայոց պատմագրութեան մէջ կարգալ։
ինչ ալ որ պատմեցինք, ամէն բանը խորենա-
ցին պատմած կարգովը չպատմեցինք, հապա-
նէն կարգով որ մեր բանին յարմար երեցաւ։

Եւ վերջ բանիս զնենք Խորհնացին ըստծր
գ. 1. «Հաստրակաց խօսիւք անցանելով (ըն-
և թացաք) ընդ պատճենի խնոս, որովէս զի մի
և երեսացուք ի ողերձարանութիւնու զրաւել առ
և փափազ : Այս ճշմարտութեան բանից մերոց
և կարօտեալ, առելոց առելոց և անցյազ առնիցն
և զրեթերցումն պատճենի խնոսոց մերոց Հոգրե-
և նեացն » :

Օ Ռ Ե Խ Ա Յ Ա

Ազգասիրութեան յեկեղեցական պատմութեան,
ազգիս հայոց :

Մեջն Ներսէ :

Ա եր Հոյ ազգին պատմովի ի ինը կը ցուցին, որ՝ աշխարհականներէն առելի շատ երեսնի արդիւաւոր հայրապետ ունեցեր ենք մեր ազգին մեջ, բայց անոնց ամենուն զրուխ, ամենին արդիւաւոր, աշխատատէր, ազգատէր, հասարակաց կենցազօդուտ շահաւոր զործեր բնող, և Խոսաւորչաց եան այս Մեջն Ներսէու կը զանեմ :

Աւ-րիշ հայրապետներուն արդիւնքներն այի բառ մեծ եզան մեր ազգին վրայ, մեծին Ատհակաց, սրբոյն Մեսրոպոյ, սրբոյն Գևոնդայ, Ներսէուի շնորհարոյն, և այն, բայց մեկ բանի երեր բանի վրայ: Իսկ մեծին Ներսէուի արդիւնքը ամեն բանի վրայ, մեծի պղտիկի, կրօնաւորի աշխարհականի վրայ, թագաւորէն ուկնաւ ինչուան վարի աղքատը անոր արդիւնքը վայելեցին:

Խաղաղութեան առեն շինութիւն բնող, պատերազմի առեն թշնամիները հայածող, խռովութեան առեն հաշութիւն բնող խաղաղաց բնող, խաղաղութիւն բնելու համար նաև ազգափառ համարի համար քշուիլ յանձն առաւ անբնակ

կղզին Սիվրի (ատան). և ուղղափառ հաւատքը կոստանդնուպոլսոյ ընդհանութ ժողովին մէջ Մակեդոնի գէմ ջատագովեց . Արշակ Հայոց թագաւորը իր նախարարացը հետ հաշտեցուց, որ կը պատմէ Խոր. Գ. 29. Արշակայ շինածքաղքին տղայքը մեռնելէն խալսցուց, որ Որթք ըսուեցան:

Արշակ Հայոց թագաւորը մեռաւ, մեծն Ներսէս պատճառ եղաւ որ՝ իրեն տղան Պատլ ըսուած՝ թագաւոր նստեցընել տուաւ կայսեր ձեռքովը. Շապուհ Պարսից թագաւորը ընդհանութ պատերազմը բացաւ ուրացեալ Մեհրուժանին ձեռքովը, ոչ թէ միայն Հայաստան իր տակը առնելու համար, այլ նաև հաւատքէ հանէ, ամէնն ալ կոապաշտ ընէ, այն առենը տակնու վրայ էր Հայաստան, մեծն Ներսէս պատճառ եղաւ, որ թէոդոս կայսերէն մեծ օգնութիւն առաւ, ընդհանութ պատերազմ բացաւ Պարսից գէմ. այս հերիք չէ, ինքն ալ ազօթքովը թշնամիները հալածեց, բոլոր Հայաստան խաղաղացուց: Այս մինակ արդինքն է՝ որ եաքը սուրբն Ղեղինդ ունեցաւ Հայաստանի վրայ Յաղկերտ թագաւորին առենը:

Ի՞նչ ըսեմ, մի միայն գրականութիւնը գուրս հանէ, (վասն զի ասանկ մարդ առենն ալ չունենար գրելու հետ ըլլալու), ուրիշ ամէն գործ այս սուրբ Հայրապետ լինցուց, ըրաւ, շտկեց բոլոր Հայաստան զարդարեց, փոխեց: Անանկ եղաւ լման Ազգասէր, Աշխարհաշէն, եղաւ կատարեալ հոգիւ քաջ Հայրապետ, Առաքեալ, Վարդապետ հաւատոյ և վարուց, Արանշելագործ, Մարդարէ, և եաքն ալ Մարտիրոս, մեռնելով վասն նախանձու ասսուածային օրինաց:

Բայց մենք հոս ասոր լման վարքը՝ հրաշք-ները՝ պատմելու չենք, ուզողը խորենացիին մէջ, Հայոց պատմագրութեան մէջ, ու սրբոց վարուց մէջ կրնայ կարդալ, հապա միայն իր կենցաղօգուտ գործերը, հասարակաց շինութիւնները յիշենք, որ իր ազգասիրութիւնը կը ցուցընէ:

Պատմագիրք իր շինած շէնքերը հասարակի համար ասոնք կը համրեն։ Նախ՝ Ուրկանոցներ բորսաներու համար։ Երկրորդ՝ Անկելանոցներ կոյրերուն ու կաղերուն (քեռէրուն ու թօփալներուն) համար։ Երրորդ՝ Հիւանդանոցներ։ Չորրորդ՝ Որբերու տեղեր։ Հինգերորդ՝ Որբեվարիներու տեղեր։ Վեցերորդ՝ Աղքատանոցներ։ Եօթներորդ՝ Օտարանոցներ։ Ութերորդ՝ Հիւրանոցներ։ Իններորդ՝ Հոգետուններ։ Տաներորդ՝ Վանքեր կրօնաւորներու համար։

Խորենացին Գ. 20. յատուկ գլուխ կը դնէ մեծին Ներսէսի ըրած բարեկարգութիւններուն վրայ, հօն այս ամէն շէնքը իր վրայ կը բաժնէ, ըսկայ որ՝ Հայաստան շատ անգիտութիւն կար այն ատենը. ամէն մարդ մանաւանդ մեծերը թագաւորէն սկսուած իրենց զուարձութեանց հետեւով՝ ուրիշին ողորմիլ՝ ուրիշին վրայ գութ ունենալ վերցուեր էր. Անգիտութիւնը մէկ բնարան սովորութիւն եղեր էր մանաւանդ բորսաներուն վրայ, որպէս զի ուրիշներուն չի փոխուի դուրս կը քշէին. անկէց խեղճ բորսաները ուրիշ տեղ չունէին նստելու որ՝ անապատ տեղ, քարերու ու մացառներու մէջ։ Ասանկ կ'ըսէ ցւագարները (սախաթ եղածները) ամեննեին չին հոգար։ Թէ որ անծանօթ հիւր մ'ալ դար

ճանապարհորդներէն՝ չեին ներս առներ, թէ
որ օտար մը դար, տեղ մը չեին տար, ինչ
ըսեմ Հայաստան այն ատենը դարձեր էր եղել
էր լման անգութներու աշխարհ, ի՞նչ է եղբայր
սիրութիւն, անունն ալ մոռցուեր էր.

Մեծն Ներսէս այս անկարգութիւնները
տեսնելով սիրութ կը տրութուեր, ինքը մեծի զա-
ւակ՝ մեծ իշխանութեան մէջ՝ ամէն բան ունէր
կարօտ չէր, բայց եղբայրասէր մարդ մը ուրի.
Տը կարօտութեան մէջ տեսնէ, զիտես թէ ինքը
կը քաշէ այն կարօտութիւնը, մանաւանդ որ
ըլլալով հովիւ հայրապետ, իրեն պարագ կը
ճանչնար այս բանիս ճար մը ընել, կարգ (նի.
զամ) մը դնել, բայց անանկ կարգ՝ որ գործով
ըլլայ, զործով ամէնը ընեն:

Անոր Համար մոտածեց, ընդհանուր ազգային
ժողով մը ընել տուաւ, ուր ոչ թէ մինակ ե.
պիսկոպոսները ժողովեց, հապա նաև աշխարհա-
կանները, ժողովին առջին բացաւ պատմեց այ-
մեր ազգին թշուառութիւնը, մեծերուն անգը-
թութիւնը, կարօտ եղողներուն խեղճութիւնը,
անանկ ճարտասանութեամբ մը՝ որ ամէնքը իր
ըստածներէն յորդորուելով (խանմիշ ըլլալով)
միաբանեցան, ժողովով կանոն ու սահմանա-
գրութիւն ըրին, որ ասկէց ետքը անդժու-
թիւնը վերցրնենք, անոր տեղը ողորմածութիւն
ընենք. Ասանկ ամէն գաւառին անկիւն տեղերը
շէնքեր շինել տուաւ կ'ըսէ խորենացին Աղքա-
տանաց անունով, վերոգրեալ հիւանդները դնե-
լու համար: «Ժողով արարեալ եպիսկոպոսաց և
Համօրէն աշխարհականօք, կանոնական սահ-
մանադրութեամբ հաստատեաց զողորմածու-
թիւն. Խլելով և զանդթոթեանն արմատ, որ

բնարար սովորութեամբ էր յերկրիս մերում։
Քանզի բորոսք հալածեալ լինէին իրը պիղծ
յօրինացն համարեալ, զուրուկս փախստեայս
առնէին, զի մի՛ յայլս փոխեացի ախտն. որոց
դակար՝ անապատք և ամսոյիք, և ծածկոյթ՝
վէմք և մացառք, ոչ յումեքէ զտանելով միսի-
թարութիւն թշուառութեանց։ Առ այսոքիւք՝
և Հայոց անդամնվք ոչ հաշուեալ լինէին, և
Հիւը անծանօթք ոչ ընդունէին, և Օտարք
ոչ ժողովէին։ Իսկ նորա (մեծին Ներսէսի)
հրամայեալ ըստ գաւառաց գաւառաց շընել
Աղքատանոցս ի խորշս՝ և ի զերծ տեղիս, զի
փոխտնակ հիւանդանոցացն Յունաց լինիցին
ի միսիթարութիւն մարմնոց վշտացելոց ։
Խոր. Գ. 20.

Բայց այս շէնքերու համար պէտք էր եկա-
մուռ ալ (կէլիք) կապել, որ պահուին. այն ալ
հոգաց մեծն Ներսէս, զեղերու աղարակներու
վրայ կապելով այս եկամուռը. այն զեղերու բա-
րիքովը, ոչխարներուն կաթովը ու բրդովը ի՞նչ
ստակ կը ժողվուէր, այն աղքատանոցներուն
ազրուստ ըլլալու համար կապեց։ «Եւ բաժա-
նեաց ի նոսա զաւանս և զադարակս, պատգա-
րերեալ յարդեանց անդաստանաց, և ի կիթոց
արօստականաց՝ և ի զեղմնից, զի պաշտիցնն
զնոսա հարկաւ բացէ ի բաց, և նորա մի՛ ել-
ցնն ըստ բնակութեան իւրեանց»։ Խոր. անդ։

Ամէն կարգ աղէկ է, բայց երբոր վերա-
կացու մը իշխան մը չըլլայ որ՝ ամէնուն վրայ
նոդ տանի, առաջ չերթար, քիչ մը ատենէն
կը փոխուի. անոր համար այս ամէն բանին
վրայ վերակացու դրաւ խադ ըստած սարկա-
ւադը։ «Եւ յանձն արար խադայ ումեմն, որ
Ազգասէր

« Եր ի մարդաց կարնոյ սարկաւագ իւր » :

Երկրորդ՝ Հայաստանի ամեն գեղը վանք
շինել տուաւ կ'ըսէ . հսս վանք անունով կ'իմա-
նայ խորենացին բնակարան , տուն օտարնե-
րուն համար , որբերուն ու որբեփարիներուն
համար , կամ անտէր մասցողներուն համար :
« Սահմանէ և յամենայն գեօղս վանս շինել , զի
և լիցի օտարանոցք , և տեղի մննդեան Որբոց
և և Այրեաց , և Մետնողաց տածումն » . Անդ :

Նայէ հիմա համրանքը քանի՛ օտարանոց ,
քանի՛ որբանոց կ'ըլլայ , վասն զի ամեն գեղ
շինել տուաւ կ'ըսէ , իսկ Հայաստանին գեղերուն
համրանքը մանաւանդ այն ատենը խիստ շատ
կ'ելլէ :

Երրորդ՝ կրօնաւորներու համար իրեք
կերպ չենք շինել տուաւ . մէյմը՝ վանք որ Մե-
նաստան կ'ըսուի , մէյմը Եղբայրանոց , մէյմն
ալ մինակ կեցող ճգնաւորներու համար Խրձիթ-
ներ շինել տուաւ , որ է զօլիփա : « Շինէ և յա-
նապատս և յամենարդ տեղիս Եղբայրանոցս ,
և և Մենաստանս , և առանձնակեաց Խրձիթս » :
Անդ :

Այնչափ շատ էր այս կրօնաւորաց վանքե-
րուն համրանքը՝ որ ուրիշ պատմագիրներ եր-
կու հազար քառսուն վանք կը համրեն . այսչափ
շատուորութեան պէտք էր զլուխներ գնել որ՝
աղէկ հոգացուին , ու առջի դրած կարգը շա-
րուի , այն ալ հոգաց կ'ըսէ խորենացին : « Եւ

և հայր և տեսուչ նոցա կարգէ զՇաղիտա , և
ա զԵպիփան , և զԵփրեմ , և զԳինդ՝ որ յազգէն
և Ալեռնեաց . և զայր ոմանս բազումն :

Ցես հիմա ի՞նչ փոխուիլ եղաւ Հայաստան
մարդու մը ձեռքով . կրօնաւորները իրենց տե-
զերը ունեցան , աղքանները՝ հիւանդերը՝ ա-
մէնը իրենց տեղ ու եկամուտ ունեցան , անանեկ
պարագ աղքատ չի մնաց , ժողովրդեան ձանձրու-
թիւն տուող չի մնաց : Այս կարգը (նիզամը) նոր
առեններս նեմցէները ու ֆրանսըզները իրենց
երկիրը մտուցին , մեր Հայաստան չորրորդ դա-
րուն առեններ ունեցու այս կարգը (նիզամը) մե-
ծին ներսէսին հնարիւքը (մարիֆէթովը) :

Ասանկ ընդհանուր բարեկարգութիւն , ընդ-
հանուր շինութիւն , մեկի մը վրայ չենք կար-
գար մեր աղգին պատմութեան մէջ , ոչ թէ ե-
կեղեցական մարդ , և ոչ աշխարհական մարդ ,
ոչ թաղաւոր մը և ոչ իշխան մը չէ ըրեր այս-
չափ ընդհանուր շինութիւն :

Երկու անկարգութիւն ալ վերցուց կ'ըսէ
խորենացին , որ մեծերուն մէջ մտեր էր , մէյմը
մօտիկ խնամութիւնը վերցուց , մէյմն ալ մե-
սելներուն վրայ կռապաշտի պէս արտառոց կոծ ,
ու անողորմ գործ կ'ըսէին , անոնք ալ վերցուց :

Թողոնկ յիշելու իրեն շինած դպրատուն-
ները աշխարհականներու և եկեղեցականներու
համար :

Այս գործերս կը ցուցընեն որ՝ մեծն Ներ-
սէս մէյմը շատ փափազող մարդ է եղեր . Երկ-
րորդ՝ շատ աշքը բաց մարդ է եղեր , ճանշցող
ինչ բան պէտք է աշխարհ մը շէնցընելու շտկե-

լու, ասիկայ մէյմը տալու է իր պղտիկուց կը թուելուն, որ կեսարիա քաղաքը դպրատան մէջ կը թուեցաւ կարգալով. մէյմն ալ տալու է իր ճամբարդութեանը, որ Ստանալով երթալով տեսաւ հասարակաց օգտակար շենքերը կայսերներէն շինուած, անկէց շատ աչքը բացուեցաւ. Այս բանս խորենացին ալ կը հասկըցընէ Գ. 20. « Մեծն Ներսէս . . . դարձեալ ի Բիւզանց գիոյ, ի կեսարիայ, և եկեալ ի հայս, զամենանցին կարգս ուղղութեան իւրոց հայրենեացն և նորոգեաց, այլ և առաւել ես, քան զի զրաւ բեպաշտութիւն Յունաց աշխարհին զոր ետես, և մանաւանդ ի թագաւորեալ քաղաքն (Եռուանդնուալոյիս) ի սման նորոգէ » :

Երբորդ՝ այս զործերս կը ցուցընեն որ՝ շատ երկայնամիտ ու զործունեայ մարդ է եղեր: Ես անոր վրայ կը զարմանամ՝ որ՝ մեծն Ներսէս որինտ թոյլ ու չար թագաւորի առեն փայլեցաւ, ինքն մեծն Ներսէս քանի փափագոզ, որ այն առենուան թագաւորը Արշակ ըսուած՝ անոր ներհակն էր, իր յօժարութիւնը սէրը զրուանաց որսի (սէֆայի, ավի) հետ էր, ու ասոր անոր զրկողութիւն կը ընէր, ինչուան պինտ ետքը չարպործ մարդիկներու տէր կեցաւ. անոնց համար քաղաք շինեց Արշակաւան ըսուած, անով տակնու վրայ եղաւ Հայաստան. Նախարարները մեծերը Արշակ թագաւորէն զլուեցան, թշնամութիւն կապեցին, Արշակ ալ այն մեծերուն հետ թշնամութիւն կապեց: Հիմա Հայաստանին ասանել տակնու վրայ եղած տաենք, ասանել ձախորդութեան առենը, ի՞նչովէս կը ցաւ մեծն Ներսէս այնչափ շինութիւն, այնչափ բարեկարգութիւն առաջ տանիլ, զործով

լինցընել։ Իր ըրած շենքերը ամէնը ստկի կարօտ են, ուսկից գտաւ հասուց, ի՞նչ ճամբռով (նիզամով) ժողվել տուաւ, վասն զի չեմ կարծեր, որ՝ անանկ թոյլ ու ցոփ թագաւորը իր գանձէն տուած ըլլայ։ Թէ որ երկու հազար քառսուն վանք շինեց կրօնաւորներու համար, այնչափ ալ ի հարկէ հիւանդանոցներ, աղքատանոցներ, հողետուններ շինած կ'ըլլայ, նայէ ի՞նչ ծախսի կարօտ կ'ըլլայ։ անկէց ալ զատ ինքն ալ միշտ ուրիշ աղքատներ կը հոգար կը պահէր։ Այս բաներուս շատ գործունէութիւն, շատ ճամբայ ու կերպ գիտնալ կ'ուզէ, շատ կարգ ու երկայնմտութիւն կ'ուզէ։ այս ամէնն ալ կատարեալ ունեցած պիտի ըլլայ այս սուրբ հայրապետու, որ անանկ ձախորդութեան ատեն, ասանկ օգտակար բաններ առաջ տարաւ ոչ թէ Հայաստանին մէկ անկիւն մէկ գին, հազար ամէն գին։ Անանկ որ Հայաստան փոխուեցաւ Խորենացին ըսածին պէս Գ. 20. «Եւ էր այնու և հետեւ տեսանել զաշխարհս մեր ոչ որպէս և զրաբբարոսս այլանդակեալ, այլ իրրե զքաւ դարացիս համեստացեալ»։

Ի՞նչ մեծ գովասանք առկէց աւելի կընայ ըլլալ սուրբ հայրապետիս, թագաւորի մը ատեն, որ վարբով բարբարոս էր, գործով անհամեստ, ինքը մինակ իր հայրապետական իշխանութեամբը՝ բոլոր Հայաստանի ժողովուրդը բարբարոսութենէ վերցընէ մարդ ընէ։

Ահա լման աղքատէր, որ թէ մինակ, թէ ձախորդ ատեն, թէ առանց աղաղակի մը՝ իր աղղը շտկից, մարդ ըրաւ։

